

ՄԻՌ

ԱՄԱՍՁԻՐ
ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՍԱՍԻՐԱԿԱՆ
ԳԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ԳԱՏՐԻԱՐԲՈՒԹԵԱՆ



Ճ.Ը. ՏԱՐԻ - ԿՈՐ ՇՐՋԱՆ 1944

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM - PALESTINE

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հանգիստ Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Արքեպս. Նարոյեանի.	50
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
— Տարին որ անցաւ.	53
ԿՐՕՆԱԿԱՆ	
— "Հոգին է կենդանաբար",	56
— Երանիներ. (Բ)	57
— Խաղաղական ժամ.	61
— Գաղափարական վերելք.	64
Էջմիածնի Պատուիրակը Երուսաղեմ Ս. Աթոռոյ մէջ.	65
ԿՐՕՆԱԳԱՏՄԱԿԱՆ	
— Նոր Կտակարանի Յակոբոսները.	68
— Եբրայեցւոց Քուրըրը.	72
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւնը.	76
ԲԱՆԱՍՏԵՂԺԱԿԱՆ	
— Հունցի մը պէս...	79
— Վանքի օրհուճ օրերէն...	80
— Աղօթք.	81
ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ	
— Արժեքին Ըմբռնումը, Գլուխ Բ.	82
ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ	
— Սուրբ Հոգւոյն Գաղափարը Յովնանու Աւետարանին մէջ.	85
ԱԵԶՈՒԱԳՈՒՏԱԿԱՆ	
— Ասորական Ազգեցուբիւրը Հայերէնի վրայ.	89
Նամակ Ամենայն Հայոց Ազգրնօր Տեղակալին.	93
Ս. ՅԱԿՈՒԲԻ ՆԵՐՍԵՆ	
— Ազգրնօր Տեղակալի հետազիրը.	93
— Գեր. Տ. Ռուբէն Արքեպս. Մանասեան մեր մէջ.	93
— Տօնակամք եւ Բնակամք.	94

Բ Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգրինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 6
կամ մէկ ու կէս Ամերիկեան Տօլար:

ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆՆԻԿ Է

Հասցէ՝ Rédaction de la Revue Arménienne SION
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

Ս Ի Ո Ն

ԺԸ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1944

Ձ ԱԳՐԻԼ-ՄԱՑԻՍ-ՑՈՒՆԻՍ Ձ

4-5-6



Հ Ա Ն Գ Ի Ս Ս

ԱՄԵՆ. Տ. ՄԵՍՐՈՊ Ս. ԱՐՔԵՊՍ. ՆԱՐՈՅԵԱՆԻ

ՊԱՏՐԻԱՐԿԻ Է. ՊՈԼՍՈՑ

1875 - 1944



Հ Ա Ն Գ Ի Ս Տ

ԱՍԵՆ. Տ. ՄԵՍՐՈՊ Ս. ԱՐՔԵՊՍ. ՆԱՐՈՅԵԱՆԻ

ՊԱՏՐԻԱՐՔԻ Կ. ՊՈԼՍՈՅ

1875 - 1944

Արդարեւ արժէք մըն է որ կը փերտի նորէն եկեղեցական ու ազգային իրականութեան մէջ՝ որքան անակնկալ նոյնքան աղիքաւոր մահովը պակասեցի եւ մեծարժէք այս հոգեւորականին, որ Հայ Եկեղեցոյ ներկայի տաս սակաւաթիւ մնացած սրահներէն մին էր: Նարոյեան Սրբազանը կը վախճանի ձգելով Կ. Պոլսոյ Պատրիարքական Աթոռը անսոյզ հակասագրին: Վասն ենք թէ իր մահը խոր խոցեց բոլոր հայ սիրտերը, ի լուր այս անագորոյն մահուան, որ Եկեղեցին եւ իր հօտը յանկարծ կը զրկէր քաջ Հովուապետէ մը, եւ ազգային կեանքը բազմաբնիկ եւ պատուական մեակէ մը:

Այդ վիճակով համակուած է ամէնէն աւելի նաեւ Ս. Աթոռոյս Հոգեւոր Պետը եւ բովանդակ Միաբանութիւնը Սրբոց Յակոբեանց:

Յետադարձ ակնարկ մը իր գործունէութեան վրայ՝ կրնայ ցոյց տալ արդարեւ թէ կեանքը, գոր ապրեցաւ անիկա, նշմարի հոգեւորականի մը, ինքզինքը բարձր կոչումի մը ի սպաս ընծայաբերողի կեանքը եղաւ ստուգապէս. եւ այս՝ իր խօսքով, իր ապրումով ու գրչովը հաւասարապէս, եւ գործունէութեան զանազան կողմերովը մասնաւորաբար:

Իր խօսքովը, ընտիր բարոյիչ մըն էր, կրօնական մահուր զարգացման եւ ներհնչումի մարդը, լուրջ ու գեղեցիկ էին իր խօսքերը, որովհետեւ հաւաստիքն հուրը կար իր հոգւոյն խորը:

Իր խօսքին երկրորդ միջոցը եղաւ ուսուցչութիւն, որուն ամէնէն բեղմնաւոր քաջանը եղաւ Արմաշու Գարեվանքը, իբրեւ ուսուցիչ, տեսուչ եւ փոխ-վանահայր, եւ ապա Կ. Պոլսոյ ազգային վարժարաններուն մէջ: Իր ուսուցումին նիւթը եղաւ միշտ հոգեւոր, կրօնական եւ եկեղեցագիտական գրականութիւնը: Այս տեսակէտով զինքը ամէնէն

աւելի յասկանեող կողմը եղաւ եւրոպական ծանօթութեանց հետ ազգային հմտութիւնը ներդաւանակօրէն լծողելու իր առաւելութիւնը: Զղարեցաւ սովբելէ միշտ, ու ջանաց շարունակ սովբեցնելու Աստուծոյ սէրը, հոգեւոր նշմարտութիւնները, կրօնքին խորհուրդը, ազգային եկեղեցւոյ դարուց ի դարս շարունակուած կենդանի հաւասքը. պատմելով՝ այսպէս այս ժողովուրդին ազգային կեանքին միշտ արդիւնատուրուած աստուածային մեծագործութեանց նշաւբները:

Պօսքի ուժին հաւասար ունէր նաեւ գրչի շնորհք. ընդարձակ եւ բազմակողմանի չեղաւ այդ շնորհին ծաւալումը, սակայն ինչ որ իր գրչէն ինկաւ բուրդին՝ ունեցաւ միշտ շնորհն ու համը հոգեւորական գրագէտքի:

Իսկ իբրեւ բարի, պարկեւտ եւ լուրջ անձնատուրութիւն, Մեարոյ Պատրիարք Նարոյեան կը մնայ բացառիկ ու հազուագիտներէն մին մեր մէջ, ամէնէն մօտը դրուելու իր մեծ ուսուցիչին՝ Գուրեանի: Հանգուցեալ Պատրիարքը ոչ միայն հոգեւոր այլ նաեւ հոգիի մարդը եղաւ, պարկեւտ ու անւեղ, այսպէս եղաւ ան իր կեանքի բոլոր ուղղութիւններուն վրայ. իր վարքին ու բարքին, իր յարաբերութիւններուն եւ գործունէութիւններուն, իր պարտականութիւններուն կատարման եւ իրաւուններուն ըմբռնումին, իր վարչական եւ պատշտական կեանքին ու մանաւանդ իր մատուցեալ շեշտականին հանդէպ: Այդ ոգիէն արդիւնատուրուած գործունէութիւնն էր զոր ան ունեցաւ նախ Արմաւի մէջ իբրեւ ուսուցիչ, շեսուչ եւ փոխ-վանահայր: Իբրեւ կրօնատուր եւ վարիչ կրօնական վարժարանին, իր աշխարհայացքը շատ մօտ եղած է Գուրեանին: Անցեալի պատշտումներ, կրօնական բարձր ոգի եւ ժողովրդային ծառայութիւնը կը կազմէին իր հաւասքին խարխիւները: Կրօնը իր մէջ հրամանակարգ ըլլալէ աւելի, մտանայեցողութիւն, յուզում եւ բարոյական էր, մարդկային յառաջդիմութեան եւ ազնուացման ստույգ ազդակը: Իսկ իբրեւ հանրային գործիչ՝ Նարոյեան Եպիսկոպոսը երկու անգամ վարած է պատրիարքական շեղապահի պատշտոնը 1918ին եւ 1919-1920ին եւ ապա Պատրիարք Կ. Պոլսոյ 1927ին: Իր պատրիարքութիւնը զուգահիւսեցաւ այնպիսի երջանի մը, երբ մեր հանրային կեանքը եւ ուղղութիւնը հնարամիտ եւ վարչագէտ մարդէ աւելի առաքիլին եւ ուղղամիտ մարդու պէտք ունէին, եւ ինք եղաւ ժամանակի պահանջը լրացնող մարդը: Անաղմուկ ու խաղաղ տարիները որոնք իր Կ. Պոլսոյ Պատրիարքութեան երջանը կազմեցին, անուշտ շատ բան կը պատրիարք այս ծանրախոտ եւ պարկեւտ եկեղեցականին, ինչ վիճակի մէջ ալ որ եղած ընդունինք Կ. Պոլսոյ Պատրիարքութեան այժմու դիրքն ու հանգամանքները:

Նարոյեան Պատրիարքը ծնած է 1875ին, Մոյ Արդերդ գիւղը, յաւազանէն Պաշտուր: Նախնական կրթութիւնը ստանալէն վերջ Մոյ Ս. Կարապետի վանքը, 1895ին կ'ընդունուի Արմաւի դպրեվանքը, որ

կղերականոց մը ըլլալէ աւելի, նպասակ ունէր եկեղեցականութեան փափաք եւ յօծարութիւն ունեցողները իրենց կոչումին առաջնորդիլ: Զորս սարի յետոյ կ'ընդունի սարկաւազութեան ասիմանը, իսկ 1901 Մայիս 20ին Հոգեգալստեան սօսին, վարդապետ կը ձեռնադրուի Հոգեյոյս Տ. Եղիշէ Եպս. Գորեանէն: Այս առթիւ գրած է իր աւարտական թէզը, «Ինքնակացութիւն Հայ Եկեղեցւոյ» եւ գնահատած:

Զեռնադրութենէն վերջ, Մեսրոպ Վարդապետ կը կոչուի վանին մէջ ուսուցչական պաշտօնի, ապա փոխ-սեպուրեան եւ ներքին տեսուչի պաշտօններուն: 1909ին ծայրագումութեան ասիման ընդունած է Իզմիրէան Կաթողիկոսէն, եւ նոյն տարին նշանակուած դըպրեվանքի փոխ-վանահայր մինչեւ 1915: Եպիսկոպոս կը ձեռնադրուի Գէորգ Ե. Կաթողիկոսէն 1913ին: Մեծ պատերազմի ընթացքին կ'ախորտուի Գոնեսա ու ժամանակ մը վերջ շնորհիւ Գորեան Սրբազանի միջնորդութեան կը վերադառնայ Պոլիս, ուր քարոզիչ կ'ըլլայ նախ Պէտիկթաւ եւ ապա Բերա: Եղած է Կրօնական Ժողովի անդամ եւ դասախօս Կեդրոնական, Նսայեան, Պէզլզեան, Հինգլեան վարժարաններուն եւ Գալճայեան որբանոցին, մասնաւորաբար կրօնագիտական եւ հայագիտական նիւթերու:

Գրած է «Հարմակ» ծածկանունով, գլխաւորաբար *Ծաղկի* եւ *Մախիս* մէջ, գրական, կրօնական եւ բարոյախօսական նիւթերու շուրջ: Ինչպէս նաեւ յօդուածներ պարբերականներու եւ տարեցոյցներու մէջ:

Կ. Պոլսոյ Ազգ. Ընդհ. Ժողովը Գում-Գափուի Մայր Եկեղեցիին մէջ 1927 Յունիս 26ին զինք կ'ընտրէր Պատրիարք նոյն Աթոռին:

Այս արագ ուրուագծին մէջ, անկարելի է խտացնել դէմք մը եւ գործ մը: Բաւ է յայտարարելու որ Տ. Մեսրոպ Պատրիարք Նարոյեան մեր յետ-պատերազմեան կղերականութեան մեծագոյններէն մին եղաւ, եւ ունի իր տեղն ու երախտիքը մեր եկեղեցւոյ եւ ազգային ծառայութեան ընդարձակ դաշտին մէջ:

Ամէնես ալ այն հաւաստիք ունինք թէ իր կեանքին եւ գործունէութեան օրինակը ընդմիջէ կենդանի պիտի մնան առաջի աչաց ամէն անոնց՝ որոնք իր սուգը ունին եւ նուիրուած են ի ծառայութիւն Հայաստանայց Ս. Եկեղեցւոյ:

Աղօթենք, որպէսզի կենաց եւ անմահութեան պարգեւատում, ընդունէ իր հաւաստիք ծառայի հոգին ի դասս հոգւոց երանեալ հայրապետաց, իր իսկ աղօթովն այցելէ Ազգիս եւ Եկեղեցւոյս Հայաստանայց, անփորձ պահէ իր սուրբ արիւնով գնեալ իր փոքրիկ հօտը, զՄայր Աթոռն Էջմիածին, զԱթոռն Մեծի Տանն Կիլիկիոյ եւ ամէնու շնորհէ հոգի սիրոյ եւ ասուածպաշտութեան:

Յիշատակն արդարոց օրհնեալ յաւիտեան:

ԻՄԲԵՅՐԱԿԱՆ**ՏԱՐԻՆ ՈՐ ԱՆՑԱԻ**

Հակառակ օրերու հասկնալի դժուարութեանց և պատերազմի ստեղծած դժնդակ պայմաններուն, անսլալ շարունակուեցաւ Ս. Աթոռոյ Կրօնական, Կրթական եւ Տնտեսական կեանքը: Զշիջեցաւ ոչ մին այն կանթեղներէն՝ զորս մեր երկնիկ նախնեաց շերմեռանդութիւնը վառած ու դրած է սնօրինական սրբատեղեաց մեր իրաւունքներուն վերեւ, և որոնց հսկող և լուսարար կը կենայ Սրբոց Յակոբեանց զինուորեալ Միաբանութիւնը: Հանապազօրեայ պաշտամունք, Ս. Պատարագ, և տօնական հանդիսութիւնք, կատարուեցան անխափան: Եւ այս բոլորը ոչ միայն Ս. Աթոռոյ անմիջական շրջանակէն ներս, այլ նաև ի Յոպպէ, յԱմման և ի Հայֆա, ուր Ս. Աթոռը ներկայացնող հոգևորականները իրենց լաւագոյնը կը փորձեն, լեցնելու համար վերոյիշեալ վայրերու մեր ժողովուրդի կրօնական պէտքը:

Կրթական կեանքը նոյնպէս ընթացաւ կանոնաւորութեամբ: Ժառ. Վարժարանն ու Ընծայարանը բոլորեցին իրենց շրջանը. ոչինչ կրնայ լինել անշուշտ կատարեալ, դո՛ւ պէտք է ըլլանք որ վարժարանը կը քալէ միշտ դէպի իր նպատակը, թէև ոտն առ ոտն, բայց անսայթաք:

Ներկայ տարեշրջանին սկիզբը, ժառանգաւորաց ընդհանուր թիւն էր 20, Գ և Դ դասարաններու վրայ բաշխուած, իսկ Ընծայարանը ունէր 10 աշակերտներ երեք դասարաններու վրայ բաժնուած: Ներկայիս ժառանգաւորացը ունի երկու դասարան 12 աշակերտներով և Ընծայարանը երեք դասարան 7 ուսանողներով: Ժառանգաւորաց Վարժարանէն ներս աշակերտներու այս զգալի պակասը արդիւնք է երեք տարիներէ ի վեր, պատերազմի պատճառով, նոր աշակերտներ չընդունուելուն: Այս տարի առաջարկութեամբ տեսչութեան, և հաւանութեամբ Տնօրէն ժողովին և Ս. Պատրիարք Հօր, նախատեսուած է ընդունելութիւնը առնուազն 20 աշակերտներու և ըստ այնմ եղած են պատրաստութիւնները:

Ս. Աթոռոյ Ընծայարանը արդէն ունի իրենց ուսումնական շրջանը աւարտած երկու դասարաններ, եթէ Տէրը կամենայ շուտով պիտի օրհնուի անոնց ալ հոգևոր պսակը:

Մեր հոգևոր դպրանոցէն դուրս, Ս. Թարգմանչաց Վարժարանը ևս ունեցաւ անցնող տարուան ընթացքին կրթական փայլուն արդիւնք: Մանկունք և պատանիք, երկու սեռէ, աւելի քան 750 աշակերտներ: Ծնորհիւ Ս. Թարգմանչաց Վարժարանի Տեսչին և Ս. Աթոռոյ Վարչութեան, վարժարանը այժմ աւելի հոգածութեան առարկայ է և ինքնաբաւ գրեթէ: Ասկէ գատ, իրենց կրթական շրջանը յաշողութեամբ բոլորեցին նոյնպէս Ս. Աթոռոյ թեմական շրջանակին պատկանող միւս վայրերէն Յոպպէ, Հայֆա, Ամման, Բէսէյֆա, Աթ-

լիթ : Առաջին երկուքը ունին իրենց Նախակրթարաններն ու Մանկապարտէզները, մին 350 և միւս 250 աշակերտներով, իսկ միւսները կրթական ընտելաբաններն են լոկ, ազգային ոգիի և կենդանութեան շունչ փչելով հայ կեանքով դեռ նոր կենդանաւորուած նորաբողոյ՝ այդ գաղութներու մէջ :

Ս. Աթոռիս տպարանը թէև յամբողջաց բայց կը գործէ անդուլ, բացի Սիոնէն և Օրացոյցէն, անցնող տարուան ընթացքին տպագրուեցան, հակառակ թուղթի և այլ պիտոյից սղութեան, կարգ մը արժէքաւոր հատորներ :

Կիւլպէնկեան Մատենադարանի հայագիտական բաժնի ցուցակը գիտական նոր դրութեամբ դասաւորուեցաւ, չնորհիւ Մատենադարանի Տեսչին աննուաճ ջանքերուն . իսկ եւրոպական բաժնի ցուցակը աւարտած էր արդէն տարիներ առաջ : Զեռագրաց Մատենադարանի հսկողութիւնը կը կատարուի ըստ նախնոյն : Զենք յիշեր «Քրբոց Թարգմանչաց — Գուրեան» Մրցանակաբաշխութիւնը, որ չներկայացուած գործերու պատճառաւ պատերազմի սկիզբէն ի վեր կը սպասէ :

Վարչակազմն եւ Ելմսակազմն վիճակնիս, իբրև շարունակութիւնը անցնող տարեշրջանի, եղաւ լաւ ամէն մասամբ : Վերջացող ելմտական տարին աւելի քան զոհացուցիչ եղաւ, որովհետև շատ մը տարիներէ ի վեր սովորական դարձած բացին տեղ այս տարի կը փակենք մեր հաշիւները Լ. Պ. 3846.609 տարեկան արդեանց առաւելութեամբ, և այն պատերազմական աննպաստ պայմաններու տակ :

Տնօրէն ժողովը, միշտ շոգեպինդ լծուած իր գործին, ունեցաւ օգտաշատ գործունէութիւն, հակառակ դժնդակ պայմաններու պարտադրանքին, վարելով թէ՛ Հաստատութեան հոգևորական, վարչական և մտաւորական, և թէ՛ մեր թեմական շրջանակին կրօնական ու վարչական գործերը :

Ս. Աթոռոյ հանրային և ժողովրդական կեանքը՝ հանդէպ իշխանութեանց և մերագնէից, իր ընթացքը կատարեց բարւոք պայմաններու մէջ : Մեր յարաբերութիւնները Հայաստանեայց Եկեղեցւոյ միւս նուիրապետութեանց հետ (Սմենայն Հայոց Կաթողիկոսութիւն, Կ. Պոլսոյ Պատրիարքութիւն և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն) եղան արտազին որքան համբերաշխ, մեր Եկեղեցւոյ ընդհանուր շահերու հոգածու ոգիով : Գոհունակութեամբ ընդունած ենք ազգընտիր տեղակալի արտասահմանի հայութեան ուղղեալ Կոչը և մարտնչող Հայաստանի զրկած մեր պատրիարքական թեմին մէջ հանգանակուած 2000 ոսկին : Մեծ հրճուանքով ընդունած ենք Նորին Սմենապատուութեան կողմէ տարւոյս վերջերը զրկուած Ս. Էլմիածնի 1944ի Օրացոյցը 100 օրինակ և Մայր Աթոռոյ Էջմիածին պաշտօնաթերթը 30 օրինակ վաճառելու ի նպաստ Ս. Էլմիածնի տպարանին :

Երբ կը տպուէին այս տողերը, ընդունեցինք սպասուած այցելութիւնը Սմենայն Հայոց Հայրապետութեան ազգընտիր տեղակալի զոյգ պատուիրակներուն, Բրոֆ. Աշոտ Աբրահամեանի և իր քարտուղարը Պ. Անուշաւան Տէր-Գրիգորեանի, անոնց անձին մէջ պատուելով Սմենայն Հայոց Հայրապետութեան և Մայր Հայրենիքի պաշտելի խորհուրդը :

Մեր յարաբերութիւնները տեղական կառավարութեան, օտար պատրիարքներու, Եկեղեցիներու և Միաբանութեանց, ոչ-քրիստոնեայ հասարակութեանց կրօնական իշխանութեանց և հիւպատոսութեանց և ամէն ազգաց երևել-

եաց հետ շարունակուեցան, ըստ առաջնոյն, օրինաւորութեան և պատշաճութեան սահմաններուն մէջ :

Գալով մեր պիւտճէի և պարտքի խնդրոյն, որոնց համար վստահ ենք թէ ամբողջ Մփիւռքը ակնկաւոյց է մեզի, ուրախ ենք յայտնելու թէ հակառակ տարիներու ձախորտ բերուցներուն, ինչպէս յիշեցինք, հաւասարակշիւր վիճակի մէջ է մեր այս տարուան տնտեսութիւնը արդեանց շօշափելի առաւելութեամբ, ոչ միայն քաց չունինք, այլ պարտքի բաժինէն ալ կատարած ենք 3000 օսկրի շիջում մը :

Ահա՛ տարուան մը պատկերը իր ընդհանուր և սեղմ դիժերուն մէջ : Կրօնական, կրթական և եկեմտական այս պատկերի ետին՝ կը ցաւինք ըսելու որ պահ մը գոյութիւն առաւ ուրուաստուերը տրտում, ցաւառիթ վիճակներու : Կ'ակնարկենք Միաբանութեան միջև ստեղծուած բուռն բախումներուն, որոնք յանգեցան ծանօթ, աւելի քան տխուր արդիւնքներու : Այս մասին չենք ուզեր աւելին ըսել, քանի որ մեր նախորդ թիւերուն մէջ անոնց շուրջ իրական ու հիմնականը տուեր ենք առանց վերապահութեան : Պահ մը դարաւոր այս Աթոռը խռովելու ընոյթ պարզող ելոյթը ունեցաւ ծանօթ արձագանգներ, Միաբանական անմիջական շրջանակէն ալ դուրս, յուզելու չափ Մամուլն ու հասարակաց կարծիքը : Վստահ ենք որ շատ մօտիկէն իրողութիւնները ճանչցող և վերլուծող ազգայինները այդ ելոյթը որակելու համար տարակարծիք պիտի չըլլան իրենց խղճմտանքին մէջ : Չենք դատեր, ոչ թէ Աւետարանի պատգամին պէս չդատուելու համար, այլ վստահի աշխարհի արդարութիւնը իր խօսքը ունեցաւ հասկըցնելու համար ելոյթը սարքողներուն պարտքի և իրաւունքի տարրական ըմբռնողութիւնը : Մամուլի և հանրային կարծիքին մէջ այսքան պարզ իրողութեան առջև երևան եկած այս երկուութիւնն է որ մեր ցաւը ըրաւ աւելի խորունկ :

Մենք խոր համոզում ունինք թէ պարտքի զգացումը, բարեկամեցողութիւնը, եկեղեցականի հոգեկան խոնարհութիւնը բաւ էին այս ամէնը իր արմատին մէջ իսկ չորցնելու : Եղբայրներ էինք, եղբայրներ ենք և եղբայրներ կը մնանք : Անհամաձայնութիւնը պէտք չէր անցնէր մեր ծանր սահմաններէն, դառնալու համար սեպհականութիւնը ուրիշներու :

Տարին որ կը փակենք, մեզի կը թելադրէ այս մտածումները, ինչպէս նաև հաստատ համոզումը թէ այս ամէնը կը դառնան դաս մը փրկարար, որ պէտքի փոքը խնդիրներ չվերածուին ազգին խղճմտանքը արեւոտող մտահոգութիւններու :

Տա՛յր երկինք որ Ս. Աթոռոյս համար նոր սկսող այս տարեշրջանը խաղաղ, շինիչ և բարգաւաճ կեանքի մը բոլորումովը մխիթարութեան և հոգևոր կազդուրումի թուական մը ըլլար . աղօթենք ի խորոց սրտի որ Աջն ամենակալին այդ ուզողութեամբ առաջնորդէ զմեզ բոլորս ի գործս բարիս, ամէն :

ԽՄԲ,



ԿՐԹԵԱԿԱՆ

“ՂՈԳԻՆ Է ԿԵՆԴԱՆԱՐԱՐ”(*)

ՅՈՎՀ. Զ. 64

Ոգին իտեալն է կամ տեալականը. ճշմարտին, բարիին եւ գեղեցիկին ներգործունեղը, որով կը պայծառազարգուի մարդը, կ'ազնուանայ հոգիով եւ փառքով կը լրացնէ իր ճակատագիրը: Բոլոր բարեշքը-շուքները, բոլոր յեղափոխութիւնները՝ մշտաւոր, բարոյական թէ կրօնական, այս վճիտ ակնադրիւրին յորգահոս արգասիքն են:

Կրօնը իտեալին բաժինն է մարդկային կեանքին մէջ: Ան է որ կը ներշնչէ խորհրդազգած հոգիները, տալով գերազանց վայելքը աշխուհեանքի եւ սուրբ խանդավառութիւններու: Բոլոր մարդկային ցեղերու հասարակաց է կրօնական բնագոյրը կամ ոգին, որ ի յայտ եկած է իր տարրական ձևով ամենավայրենի ժողովուրդներու մէջ իսկ: Ան չի տկարանար, չի հրձիւր, քանի որ գերբնականի ըզանքը ամէնէն տիեզերական եւ հաստատիւն է մարդուն մէջ: Ան իր ծանրաշունչ նիւթական շրջապատէն կը զատորոշէ հոգեւոր մարդը, գիտակից եւ խորհող մարդը, որ անհունին տենչովն ու սիրովը կ'այլի, եւ ուժգնօրէն կը բազձայ համագոյն Արարչին հաղորդակցութեան, եւ անդի-մազրելի հրապոյր մը կը զգայ տիեզերական մեծ խորհուրդին (mystère) հանդէպ:

Թիսուս գերազոյն տիպարն է հոգեւոր մարդուն: Իր խօսքն ու գործը համակ լոյս ու հաւատք են, եւ որուն աստուածային յայանութիւնը՝ որպէս փրկիչ աշխարհի, անձնաբերի փայլ ու քաղցրութիւն մը ունեցաւ պատմութեան մէջ: Ան իր սրտագրաւ օծութեամբ, գերափայլ ու անբառ, ներշնչեց բարեմիտ ու պարզասիրտ աշակերտները, երկնային շունչով մը պատրաստեց զանոնք ըլլալու անդրդուելի վկաները ճշմարտութեան, որ հզօր է քան զմահ: Եւ այդ Գալիլիացի սակաւաթիւ անմշակ ձեզ-

նորաները, ո՛վ հրաշք, յեղաշրջեցին կրօնական աշխարհը, բարձր նուիրումով եւ առաքինութեամբ, վստահ ճեմաբարձրիւնը յաղթական է մահուան վրայ:

Քանի՜ սրտազրաւ է Թիսուսի ամենասուրբ դէմքը Աւետարանին մէջ, աստուածային ու տիրական, երբ կը մատնանչէ հոգեւոր մարդուն բարձր կոչումը, ազատագրելու համար զայն նիւթապաշտիկ ամէն մտահոգութիւններէ, սուրբ եւ երանական կեանքի մը բոլոր ճոխութեամբ եւ հեռանկարով:

Աւետարանը ունի գեղեցիկ մանրամասն մը, որ կը սահմանէ քրիստոնէական կատարելութեան բարձր ըմբռումը: Մեծատուն երիտասարդ մը, կ'ըսէ, հմայուած Տիրոջ յանկուցիչ խօսքերէն, կը համարձակի հարցնել թէ Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարեք գործեմ որ յաւիտենական կեանքը ընդունիմ, քանի որ մանկութենէ ի վեր օրինական-ծիսական բոլոր պատուէրները պահած եմ, եւ այժմ ինչո՞վ պակաս եմ: Տէրը սիրալիր ակնարկով մը գզուեց խանդավառ երիտասարդը՝ պատասխանելով թէ օրհն մը կը պակսի միայն քեզի. եթէ կ'ուզես կատարեալ ըլլա՛լ՝ ծախ՛ի՛ ինչքերդ, աղքատներուն սուր եւ իմ ետեւ եկուր: Եւ սակայն ոգևորութեան փայլակները մարեցան իսկոյն երիտասարդին աչքերուն մէջ, որ խոժոռեալ ընդ բանս՝ զնաց տրտմեալ, զի ունէր ինչս բազումս: Վասն զի Տէրը աւելի զհոգութիւն կը պահանջէր հատարելութեան հասնելու եւ ներքին վերածնութեան համար, այն է բոլորանուէր ինքնամոռացութիւն:

Այդ ազնուական երիտասարդը, որ անշուշտ անպարկեշտ ու ապականած մէկը չէր եւ Մովսիսական օրէնքի բոլոր ծիսական պահանջները կատարած էր իւղձ մտօք, ծիսական բարեպաշտութեան սովորական տիպարներէն էր, որոնց թիւը այսօր ալ պատկառելի է քրիստոնեայ աշխարհի մէջ, որոնք հոգեւոր կապուած իրենց ինչքերուն, անձնասէր եւ քսմով, կը կարծեն հոգեկան բաւարարութիւն զգալ, երբ իրենց հարբատութենէն երբեմն միայն խնչերանքներ կը տրամադրեն բարեգործական հաստատութեանց եւ կարօտեալներուն: Սակայն Տիրոջ ձայնը մեզի կը պատգամէ ուժգնօրէն. — բան մը կը պակսի քեզի, նուիրում եւ զո-

(*) Լուսահոգի Սրբազանի վերջին հոգեշունչ պատգամը, ուղղուած իր ժողովուրդին. կ'արտաստեցէր զայն 1944-ի Ս. Փիլիպ Ազգ. շխանադատի ճարեգրքէն:

հարեցութիւն, իտէալ և հոգևոր վերածնու-
թիւն՝ սիրով:

Ո՛վ որ կ'ուզէ իր մէջ բարձրացնել մարդ-
կային արժանապատուութիւնը, ըլլայ հա-
րուստ կամ աղքատ, տղատ կամ գիտնա-
կան, էական պարտականութիւն մը ունի
կատարելու. պէտք է ջանայ անընկճելի
կամքով մը ազատագրուիլ այն ամէն յոռի
ուճակութիւններէն որ արգելք կը հանդի-
սանան իր բարոյական զարգացման և կա-
տարելութեան: Մարդուն հրամայական օ-
րէնքն իսկ է երջանկութիւն տալ ուրիշնե-
րու և բարին կատարել:

Բարոյական մարդը աչքերը կը բարձրա-
ցնէ դէպի հեռաւոր իտէալը, որ թէ է ե-
րևութապէս անմատչելի, բայց որուն կեն-
սաբաշխ հրայրքը կ'ողակորէ զինքը: Առանց
իտէալի՝ զիտակից մարդը շնչահեղձ կ'ըլլայ,
ան է որ կը միաւորէ բոլոր կատարելու-
թիւնները կենանքի այլազան մարդերուն
մէջ: Ամէն մարդ պէտք է որ ճանճանչազեղ
աստղ մը ունենայ իր մտքին մէջ, իր կենան-
քի հորիզոնին բարձրակէտին վրայ, աստղ
մը որ ներշնչէ, ուժաւորէ ու մղէ զինքը
դէպի վեր, դէպի լուսաւոր բարձունքները:

Իտէալին սնանկութիւնը այսօր մեծա-
գոյն չարիքն է մարդկութեան համար, ա-
ւելի՛ արէտաւոր քան ներկայ տիեզերական
պատերազմին բոլոր արհաւիրքները:

Իտէալը կը պակսի մեր ծաղիկ երիտա-
սարդութեան, այսինքն պաշտամունքը ճըշ-
մարիտին, զեղեցիկին ու բարիին, որով պէտք
է ուճանայ իր միտքն, ազնուանայ սիրտը
և կազմուի նկարագրեր, մինչ ան հասակ
կը նետէ, կ'աճի հասարակ զգացումովը
նիւթական շահու և հաճոյասէր վայելքի:

Իտէալը կը պակսի մեր մամուլին, ըն-
թերցողներու հոգեկան և մտաւոր ընտիր
սնունդը ընծեռելու համար, երբ մա՛նաւանդ
մեր գրականութեան արտադրոթիւնը այսօր
արեւակար, ոսնած ծաղիկի մը կը նմանի:

Իտէալը կը պակսի հոգևորականներուս,
երբ յոյժ զբաղած ենք առօրեայ հոգերով,
ինչ որ կը սպառէ հաւատքին կրակը և կո-
չումին նուիրումը:

Իտէալը կը պակսի մեր նորահաս սե-
րունդին, թարմ հոգիներու մէջ սիրոյ և
բարիի բոցը արծարծելու և ճշմարտութեան
ու գիտութեան խայճը գնելու համար:

Բարութեան, գիտութեան, զեղարուես-

Ե Ր Ա Ն Ի Ն Ե Ր

Բ

«Երանի սգաւորաց, զի
ճոխ մխիթարեցին»:

Երբ կը գրեմ այս տողերը, օրերու սա
մուսլին դիմաց, մտքովս կը տեսնեմ ան-
ծայրածիր թափօրը սգաւորներուն, մայր,
քոյր, մամուսին, որոնք ռազմաճակատնե-
րու ետին՝ իրենց արցունքը կը խառնեն
թափուող արևուններուն, ու թափօրը ա-
նոնց՝ որոնք ընդունեցին երկրորդ այս ե-
րանին իր ուշադրաւ ճշմարտագանցութեա-
նը մէջ, բայց ամենաստոյգը բոլոր երանի-
ներուն: Սուգը որ իր խորհրդանիշ շղարչ-
ներով մեր կենանքին մէջ երեսը կը շինէ,
անշուշտ ըստինքեան իմաստ մը չունի,
սակայն բոլոր անոնք որ այս աշխարհի
վրայ զիտակից ու խորունկ կենանք կ'ապ-
րին կ'ունենան այդ սուգը:

Ո՛վ չի գիտեր թէ կենանքի հիմնայտակը
ցաւ է, թէ զերազոյն հաճոյքներն իսկ,
վերջի գուճարի մը մէջ անոր պիտի վե-
րածուին: Սուր, ծանր, մութ և խուլ տա-
ռապանքը, բոլոր այն բաներուն պէս՝ ու-
րոնք մեզի բնաւ հաշիւ չեն տար և կը
պարտազրկեն զիրենք մեզի: Տառապանքը
որ կը ծնի մեր աշխատանքէն և նոյնիսկ
հաճոյքներէն, կ'ընկերանայ մեր առաքե-
նութեան և մոլութեան, շուքի մը պէս ե-
տին է մեր սէրերուն և բարեկամութիւն-
ներուն. կը սլաքէ մեր մարմինը, կ'արիւնչ
հոգին հոն՝ ուր չէինք սպասեր իրեն: Կ'ու-
զէ՞ք խորհրդանիշ անձնաւորութիւնները
անկէ, Սուկրատ, Տանթէն, Միլը-Անծէլը,
Նարեկացին և Անձանօթ զինուորը: Օրօ-
րօցէն գերեզման մեր անբաժան ընկերն է
ան. միայն ծանծաղամիտներ և յիմարներ
չեն զգար անոր սեղմ և ծանր օգակները,
որոնք օրերու հետ կուգան սեղմելու մեր
հոգին:

տի ոգին կամ բարձր իտէալը անհրաժեշտ
է որ խանդավառէ ամէն անհատ ու ամէն
հաստատութիւն, իրենց կոչումին փառաւոր
արգիւնաւորման համար:

ՄԵՍՐՈՊ ԱՐԳԵՊՍ. ՆԱՐՈՅԱՆ

Խաղաղութեան ժողովներ, գիտական ու ճարտարաբուհասական ձեռնարկներ, ընկերային յեղափոխութիւններ, մեղմել ւաւելի կը հաստատեն անոր զոյգութիւնը: Ամենուրեք է ան, և եթէ գտնուիր մէկը այս աշխարհի բնակիչներէն որ չզգար անոր մութ և յաղթահարող թաթին հարուածը, անմարդկային պիտի երևեր անտարակոյս մեզի:

Եւ սակայն Աւետարանը ամենաուրախ գիրքն է աշխարհի, վասնզի այս գիրքին և կրօնին ետին կը կանգնի իր խորքին մէջ ուրախ անձնաւորութիւն՝ մը: Փաստերու չի կարօտիր այս իրողութիւնը որ զժբարխտաբար Միջին դարու արուեստին մէջ, ժամանակին յատուկ ներքնայայտութեամբ մը, ախտուր և ասժգոյն՝ նկատուած է: Եւ արդէն տարօրինակ պիտի ըլլար մտածել որ ինքզինքին և իր դատին հաւատացող և անոր համար մեռնելու յօժարակամ հոգի մը կարճեար տխուր ըլլալ, այսինքն ընկճել կեանքը զժուարութիւններէն, որոնցմով միայն պայմանաւոր են յաղթանակները, այսինքն ուրախութիւնները:

Ուրախ հոգին միայն կրնայ սիրել մանուկները, բնութիւնը, հաւատալ իր ձօր, մտենան զուրգուրանքով այս կեանքէն անսթառանգներուն, ամոքելու համար անոնց ցաւը: Իր ներկայութիւնը թէ՛ իր եղած տեղերուն և թէ՛ այն փոքրիկ խումբին մէջ որ զինքը կը շրջապատէր՝ ճտաղակները կը ցանէ: Բայց անիկա ունեցաւ իր տրտմութեան պահերն ալ: Ուրախութիւնն ու արքայութիւնը զիրար ներհակող իմաստներ չեն ինչպէս կը կարծուի: Կեանքը ուրախութիւններուն և վիշտերուն չէ բաժնուած, այս վերջինները արտայայտութիւններ են միայն անոր: Երկուքն ալ կուզան նրբազգածութեան նոյն կարողութենէն, զգայնութեան միևնոյն մակարդակէն՝ զոր հոգին կ'արտայայտէ կեանք ըսուած իրողութիւններուն յայտաց: Ովկիանոսը որ իր անխուտարածութեան և խորութեան մէջ, ունի ահաւոր փոթորիկներ, ունի նաև անոյշ և խաղաղ պահեր: Վասնզի հոն ուր մեծ փոթորիկներ կը ծագին, հոն է դարձեալ որ մեծ ու իրական անդորութիւններ կրնան տիրել: Զգացում չունեցողը զուրկ է նոյնպէս արտայայտութենէ, և ի վիճակի չէ փոխադարձ ընդունելու ազգեցութիւնը: Մեր պատմութիւնը չէ որ կը շինէ մեր իրական

կեանքը: Մեր վիշտերն ու բերկրութիւնները, մեր գիտութիւնն ու փորձառութիւնը օրէնքի մը մէջ միայն նկարագիր կը հագնին, և այդ օրէնքը նոյնիսկ նկարագրին է մարդուն: Եթէ Թարոր լերան իր ուրախութիւնը կ'ալլակիրպէ զինք, և Գիթսեմանիի տխրութիւնը արիւնով և քրտինքով կ'ողողէ իր մարմինը, պատճառն այն է որ առաջին պարագային իր հոգիին ուրախութիւնն է որ զուրս կը թափի, և մարմինը կը մասնակցի այդ ուրախութեան, իսկ երկրորդ պարագային՝ հոգին կը մասնակցի իր երկրորդ վէսի տրտմութեան, բայց իրական մարդը վրկ էր մնայ այս երկուքէն ալ:

Ո՞վ է սակայն սգաւորը, որու մտայն կը խօսի լերան Մեծ Գարողիչը, և որոնց է որ կ'երթայ իր երջանիկ մտածումը: Անոնց արգեօք որոնք խոցուած են իրենց ամէնէն քաղցր սիրոյն մէջ, ու չեն մասնակցիր աշխարհի ուրախութեան ու կուլան հետեւաբար իրենց անձնական զբախտութիւնը, և կամ մերձաւորներու չյաղողած ջանքերուն և այն բիւր անգամ երազուած բարիքներուն վրայ, որոնք միշտ հեռու մնացին՝ մեր և ուրիշներու յանցանքէն: Եւ կամ անձայր կարասանք տառապողներուն, վրիպողներուն, արտաժէտներուն, ինկածներուն, յուսահատներուն, մէկ խօսքով բոլոր անոնց որոնք կորսնցուցած են սէր, բարիք կամ պատրանք զոր ունէին կամ ուզեցին ունենալ, և որոնց տեղը այժմ անվերադառնելիօրէն պարապ կը զգան: Անոնք՝ որ յուսով ու քաղութեամբ սկսան կեանքը, բայց որ տակաւ զգացին թէ իրենց երջանկութիւնը փշրուած է աւազէ բլրակի մը նման, ու կեանքի դառնութիւնը առած մեկուսացան իրենց ցաւը մարտու: Եւ կամ անոնք որ լուսեան մէջ կ'արտասուին, ծածկելով իրենց վիշտն ու արցունքը մարդոց նայուածքներէն, որոնք վէրքը շատ աւելի խոր է, մարդոց աչքերուն չբացուելու չափ խոր է:

Մակայն կեանքէն վիրաւոր ամէն հոգի սգաւոր չէ. արցունքը, տրտմութիւնը, յուսահատութիւնը, խորհրդանշերը չեն երանուած այդ վիճակին: Սգաւորութիւնը հոգեկան թափանցողութիւնն է. սգաւոր չեն նկատուիր բոլոր անոնք, որ մէլամաղձոտ կը ծնին, իրենց ջիղերուն վրայ ընդունած ըլլալով կնիքը առնական մեղքերու, մաշուսներու: կամ անոնք որ կուլան իրենց

իսկ հեղինակած մեղքերու պալատներուն վրայ, սպաշաւի դառն ու անկեղծ արցունքով: Ազաւորին վիշտը իր ուրոյն արդիւնները ունի. զգայուն հոգին՝ որ իրերն ու երեւոյթները իրենց բացարձակին, իտէսլին կը տանի, որ իր մէջ կը կրէ աշխարհ մը շատ աւելի մեծ ու պայծառ, և որ կը տառապի իր ունեցած ինչ շատութեանը համար: Գերագոյն հարուստն է սգաւորը, վասնզի մինակ է այդ ճոխութեանը մէջ, ու գիտէ թէ իր քովէն անցնող բազմութիւններ անմասն են իր ունեցածին: Մեծ անձնաւորութիւններ՝ անոնք կոչուին հերոս, արուեստագէտ կամ սուրբ, մարդիկ են որոնք հարուստ են մարդկային ու աստուածային կարողութիւններէն, ուժը, գիտութիւնը և սրբութիւնը որ կը բխի այնքան առատօրէն անոնցմէ, զիրենց կ'ընէ մէկ կողմէն անսովոր և միջոց կողմէն սգաւոր, վասնզի անոնք կը մնան բարձր ու անմատոյց, անոնք իրենց մեծութեան տրտմութիւնը ունին:

Նարեկացին սգաւոր մըն է, վասնզի իր դաղափարատիպին նմանելու գերբնական ըզձանքին մէջ, անիկա կը հետապնդէ զինք անհունեցնող տեսիլքը, և ով որ իր գիտութիւնը կը բարգաւաճէ, կը շատցնէ նաև իր տրտմութիւնը: Սգաւոր է Տանգէն, վասնզի քաւարանի ու գոփոքի մութ արհեստներէն որոնեց միշտ իրմէն խուսափող պատկերը, զինք ամբողջացնող կէսը:

Անոնք են իրական սգաւորները, որոնք բաժնուած իրենց կեանքը երկփեղկող սէրէն, կամ իրականութենէն, զանոնք զբանելու, աննցմով ամբողջանալու խոր անձկութիւնն ու խոյզը ունին: Մարդիկ՝ որոնց վիշտը արդիւնք չէ կեանքէն պատճառուած անբարտաւթիւններու կամ ներքին բերումներու, որոնք տրտում են ոչ թէ երկրին երեսը ծածկող մութին համար, այլ Աստուծոյ գէմը սքողող մշուշէն: Գիտունը բաժնուած իր ճշմարտութենէն, արուեստագէտը իր տեսիլքէն և հաւատացեալը Աստուծմէ, սգաւորներ են:

Տագնապը որ կ'ընկերանայ գիտունին ճշմարտութեան իր որոնումին մէջ՝ օրինակներով չի բացատրուիր: Անոնք կրչուին Քէրէլէր, Նեւտոն կամ Էտիսըն, փակուած իրենց աշխատանոցներու պատերուն եփոյն, կը ջանան իրենցը ընկ անտարազելի օրէնք-

ները տիեզերական գրութեան: Կեանքին սպառնացող ոյժերուն, ինչպէս կեանքը աւելի լուսաւոր ընող բարիքին համար այս կռիւր եթէ մէկ կողմէն կը պսակէ զիրենք իրենց մեծութեանը մէջ, սերունդներու երախտագիտութեան, միւս կողմէն զիրենք կ'ընէ տրտում ու սգաւոր: Վասնզի մեզմէ ով երբեք իր որոնածը գտաւ, և որոնէ իր պահանջին չափովը հատուցուեցաւ այս աշխարհին վրայ: Աստուածներու կրակին համարձակողը իր լեարդին ցաւովը պիտի սզայ միշտ, մեծութիւնները ջանադրեալոր այս աշխարհին վրայ, այս է զիրը բոլոր մեծերուն: Եւ սակայն երանելիներ են անոնք, վասնզի կեանքի մութին ու խորհուրդին մէջ կը վառեն լոյսեր, ինչ փոյթ շատ անգամ այդ լոյսին մէջ այրուելու համար:

Տրտում է արուեստագէտը. կեանքին նայող իր հոգին առանց տառապանքի չէ որ ետ կուգայ: Իսկ իրերէն ու մշուշներէն անդին կեանքի իսկութեան իր երթը՝ զինք կ'ընեն անսովոր ու տառապող: Մեր շուրջ անորոշուած քառանքն, արուեստագէտը կը ճգնի վերաբերիլ երազը մարդուն՝ որ կը յապաղի լերան ետին, յոյսը սիրտերուն՝ որ թռչունի թևով կը հեռանայ, ու վառ յիշատակը քիչ քիչ ցամաքող կեանքին: Ու սգաւոր է արուեստագէտը իր այս նոր աշխարհաշինութեանը համար, ինչպէս աշխտում՝ իր նորակերտ աշխարհին մէջ:

Հին աշխարհը տառապանքի նկատմամբ երկու կեցուածք կը ճշդէ, վայի՛ք՝ նպիկուրին հետ, և անտարբերութիւն ստոյիկեան Ձեռնոնով: Ձրօսնուլ կամ կրել երկու ծայրայեղ լուծումներ են հին աշխարհին: Քնացնել վիշտը և արծարծել հաճոյալին, կամ անտարբեր մնալ երկուքին ալ նկատմամբ չեն լուծեր հարցը:

Սուրբ Գրքին մէջ ևս տառապանքի հարցը սիստեմի չէ վերածուած, ոչ ալ իմաստասիրութեան յանգած: Վիշտը ոչ բնական երևոյթ մըն է, ոչ ալ Աստուծոյ նախակամեցողութեան արդիւնք: Ան կը ծնի հոգեկան անկարգութենէն, կեանքը դիմաւորելու սխալ կէրպերէն, մեղքէն, որ սակայն պարտի՛ւր չէ անոր:

Բայց խոշոր է տարբերութիւնը տառապանքի և սգաւորութեան վիճակներուն: Առաջինը եթէ ազնուացնող է, վասնզի իր հալոցին մէջ միայն կը փորձուի կեանքի

ուկին, միւսը աղնուական է ինքնին: Սգաւորութիւնը վիճակ մըն է ուր հողին սքողուած չէ նիւթական քղձանքնեքու մշուողով, և աւելի յստակ ու խորունկ կը զգայ ծաւաւը ճշմարտութեան, արդարութեան և սիրոյ: Մարդեր որոնց հողին աւելի ընդունակ է զարձած տեսիլքի և մտածումի: Մեր ազգային սուգը մեր կրած տառապանքներուն համար չէ անշուշտ, այլ այն աղնիւ մտածումներուն և զգացումներուն համար, որոնք բնաւ չպակսեցան մեզի: Մեր ինքնութիւնը տեւականացնելու կատարելութեան զողափարը թէ՛ և արիւնած է յաճախ մեր ոտքերն ու սիրտը, սակայն գոունեակութեամբ լեցուցած է մեր հողին, և այդ դժնդակ վիճակներուն դիմագրաւելու կորով ներշնչած մեզի:

Բոլոր գեղեցկութեանց արցունքէն ծընած ըլլալու փաստը անբաւարար է տառապանքն ու սուգը բերեղացման մէջ տեսնելու մեր օրերու մեծագոյն խռովքէն, արուեստով մեր մէջ գոյաւոր՝ ցաւերէն որքան յուգականութիւններէն: Այսօր սքաւորներ են ամէնէն աւելի իրենց երազներէն հալածուած մարդեր:

Տառապանքը իր զբաւկան արգիւնքներուն հետ միասին ունի իր բացասական ու քանգիչ երեսները: Եթէ ան յաճախ արցունքներ կը քայտոցնէ անտարբեր և կուղպ հողիներէն, շատ անգամ ալ կը խամբէ ծաղիկը սրտին: Գողգոթայի երկու աւազակները տառապանքի նոյն վիճակը կ'անցունէին, սակայն անոնցմէ մէկը կ'օրհնէր և միւսը կ'անիծէր իր տէրը: Տառապանքը թիւ անգամ իր աստղերը կը բանայ մութին վրայ:

Այսպէս չէ սակայն սգաւորը, անիպ կորուստ մը փնտհիլէ աւելի կ'որոնէ տեսիլքն ու մտածումը այս աշխարհէն վեր, բայց այս կեանքը տանելի ահաւոր մղձաւանջին. աղնուական համակերպութիւն մը, լուրջ ընկալչութիւն մը պատմութեանցումով, որպէս զի մենք մեր մէջ անգամ մըն ալ չկործանինք, մեր տկարութեան փաստէն յաղթահարուած: Տառապողը միշտ տկար մըն է, սգաւորը արու, կպարտ և աղնուական: Որ իր կորուստը վերստին ապրելու և տեսիլքը անգաղբում հետապնդելու ուժն ու հաւատքը ունի, որ իրեն կը բանայ փառնքը աստղերէն անդին Մեծ Անծանօթին, որ կա-

մարներ կը ձեռէ իր հողին մէջ զէպի գերագոյն արդարութեան յղացքը, հակառակ որ աշխարհի վրայ ամէն օր նիւթը հերքումը ընէ այդ երազին:

Ան որ ըսաւ այդ խօսքը, գերագոյնն է բոլոր մարդոց, երկինքն ու երկիրը ունեցող հարուստը:

Հարցուն թերեւս թէ ինչո՞ւ երանի կուտար ինք իր շուրջը խոնուողներուն, Գալիլիոյ այդ խոնարհ քրտակի լանջքին նըստած: Տրտում է պատասխանը, վասնզի բոլոր անոնք՝ որոնք իր ձայնին քաղցը շեշտէն մագնիսուած, վաղած եկած էին իր շուրջ, կորուստի մը թախտիւ ունէին իրենց շրթներուն և յամեցող երազ մը իրենց թարթիչներուն, հրեաներ էին անոնք, երկրի ու երկնքի բոլոր բարեքներուն, պատգամներուն ամբապինդ փաթթուած շահագէտներ: Մին իր առողջութիւնը, ուրիշ մը իր յոյսը կորսնցուցած, և շատեր իրենցմէ խուսափող երազին ի խնդիր: Տըրտում կամ ուրախ անոնք բոլորը սակայն չունէին սուգի այն վիճակը որ աղնուութեան զրարչի մը մէջ մեզի կը մտուցանէ բոլոր զբաւքներն ու տառապանքները. և դուք չէ՞ք գիտեր որքան տգեղ են հաստ երազները և ինչ դիրքաւ լկանքի, չարչարանքի կը վերածուին մեր ներքը, Հոն այդ սարին վրայ հաւաքուողները իրենց պղզտիկ վիշտուն և կորուստներու սուգը ունէին, եւ եկած հողին մեծ հարուստէն բաժին առնելու: Յիսուս կ'երանէ իրական սգաւորները, որոնց մէջ սուգն ու միտքարութիւնը իրարմով կը սնանին և տրտմութիւնն ու բերկրանքը զիրար կ'ամբողջացնեն, որոնց վիշտին բեռը քաղցը մը և միտքարութիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ իր սուգին փոխարժէքը, նախօրօք ընդունած ըլլալու հոգեկան քաղցրութիւնը, ըստ աշխարհի՝ վարձատրութիւնը:

Սգաւորները շատ կը նմանին կարգ մը վանական դրութիւններու մէջ մշտապառի մը առջև կրչեր ցերեկ հսկող վանականներուն: Անոնց հողին լոյսին յոռած կը մնայ միշտ, հակառակ իրենց շուրջի մութին ու աղմուկին: Տիւ ու զիշեր կը քաղցրութիւնը սկսումի նստած սենեակի պատուհանին լոյսը, և կը զգաս թէ հոն վարագոյններու ետին, սիրտ մը կ'այրի աշխարհի մութ ու անտարբեր խղճին վրայ:

Ի Ա Ղ Ա Ղ Ա Կ Ա Ն Ժ Ա Մ

Քիչ մը դժուար տարազելի, բայց ընտանի բան մը կը պտտի կարծես, երբ, Մեծ Պահոց Քառասներորդական շրջանին, Սաղաղական Ժամերգութիւնը կուգայ իր ստուիչ-րուն աշխարհը բանալ ամէն իրիկուն, մեր հոգիներն ի վար: Մանաւանդ որ, շարաններն ու ջանքերը իրար ընծայած կ'ըլլան իրենց շքեղանքը, այսպէսով կարծես դիմաւորելու ուզելով եկեղեցւոյ սոնապաշտական թեւադրութիւնները, միշտ հոգիներն ի վար: Իրա՞ն է արգօք այս հաւաստումը, օտար ազգերու ներքին աշխարհներուն ալ համար, ու անոնց եկեղեցիներու գմբէթներուն ալ ներքեւ: Հետաքրքրական պիտի ըլլար ասոր ճշտումը: Հայուն համար իրաւ է ատիկա, կրօնական ու ազգային կրկնակ հանգամանքներով: Արտաքին ու ներքին լրացուցիչներով:

Որովհետեւ, հայուն կրօնազգած հոգին, իր անկումներուն և իր տկարութիւններուն տառապանքը պիտի ապրի, գօտիին մէջը քառասուն օրերու ինքնաշարժութիւն: «Իր մեղքերուն ծովը պիտի ալեկոծէ իր հոգին», Այնքան կենդանի են պատկերացումները իր յօրինած Ապաշխարութեան շարականներուն: Ու պիտի աղերսէ «զերծանիլ» զինքը

որսալ ուզողին որոգայթներէն»: Ու ասիկա այնպիսի խորունկ ըզձաւորութեամբ՝ որ՝ երկինքը ընդունելու, Աստուածորդին յարութեան խորհուրդովը երաշխաւորուած հոգեկան խաղաղութիւնը, պայծառութիւնը, լոյսը իր մէջ տանելու, անով պարուրուած ապրելու երազը, թիւ թիւ կը կախուի իր աչքերուն դիմաց: Հայ եկեղեցիք պաշտամունքները կրօնական ամէնէն անսեթեթ արարումները ունին որգեզրած: Ամէնէն զուսպ շարժումներով: Ամէնէն լուրջ ու պարզունակ խորհրդաւորութեամբ: Ուր հոգիները յաջորդաբար կը կանուխ փառաբանութեան երգին, օրհներգութեամբ վերացումին: Կը հրաւիրուին միասնաբար խոնարհեցումին: Հայցողական աղօթքին: Ու կ'արձակուին թեթեւացած հոգիով, պայծառ նայուածքով՝ շարժ երկինք մէջ իրենց հոգիներուն մէջ ձփանուտ:

Իսկ իբրև արձագանգ-դողումը անոր կեանքին, անոր մշուշ ու կապար գործերուն, Սաղաղական Ժամերգութիւնը իր շարականներուն մէջ կը տարազէ կոհակ կոհակ քարացումը, յորդուն երգը հայ ժողովուրդին: Տուայտանքը անոր խոշտանգուած շիղկներուն: Կարօքը անոր ծիծղուն արտերուն: Սարսաբքը անոր գիշերներուն: Տրտում սփոփանքը իր քրտինքով ցօղուած հասկերուն ոսկիացումին, վայելուծումին: Քաղցրութիւնը իր զաւակներուն: Իրիկանալը, թեթեւացումը անոնց խոնջած մարմիններուն: Ու դեռ . . . անհուն գալարումներուն զէմ անհունաբար թրթռումը խաղաղութեան, երջանկութեան, արքայութեան, յարութեան ծարաւին:

Քրիստոնէայ եկեղեցիներու կազմաւորման շրջանին, շահեկան պիտի ըլլար աշխատանք մը՝ Սաղաղական Ժամերգութեան ոգին, աշխարհը, բմբռնումը համադրել փորձող: Ամէն ժողովուրդ իր արուեստներուն խտութեամբը պիտի երանան գար հոգին բացած խաղաղութեան ծարաւին: Մարաւ մը՝ մշտապէս և ամէնքէն զգացուած, բայց քիչերէ վաչելուած, այս աշխարհի գաշտերուն: Հայու հոգին, անտարազելի բայց սրտառուց այդ խտութիւնն է անալ կամար իբրև կը նետէ շքեղ յօրհնումով իր Սաղաղականին:

Քրիստոնէական առաջին գաբերէն միակ զգալի, իրական ողբերգութիւնն է այս խա-

Այսպէսով է որ լերան վրայ առաջին անգամ իրարմէ կը զատուին երկար ատեն իրարու հետ շփոթուող վիճակները: Այդ օրերէն աստիճանաբար զարեւր հազիւ թէ մարած են Մեծ Արարապետին այնքան պայծառատեսօրէն պատգամած այդ վիճակին թեւադրանքները: Որո՞ւ համար գաղտնիք է որ տառապողներու անհուն լէզէնին զէմ այնքան քիչ ըլլան սուգին հերոսները: Այսինքն մարդեր՝ որոնք գիտնան իրենց շիղկերուն վրայ դիզուած կակիծէն, զրկանքէն, մոխիրէն հանել պատտաւ մը կապոյտ, կտոր մը հոգի, երկուքն ալ զերծ մեր աշխարհի կնիքէն, պայմաններէն, յաւերժ և անայլալ, թեւադրելու չափ յաւերժութեան: Կայսրութեան մեծ յղացքը մեր ներքը:

Ազաւորը ամէնէն մօտիկն է Աստուծոյ, ամէնէն բարին ըլլալէ վերջ մարդոց:

ԵՂԻՇԷՆ ՎԱՐՄԱՊԵՏ

ւարեցումը կեանքին, երբ մարդիկ ամէն իրիւրուն հարկին ներքեւն էին իրենց քունին խաղաղութիւնը խնդրելու երկինքէն: Որուն անուշին, որուն փառքին իբրև «պսակ», իրենց մարմինները ենթակայ էին անժամանակ խռտանգումի, և իրենց գիշերներն ալ՝ թաթիին տակը անակնկալ անգոհանքներու:

Ու նկուզներու այդ գիշերներէն մինչև գետնափոր խռոչներու մէջ ընդքարշուժը, ջիղ ջիղ անդամահատումը մարդուն, քսաներորդ իսկ գարուն, (՛՛րքան թելադրական են, այս ուղղութեամբ, վերջին գրուած գրքերու խուժանը Հայ Պատմութեան) ճակատագիրը նոյն է գծուեր քրիստոնեայ անունին: Աւելի կենդանի ի՞նչ յուզում կըրնար մշուշ կապել՝ աչքերուն մէջ, իրենց աստուածն իսկ պաշտելու անկարող, չը թոյլատրուած հոգիներուն: Աւելի՞ն՝ քան ցուրտ այդ կրակը կեանքին, յամեցող ու սպառող պապակը խաղաղութեան:

Որքան ալ անբաւական զգանք մենք զմեզ միջամուխ ըլլալու ուսումնասիրութեան մը, ուր յայտնաբերուէր պատմական և ժամանակագրական զարգացումը թաղականին, ներելի է սակայն մեր կողմէ ճիգ մը, Հայ Եկեղեցւոյ պաշտամունքին մէջ, անոր երգերուն ու աղօթքներուն վկայութեանցը ճամբով, տիրակառ ու նոյն ոգին փնտռել, զգալ փորձելու: — Դժուար չ'ընդունիլ թէ ժամագիրքին զանազան կարգերը, սկզբնապէս, պաշտածնցումներ են եղած վանական միաբանութիւններու օրական կենցաղին: Ու բախուած՝ անոնց հանապաօրեայ զբաղանքներուն, դադարի ժամերուն: Որով, սաղմոսի բացատրութեամբ սեօթն անգամ յաւուր օրհնելից զգեց յը իր օտանացի իրագործումը կը զտնէ կին վանական գրութիւններու մէջ: Մեր ժամագիրքին թիւով ինը մասերէն թաղապականն ու Հնագետանը բացատրիկ տալանայներու և խնդրանքներու պարագային միայն կը պաշտուէին արգէն: Բայց նուագոյն մինչև ժ. դար կը բարձրանայ վերջնական, ամբողջական գրուածումը թաղապական կարգին: Ու Նալեաց Սիրովը որքան որ Ծնորակի Հայրապետին անձին ու ըրջանին մասնանշումը կ'ընէ այդ գրուածումի գործին մէջ, աւելի շահեկանօրէն անկախ մտածել կուտայ ոգիի այն միութեան, որ այդպէս՝

պէս՝ ժամանակի անանջըպետ տարածութեան մը մէջէն, նոյն յուզումները կը բանայ դէպի աւագանը ցեղին արիւնին, անոր պատմութեան:

Յաւ է ձեռքի տակ չունենալ հատոր մը, աշխատանք մը, ուր կազմակերպուած, յստակուած ըլլային ըրջանները, պայմանները ժամապաշտութեան այսպէս վերածումին՝ նախնագոյն իր վիճակներէն դէպի ներկայ իր կերպարանքը: Արդարև ի՞նչ շահեկանութիւն պիտի բերէր, ձեռնարկ մը՝ եկեղեցւոյ պաշտամունքներու եղալը մասնապատմութիւնը պարզաբանող, վերկառուցող՝ վանքերէն ներս անոնց ընդունած կերպաւորութիւնուն ընդմէջէն: Ու յետոյ քաղաք ու գիւղ փոխադրուած: Իրենք գիրքնք ձեռնով, ամփոփելով ստոնց կարելիութիւններուն, կեանքի բերութիւններուն: Թէ իսկ մասնագրութեան՝ նման գործ մը աւելի հեշտ պիտի դարձնէր փորձերը՝ կերպաւորումը հաստատող ցեղային այն զօրաւոր զգացումներուն, որոնք ամէնէն շատ մարմինն ու ձեռքն հագած Հայ Ժամագիրքի թաղականով: — Գրտենք միայն թէ այսինչ աղօթքը, երգը, յօրինումն է այսինչ վարդապետին, կամ յաւելումն է այնինչ հայրապետին: Մինչդեռ ստոյգ վկայութիւնը այդ եղալը մասնապատմութեան, աւելի կենդանի ու ներքուժ պիտի կացուցանէր մեր յարուած այդ զգացումներուն: Ու մենք աւելի մտնէն հաղորդ պիտի ըլլայինք այն ապրումներուն, որոնք կը թելագրուին մեզի իրիւր հոգեյատակը մեր պաշտամունքներուն, խորունկ բերումը մեր Ժողովուրդի պատմութեան, զարէ ի զար:

Այս տեսակէտէն, մեր ժամագիրքին մէջ նուազ խճողումը, քիչ փոփոխութեան ենթարկուած կարգերէն թաղապական ամէնէն համասեաններէն է: Պարզագոյն բաղաճցութիւնը ունեցողներն: Բայց խիտ ու թելադրական: Իբրև պահի մը մէջէն ամբողջ Ժողովուրդ մը, աշխարհ մը պատկերող յօրինում: Անոր տալանայներուն, հպարտութիւններուն, նուաստացումին, համակերպումին գիտայինք ու մտնելով խորանցող, թափանցող, և զանոնք ավելք վերբերող վարդապետ:

Մեր այս հաւաստումը կը տարուինք հաստատել մինչև իսկ նախնագոյն յօրինուածքին մէջէն թաղապական ժամին: Իւ-

րաքանչիւր կարգ, սկզբնապէս, բաղկացած է սաղմոսէ, անոր հետեւող մարդանէ՛ որուն կը յաջորդէ հաւատացեալներուն ուղղուած հրաւէր մը՝ Բարոզ, ինքնամփոփումի, ուշքը ցրուածութիւնէն հաւաքելու, եւ, մատչեցնելու Բարձրեալի գահոյքին: Ժամերգութեան ամէն կարգ վերածելի է սոյն հիմնատարերուն: Այս տուեալներով, Ռազապկանի պարզագոյն ձևին մէջ գրիթէ ոչինչ կը գտնենք, իրբև աղօթք, երգ կամ Լաւոզ, որ ստեղծուած, յօրինումը բերէր հայ միտքին, հայ հոգիին: Ուր՝ ձայն մը, շեշտ մը ըլլար քաղուած, ըլլար դրուած, պատմական որոշ շրջանէ, հոգեվիճակէ: Ծնորեա մեզ Տէր երգը, Նսայեց Սիրովն ու Ի Բեմ Բայցեմը յաւելեալ, դրուագ մասեր են: Դիւրջին երկուքը՝ իրենց հեղինակին ճամբով, որոշակի քանակութիւն մէջ շրջանէ, իսկ առաջինը՝ անստոյգ իր խմբագիրով, հաւանական պիտի նկատենք մեր միջնագարէն, Բազրատունեաց խորխտ, յաղթական, յանձնապատաստ ասանամեակներէն իջնող:

Բայց նոյնիսկ այդ սաղմոսներուն, և անոնց յարասաբար յօրինուած մաղթանքներուն, աղօթքներուն մէջ պարագայ մը կայ դիտելի. — ըսինք թէ այնտեղ գոյութեան չուերի ստեղծագործ հայ միտքը, նաև մանաւոր միջնորդ մը հայ աշխարհէն: Ե. դարու հայ պատմութիւնը թաւալուն կոհակում մըն է հզորագոյն ապրումներու, լքումներու, պրկումներու, կարելութիւններու և պոսթկոմներու: Ու Ե. դարուն արդէն ամբողջացած կը համարուի Հայ եկեղեցւոյ Ժամագիրքը: Հետու պիտի ըլլայինք ճշմարտութիւնէն, հետեցնելով սակայն թէ չենք ունեցեր Հայրապետներ՝ իրենց շրջանը լեցնելու կարող, և իրենց ժողովուրդին ձգտումներուն հաղորդ, որպէսզի անհրաժեշտութիւնը զգային այդ յուզումները փոխանցելու, աղօթքի ու երգի ձևին տակ, գիրենք յաջորդող սերունդներուն: Հարկ է դիտել թէ, օտարու եկամտու տարբերով այդ կարգին մէջ կը հանդիպինք, այս անգամ, օգտագործուած, իւրացումով սեղծումով մը, եթէ կարելի է այսպէս ըսել: Երանելի այն Հայրապետը որ ինքազական ժամերգութեան մը կարգաւորումը կը ձեռնարկէ Ե. դարու երկրորդ կեսին հաւանաբար, այնպիսի համարներ և գլուխներ ըն-

տրած և իրարու է բերած սաղմոսներէն, որ անդիմադիր ծորումով մը կը բռնուխ ներութենէն իր զգայնութեան, հաղորդականութենէն իր հոգիին: Հոն, ծալք ծալք կը բացուին այն վիճակները, որոնք դարբ առաջ ապրող սաղմոսներուն և անոր ցեղին կեանքը, անկախութիւնները պատկերելով հանդերձ, հարազատ արտայայտութիւնը կը բերեն իր ալ ժողովուրդին ապրումներուն:

Սխալի մէջ չենք, երբ ընդունինք այդ հոգեբանութիւնը Ե. դարու ընդհանրութիւնները իր մէջ համադրող: Այդ օրերուն, մեր փառքերը շատ մօտիկն էին, չմոտեցնելու համար: Այդ օրերուն, մեր Եկեղեցին հզօր յաղթանակով մը դուրս էր ելած իր վրայ գործադրուած խոշոր բռնութենէն. — Վարդանանց պատերազմը՝ իր հետեանքներով, սպասադրումէ ետ Հայ եկեղեցիին: Բայց Սրբազան Հայրապետը աչքին առջև ունէր գինը այդ յաղթանակին: Սխալի մէջ չենք դարձեալ երբ շարունակենք այդ յաղթանակին գինը երկարած գելէ այս անգամ անխուսափելի տկարացումներով, հոգիներէն ներս շքեղ զոհներուն, մեր ազատ նախարարներուն զարմերուն, և իրենց հովանաւորած եկեղեցիներու մշակներուն ալ խորը: Ի՞նչ կը զբոսնէր Հայրապետը, տարմութիւնէ, կորսնցէ վեր, որուն համար մարդիկ յօծարէին կեանքի լուծը կրել: Երկինքը ինքնաբերաբար կը դառնար գինը այդ տաղնապին: Ահ թէ ինչո՞ւ խորունկ տրամութիւն, բեկում պարունակելով հանդերձ, ինքազականի կարգը իսազարկութեան և յոյսի, առնուազն տրտում երազի բարխառնութեան մը մէջնէն կը խօսի մեզի մինչև այսօր, ինչպէս խօսած էր Ե. դարուն: Բանաւոր է մասնավոր թէ նախքան երգերու, շարականներու յաւելումը, իւրաքանչիւր կարգին մէջ նշանակուած սաղմոսները ամբողջութեամբ կը կարգացուէին: Եղանակաւոր կամ փոխանութեցումով մը ունեցնելով հետու դարերէ յառնող պահերը, յուզումները, նման տառապանքներէ զբաւուած ցեղի մը ու անոր մէկ զաւկին:

(Նոր.)

ՔՈՐԿՈՄ ԱՅԵՂԱՅ

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՎԵՐԵԼՔ

«Ձի որ կամիցի զանձն իւր կեցուցանել՝ կորուսցէ զնա, եւ որ կորուսցէ զանձն իւր վասն իմ՝ զօցէ զնա» :
ՄԱՏԹ. ԺԶ. 25

Որքան ճշմարտութիւն ու հոգեկան երջանկութիւն է պարունակում՝ Յիսուս Փրկիչ՝ այս պարզ բայց բարձր ու վեհմ պատգամը : Այդ սիրոյ մարմնացում և գաղափարի ուխտեայ անձնաւորութիւնը, որ իր սուրբ արիւնով մաքրեց մարդկային մեղքերը պիտի չկարողանար տանել կեանքի և պայքարի յաղթանակը եթէ խաչն շալակած չբարձրանար Գողգոթա : Այդ յաւէտ անմոռանալի և սրբազործուած յաղթանակի վառ յիշատակն է որ հիացմունք ու խոր յարգանք է պատճառում բոլորին :

Նա զիտէր թէ իր մահով երկրագունտի չորս կողմերում, պիտի հաստատուէր իր Սուրբ Եկեղեցին և որպէս լուսոյ աշտարակ, հոգեկան փարոս, քաչէր մարդկութեան դէպի Երկնաւոր Հայրն :

Մինչև օրս չի եղել և պիտի չլինի այնպիսի գաղափարապաշտ անձնաւորութիւն որպիսին է Յիսուս Նազովրեցին : Նա իր մարդկէ հուշեամբ փարուած էր մի գաղափարի որի մէջ էր պարփակուած կեանքի ճշմարտ իմաստը :

Անշուշտ մահը չէր որ Յիսուսին ընծայում է այն մեծ կատարելութիւնը որ նա ունի, այլ ճշմարտութեան և մարդկային ցեղի բարօրութեան համար թափուած արիւնը, որովհետև մի գեղեցիկ կեանք բացատրուած է մի գեղեցիկ մահով :

Ձոհողութիւնը մի գեղեցիկ կեանք, և յաւէտ կենդանի մահ է մինչնայ ժամանակ : Անձի բարգաւաճումը և ուրացումը, անջատ և անորոշ են, իրողութիւններ չեն, մին ընթացքն է միւսին, և վերջինը կատարելագործումը առաջինն :

Ձոհողութեան օրէնքը տիեզերական սկզբունք է, բնութեան ինչպէս կեանքի մէջ, զանազան տարբեր անհրաժեշտ են և զուգում են միմեանց համար : Երկիր՝ բոյսին, բոյսը՝ կենդանիին, կենդանին՝ մարդուն, և մարդը՝ Աստուծոյ : Եւ այս բնական իրողութիւնը երբ դառնում է գաղա-

փարական՝ դառնում է կամաւոր : Գիտունը, արուեստագէտը, հերոսը մոռանում և կորցընում են իրենց անձերը, այլապէս ուրիշ անձեր գտնելու համար :

Այդ գեղեցիկ մահերից էր Նազովրեցու մահը. որով նա երաշխաւորեց մարդկային կեանքի անմահութիւնը : Իր հրաշափառ յարութիւնը յաղթանակն է այն անսովոր Մահուան :

Պատմութեան մէջ թերևս առաջին անգամն է որ թշուառութեան և անէծքի ճիւղանները խորտակել են հանրութեան ու ընտանիքների հոգեկան ու բարոյական սիւները . . . :

Սոր պարունակների, բուռն տենչերի անցած ժամանակին փոխարինել է յեղյեղուկ ձգտումների, թեթև վայելքների տարտամ դրուժիւնը :

Ձեզ ծանօթ է ներկայի չտեսնուած խնթութիւնը և կործանելի սկզբունքը, որ հեղեղի նման լափելով ազգերի ու ընտանիքների հոգեկան առաքինութիւնները խոպան դաշտի է վերածել :

Պատարը փարատելու և չարիքը դուրս նետելու համար կայ միայն մէկ միջոց. համոզուած գաղափարով նետուել կեանքի սասպարէզ : Յրատեա աշխատանք և երկաթ է կամք է հարկաւոր մեր փայփայած իտէալները իրականացնելու :

Ովքեր համբերութիւն ու սովորութիւն չունեն, չեն կարող, և հակառակ պարագայում էլ եթէ մտնեն կեանքի հրապարակ պիտի չարաչար պարտուեն ու յետ նահանջն : Կեանքի նահանջը ամենաողբերգական մէկ փլուզումն է, այլ խօսքով կենդանի գերեզման . . . : Իրական և քրիստոնավայել կեանքը պահանջում է հերոսական քաջութիւն :

Այսօր երբ նիւթը դառն է պաշտամունքի աւարկայ, արդարութիւնը ոտնակոխ է եղած, երբ անհատը կորցրել է իր առողջ գատողութիւնը և սողում է գետնի վրայ, նոր սերունդը մեծ խնամքի և դաստիարակութեան կարիք ունի :

Որքան բարձրացնենք ճշմարտ կրթութեան մակարդակը այնքան պիտի ազնուանայ մատաղ սերնդի մտածելակերպը և գաղափարական ըմբռնումը : «Ծանիր զքեզ» բիւրեղացած մարդու նշանաբանը . . . որով պիտի տեսնենք հեռաւոր հորիզոններ : Ու-

ընմն թող աշխատանք և Գեղեցիկը փնտռելու վսեմ խոչալն բոցավառի մեր հոգեկան աշխարհը, որպէս զի ի վիճակի լինենք կեանքի պայքարում, չդաւաճանելու մեր սրբազան ուխտին...

Ուր էր թէ մեր սրտերում նորից արձագանգ գտնէր մեր նախահայրերի համեստ ապրելակերպի, մաքրագոյն նկարագրի կենդանի օրինակը...

Չունենալ գաղտնիարական վերածնունդ և արշալոյս, կը նշանակէ չունենալ մարդկային խորունկ զգացում, լոյս փնտռելու փափաք և գերագոյն աշխատանք:

Ապրել չէ նշանակում միայն իր գոյութիւնը հազիւ հազ քարշ տալ: Մարդկային ընկերութեան ամենամեծ թշնամին նա է որ իր անձնական շահերից և նիւթից դուրս չի նետաքրքրում այլ խնդիրներով:

Պրտի ջանքերով եսասիրական շղթաները, եթէ իրօք ցանկանում ենք գաղափարին ծառայել: Երբ մարդկային ընկերութեան ցաւերը դարձանող նպատակ կայ մեր սրտում, տանջանքները ու տառապանքները չեն ընկնում մեզ, այլ հզօր արծիւի պէս սաւառնելով թռչում ենք միշտ գէպի վեր, դէպի սէգ բարձունքների վեհափառ գագաթները որտեղ արշալոյսի և վերջալոյսի ցոլքերն են ժպտում:

Երանի այն անհատներին որոնք գաղափարը միշտ բարձր են պահում նիւթից և մանաւանդ տառապել գիտեն:

Դարեր են եկել ու անցել, այն օրուանից երբ Յիսուս՝ մարմնացումը կատարեալ Աստուածութեան և մարդկութեան, Գողգոթան բարձրանալով ողջակիզուեց իր քառօղած գաղափարի՝ ինչչի վրայ, և այսպիսով նուիրագործեց ու մի նոր նամբայ բացաւ մարդկային երջանկութեան և փրկութեան համար:

Դադափարի համար ման չկայ...

ՏԻՐԱՅՈՒ

ԱՐԱՄՍԱՅԻՍ ՄԻՐՉԱՅԵԱՆ



ԷԶՄԻԱՇՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ Ս. ԱԹՈՒՌՅ ՄԷՋ

Յուլիս 3-ին ուրախութիւնն ունեցանք մեր մեջ ողջունելու Մայր Աթոռոյ եւ Ամենայն Հայոց Ազգրնօր Տեղակալի Պատուիրակ Բրօժ. Աօս Աբրահամեանը եւ իր փառնորդան ու ընթացակից Պր. Անուսուան Տէր-Գրիգորեանը: Յաջորդ օրը առտուան ժամը 10.30-ին պատճառ ընդունելութեամբ քանկագին հիւրերը առաջնորդուեցան Ս. Պատրիարք Զօր եւ Նորին Ամենապատուութեան հաղորդեցին Ազգրնօր Տեղակալի եղբայրական համբոյրել ու յարգանքով:

Յետոյ Պատրիարքաւանի Մեծ Դանիինն մեջ Պատրիարք Ս. Զօր նախագահութեամբ եւ Միաբանութեան ներկայութեամբ ընդունուեցաւ Մայր Աթոռոյ Պատուիրակ Երգ-չախումբը երգեց «Էջմիածնի» օտարկանը, կարգադուեցաւ նուիրակներու ընդունելութեան յատուկ աղօթքը, ապա Ամենայն Հայոց Ազգրնօր Տեղակալին Կոնգրակը՝ ուղղուած Ս. Աթոռոյ Սրբազան Պետին: Լուսարարու պէտ Տ. Կիրեեղ Մ. Վրդ. Իսրայէլեանը բրաւ բարիգալուստի ուղերձը, իսկ Սրբազան Պատրիարք Հայր աւելցուց իր արտալոյս մտազարմար Մայր Աթոռոյ պայծառութեան եւ անոր ներկայացուցիչներու յաջողութեանը համար:

Ապա ընդհանուր լուսութեան եւ փայլը սպասուածին մեջէն, խօսք առաւ Մայր Աթոռոյ Պատուիրակ Բրօժ. Աօս Աբրահամեանը. խօսեցաւ Ս. Էջմիածնէն, իր արտասահմանի զաւակներուն նկատմամբ ունեցած սերէն եւ Հայ եկեղեցւոյ անցեալ փառներէն եւ ներկայի ամենուն ուսուցողութեան առարկայ եղած եւ բովանդակ ազգի համակրանքին մէջ անգամ մը եւս բարձրացած նուիրականութիւններէն: Մեր եկեղեցին, ըսաւ, արժէ մըն է, եւ այս վերջին պատերազմը փորձաքար եղաւ որ ան անգամ մը եւս հնչեցնէր իր անկեղծ հայրենասիրութեան ձայնը, ինչպէս ցոյց տուած էր նոյն այդ հայրենասիրութիւնը օտարներէ ի վեր իր բեղմնաւոր լուսութեամբ, հակառակ իր նկատմամբ ի գործ դրուած միջոցներուն:

Այսօր, ըսաւ, Մայր Հայրենիքի մատուցողութիւնը գուրգուրանքով կը նայի Հայ եկեղեցիին, ոչ միայն որովհետեւ մեր եկե-

ղեցին ունի փառաւոր անցեալի մը մէջ արդիւնաւորած արժեքներ, իբրեւ սեպտիմը մեր մեակոյթին, իբրեւ սրցաւ Մայրը իր հարազատ որդիներուն, մանաւանդ մեր գերութեան օրջաններուն, այլ որովհետեւ Հայ Եկեղեցիին երբեք պակաս չէ իրձն ու ճիգը մեր կորուած անկախութիւնը ձեռք բերելու եւ մեր մեակոյթին իր սրագին սպասը ընելու գերագոյն բաղձանքը: Այսօր Եկեղեցիին ուրախ է որ իր եւ ազգին բաղձանքները իրականացած են, մենք ունինք մեր Պետականութիւնը, մեր հրօթնով եւ ճիգերով արդիւնաւոր փողոտայութիւն մը իր մեակոյթի փողոց երեսներով եւ նուանումներով:

Այսօր նոյնպէս, թէ՛ Մայր Հայրենիքի եւ թէ Սփիւռքի մէջ, աւելի քան երբեք պէտք ունինք որ ապրի եւ գործէ Եկեղեցին, իր տուրքը խմբելու համար բոլոր անոնք՝ որոնք կը գիտակցին իր անցեալի մեծ դերին, եւ նոր օրերու իր կատարելիք գործին:

Խօսեցաւ մեր Եկեղեցւոյ ժողովրդասիրութեանը մասին. Ազգը, ըսաւ, միտք պէտք ունի իր Եկեղեցիին սրտէն հոսած հոգեւոր ու մայրական սփոփանքին. եւ Ամենայն Հայոց Ազգընթիւր Տեղապարի ի սեռ մեր Եկեղեցիի կարիքներուն հարկէն ի հնարս է դրողաւ, եւ առտը շատ մը ապացոյցներէն մին է մեր ներկայութիւնը հոս ձեր մէջ: Ոչ մէկ Եկեղեցի, ըսաւ, այնքան սեր եւ սեռն կապեով եղած է իր ժողովուրդին հետ՝ որքան այլ Եկեղեցի. անկիս ոչ միայն իբրեւ սզագրած մայր մը լապտեր ի ձեռքին որոնած ու յանձանձած է իր զուակները այլ նաեւ բաժնած է անոնց ցարը եւ ուրախութիւնը հաւասարապէս:

Այժմ Հայրենիքի մէջ երբ մեր Եկեղեցին այլեւս չզբաղիր փողոտայական եւ կրթական գործերով, ափսոս պէտք չէ նկատուի իբրեւ փաստ անոր լուծումը. վասն զի մեր գերութեան օրջաններուն Եկեղեցին ակամայ է զբաղած փողոտայական հարցերով, եւ այսօր ինք պէտք է բախտաւոր զգայ ինքզինքը որ կրնայ լծուիլ զուտ հոգեւոր գործին, իր իրական դերին:

Պատեալովի առաջին օրերէն Պետութիւնը տեսաւ որ Եկեղեցին իր ժողովուրդին հետ է, առտը փառքը տուաւ Ամենայն Հայոց Ազգընթիւր Տեղապարը իր կոնդակներէն հրաւիրելու ինչպէս Մայր Հայրենիքի այնպէս ալ արտասահմանի ժողովուրդը, որ մէկ մարդու

պէս, ինչպէս միտք, այս անգամ եւս պատեալան է այն արժեքները որոնք իրեն են. եւ մեր ժողովուրդը, յարեց, պատուական Քրօնէստը, գիտէ ոչ միայն արժեքներ սեղծել այլ նաեւ պատեալանել զանոնք:

Յետոյ խօսելով իր առաքելութեանը մասին ըսաւ թէ ինք արտասահման կուգայ Ազգընթիւր Տեղապարի եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կողմէ, իր առաքելութիւնը զուտ հոգեւոր է, այլեւլիւն արտասահմանեան թեւեւուն, զալ Նուսադէմն ու Անթիլիասը, աւելի սեր ընելու համար Մայր Աթոռի եւ արտասահմանի թեմերու յարաբերութիւնը, եւ յառաջիկայ սեռն ըլլալիք կարողիկուական ընտրութեան համար գետն պատեալանել: — Խօսեցաւ էջմիածնի ընծայուած ուժազուրկեան մասին, խուտը հասուած մը հին եւ նոր մատուցակներու, խմբուած էջմիածնի տուրք եւ ամեն ջանք ի գործ կը դնեն Մայր Աթոռը իր երբեմնի տուքին մէջ բերելու: «Էջմիածին» Հանդեսը եւ ի մտոյ վերաբայուելիք Հոգեւոր ձեռնարկը որուն արտուրութեանը համար դիմուած է Կառավարութեան, փաստը են այդ գուրգուրտ ուժազուրկեան: Շատ է իւր դիմողներուն, Միաբանելու էջմիածնին, մեծ մասը նախկին հեռացողներէն, սակայն խոստատեան փնտրութեամբ, շատ էրչեւու կը վերադարձուի իրենց կարգն ու աստիճանը: Վերջերս էջմիածնի Միաբանութեան շարքին են ընդունած հինգ նոր Միաբաններ, բոլորն ալ ձեռնարանական կրթութեամբ:

Մեր նուիրակութեան զիտաւոր գոծը պիտի ըլլայ, ըսաւ յարգելի Քրօնէստը, Վշմ միածնի սեւ փողը վերցնել, յուպէս զի աճ իբրեւ Մայր եւ զուլս Հայ Եկեղեցւոյ, իր թեւերուն օսկ կարենայ ամփոփել ինչպէս Մայր Հայրենիքի, այնպէս ալ բովանդակ Սփիւռքի մեր Եկեղեցական բոլոր կազմակերպութիւնները: Եւ այս կազմակերպական աշխատանքին մէջ, արտասահմանի գոյց Աթոռները՝ Նուսադէմն եւ Անթիլիաս, սեծ դեր ունին կատարելիք, իրենց հովանաւոր ու բարձրագոյն նուիրակութեան նկատմամբ: Խօսեցաւ Նուսադէմնի վանքին անցեալ ու ներկայ դերի մասին եւ իր գոհունակութիւնը յայտնեց այս բոլորին հետ միասին, Նուսադէմն՝ Մայր Աթոռոյ նկատմամբ ցոյց տուած որդիական եւ սիրալիք վերաբերմունքին համար: Կը հաւատայի, ըսաւ, որ

ինչպես միտ այժմ մանաւանդ Նրուօսդէմի Պատրիարհութիւնը ինչպես նաեւ Կրիկիոյ Կարգիկնուօթիւնը սրտային ժամերակներ պիտի հանդիսանան Մայր Աթոռին :

Յուլիս 9-ին հրաւերով Նորին Ամենապատուօթիւն Սրբազան Պատրիարհ Զօր Էջմիածնի Նուիրակը խօսեցաւ Նրուօսդէմի Հայ համախումբ հասարակութեան, Ժառ. Վարժարանի բակին մէջ : Խօսեցաւ մեր Հայրենիքէն, անոր անցեալ ու մանաւանդ ներկայ արժեքներէն, Կարմիր բանակի կողմին մարտնչող մեր զինուորական կորովէն, Էջմիածնէն եւ մեր արի ու շինարար ժողովուրդէն, յուսադրելով ու խանդավառելով բոլոր, Հայրենիքի սնածունով, Էջմիածնի սիրով ու կարօսով :

Ազգընթր Տեղակալի Պատուիրակը առաջնորդութեամբ Լուսարարացի Կեր. Տ. Կիրեղ Մ. Վրդ. Խորայիեանի այցելեց Նրուօսդէմի Կառավարչին, ինչպես նաեւ Նրուօսդէմի Անկլիքան Սպիտակոպոս Գերասպախի Ասուռաթին, եւ հիւրաբար իր ֆով գտնուող Իրանի Սպիտակոպոսին : Մեծ եղաւ իրենց գոհունակութիւնն եւ Պատուիրակին իրենց քննարկած այս պատիւին համար : Ք՛հ Կառավարիչը եւ թէ Սպիտակոպոս սիրալիբ արտայայտութիւններ ունեցան Հայ Նկեղեցւոյ պայծառութեան եւ Պատուիրակի յաջողութեան համար : Այցելեցին նոյնպէս նախկին Կառավարիչ Պ. Քիբրոյիցն ու հրաւիրած էր զիրենք թէյի : Յաջորդ օրը Պատուիրակը փոխադարձ ընդունեց զոչ Սպիտակոպոսներուն եւ Պր. Քիբրոյիցն այցելութիւնները Պատրիարհարանի Մեծ Դահլիճին մէջ :

Ազգընթր Տեղակալի Պատուիրակը այցելեց Ս. Քալուսիս բոլոր Տնօրինական վարչերը, խորպէս հետաքրքրուած Հայ դարաւոր իրաւունքներով Ս. Տեղեաց մէջ : Այցելեց Ս. Յարութեան Տանարը : Գիշեր մը հոն անցնելու իր յօժարութիւնը հոս կ'արձանագրենք իբր փաստ Հայ Հոյիքին մէջ կանգուն խոր կրօնագգածութեան : Այցելութիւններ տուաւ նոյնպէս Բեթղեհեմի եւ Համբարձման Սրբավայրերուն, նոյն ուրախութեամբ անիկա համակուած էր հոն հաստատելու Հայ դարաւոր իրաւունքներու պահպանութիւնը : Պատուիրակը ընդունեց այցելութիւնը Նրուօսդէմի Հայ համայնքէն հանգամանաւոր ներկայացուցիչներուն եւ բոլոր միութիւններուն :

Ան ընդունեց նաեւ Հայաստանի Օգնութեան Ձեռնարկին թէյի հրաւերը :

Շաբաթ Յուլիս 15 Ազգընթր Տեղակալի Նուիրակը ընկերակցութեամբ իր քառուղարին եւ առաջնորդութեամբ Նիքե Վրդ. Տեօքրեանի, այցելեց մեր թեմերէն Յոպպէի Հայութեան, տեղւոյն ժողովուրդի կանխուած հրաւերով : Ժամը 5.30ին վաճաճելու Պատուիրակը դիմաւորուեցաւ Հոգ. Տ. Տ. Արքուն, Բարբէն եւ Կոմիտաս Վարդապետներէն, Հայաստանի Օգնութեան Յանձնախումբի անդամներէն եւ յառաջուոր ազգայիններէն : Հ. Ե. Մ. Ի սկսուածներու խումբը իրենց առողջ եւ կիրք դիմաւորունով կ'անցնէին խանդավառութիւնը եւ ուրախութիւնը որ կը զգացուէր բոլորին դէմեւուն՝ ինչպէս նոյնիմ մէջ :

Յաջորդ օրը Նուիրակները ներկայ եղան Ս. Պատարարին, տեղւոյն հասարակութիւնը փութացած էր մեծ բազմութեամբ ողջունելու Էջմիածնի պատուական Նուիրակը : Հոգ. Տ. Արքուն Վրդ. Հասիեան, տեղւոյն դպրոցի Կրթական Տեսուչը, խօսեցաւ քառօրը Էջմիածնի գաղափարին եւ անոր Նուիրակի մասին, եւ զգացունով ու պերճախօսութեամբ հմայեց բոլորը : — Յետոյ կատարուեցաւ հոգեհանգիստ ի հանգիստ հոգւոյ նաեւն Կարգիկոսի : Եկեղեցիէն վերջ, ժողովուրդի ծափերու մէջէն Պատուիրակը առաջնորդուեցաւ Տեսչարանը, օրջապատուած տեղւոյն ազգայիններէն :

Կեսօրին, Պատուիրակին ի պատիւ Հայաստանի Օյնութեան Յանձնախումբը, վաճաճելու Տեսչարանին մէջ սարած էր շեղ սեղան մը, եղան նաեւ եւ բարեմազութիւններ : Իսկ երեկոյեան ժամը 5ին Ս. Գլխաթի վարժարանին սրահին մէջ խօսեցաւ Յոպպէի Հայ համախումբ հասարակութեան իր առաջնորդներէն, Էջմիածնէն, մեր Հայրենիքի վերելէն, եւ այն բոլոր արժեքներէն որոնք մերն են այսօր, ստեղծուած Հայ ժողովուրդի ֆէսիքով եւ արևնով :

Յաջորդ օրը կեսօրին, Հայաստանի Օգնութեան Յանձնախումբի հետ միասին նաեւ Յոպպէի Պր. Յովսէփ Գրիգորեանին ազգայիններէն Պր. Խաչատուր Թադէոսեանին տունը, իսկ երեկոյին՝ Պր. Յովսէփ Գրիգորեանին տունը : Պր. Յովսէփ Գրիգորեանին շնորհալի յորը Օր. Ալվաւնի Գրիգորեան Պատուիրակին նուիրեց իր գծած պլանագրաւագ պատկեր մը եւ ընթեր ձեռագործ մը :

Յարգելի Պատերազմի քաջացի և անհատական գիտատեր ու համայնի հաստատությունները, Երեւոյի օր վերադարձաւ եւ քաղաքի մէջ հետք թողնելով Յոսեփի գաղութին սերն ու համակրանքը: Յոսեփի Հայրենիքը իր գոհունակութեան եւ սիրոյ իբրեւ արտայայտութիւն, հեռագիր մը դրկեց էջմիածին, Ազգրեմի Տեղակալին, իրենց նկատմամբ ցոյց տուած հայրական այս գուրգուրանքին համար:

Տակաւին՝ Բանի մը շաբաթներ պիտի վայելենք Հայրենիքն եկած այս կենդանի խաբրիկներու ներկայութիւնը: Յառաջիկայ կիրակի պիտի այցելեն Հայֆայի հասարակութեան, որուն Հոգեւոր Հովիւր Հոգ. Տ. Բակոբ Աբեղոյ Վարդանան, յանուն իր բնիկն, եկաւ հեռախօսելու զիրենց օր իրենց քանակագին ներկայութեամբ տեղւոյն Հայրենիքն եւ սանին էջմիածնի պատգամը եւ Հայրենիքի կարօք:

Մայր Արոտոյ Նուիրակները Սփիւռքի սահմաններէն իրենց յուշիկ բայց խաղաղ եւ զգօն Բայրենիք գրաւած են արդէն Հայ ժողովուրդի ոչ միայն ուսուցչութիւնը այլ նաեւ համակրանքը: Մայր Արոտոյ արուքիներէն, Հայրենիքի կենսախայտութիւններէն, եւ մեր անցեալ եւ ներկայ սրբազարծութիւններէն, բոյրեւ, ձայներ եւ գոյներ կը բթբաւ իրենց խօսքերուն մէջ:

Էջմիածնէն եւ Հայաստանէն կոչուած աւանդ եւ այս պարագան միայն կը բաւէ, որ բոլոր նման զարկիւնքին, իրենց հեւքին մէջ սեղմած կարօքին անձուկը, իրենց հոգիին աչքերուն ու նայուածքներով բուրն հարցընցելու իրեն... «Առտի՛ կո՛ գաւ քաւ քաւ եք ձայնիդ... մեր աշխարհէն խաբրիկ մը չունի՛ս»: Ու Պատերազմի Բոսթանը, լուրջ, զգայուն եւ գիտուն, գիտէ սալ ամենուն՝ ոչ միայն պատեան ու հաղթագին պատասխանը, այլ նաեւ նեւարտութեան եւ արդարութեան պատասխանը:

Եւ սակայն որպէս զի էջմիածնի Ազգրեմի Տեղակալի հրամայած առաքելութեան այս գործը արդիւնաւորուի իրապէս, Ազգին եւ Եկեղեցիին բաւոյն եւ օգտին համար, պէտք է որ Սփիւռքի Հայութիւնը իր բոլոր մասերով աշակի էջմիածնի Ներկայացուցիչներուն, բերելու համար իր յարգանքը այն գաղափարին զոր Պատերազմը կ'անձ-

ԿՐՕՆԱՊՆՏՄԱՆԿԱՆ

ՆՈՐ ԿՏԱՎԱՐԱՆԻ ՅԱՎՈՐՈՍՆԵՐԸ

Նոր Կտակարանի մէջ Յակոբոս անունով քանի մը անձեր կան, որոնցմէ ոմանք շատ քիչ ծանօթ են, և ոմանք մասին ալ բաւական ընդարձակ տեղեկութիւններ կը զբաւենան: Հին ժամանակներէ սկսեալ զանազան կարծիքներ գոյութիւն ունեցած են այս Յակոբոսներու մասին: Ոմանք, Տեառնեղբայրը նոյնացնելով Յակոբոս Արքեանի հետ, երկոտասաններէն մին համարած են զայն, ուրիշներ մերժած են այդ նոյնացումը: Մենք աշխարհացանք ծանօթ տըւեալները քով քովի բերելով ճշդել իւրաքանչիւր Յակոբի անձնաւորութիւնը: Այսպէս չորս անձեր իրենց որոշի պատկերով ու նկարագրով, և, Յրբ ծանօթ են, նաեւ իրենց գործերով ներկայացուցինք: Մէկ Յակոբ ալ կայ, Յովնէփի հայրը, Յիսուսի ծննդարանուիցեան մէջ յիշուած, Մատթ. Ա. 15-16, որուն մասին հարկ չհամարեցինք առանձին խօսիլ, վասնզի Նոր Կտակարանի պատմութեան մէջ գործած զեր մը չէ ունեցած, կամ որքէ մէկուն հետ շփոթուելու պատճառ չէ տուած:

Չորս Յակոբները հետեւեալներն են. Զեբեդեան, Արքեան, Տեառնեղբայր, և Առաքելահայր: Առաջին երկուքը տասներկու առաքելներուն մէջէն ըլլալուն համար սկիզբը դրինք. Տեառնեղբայրը Յիսուսի յարութենէն յետոյ յատուկ տեսիլքով մը հաւատացած է Անոր. իսկ վերջինին քրիստոնեայ մը եղած ըլլալը չենք գիտեր. բայց Առաքելահայր տիպտը. իրեն տալ իրաւացի համարեցինք, իր՝ Յուդա Առաքելային հայրն ըլլալը, և շփոթութենէ զերծ մնալու համար մակդիրի մըն ալ կիրաւրութեան օգտակարութիւնը նկատի ունենալով:

նաւոր: Սպասել իրեն արագին, լսել զինք հուսաով, և անվերապահօրէն ազակցիլ անոր: Այս պէտք է ըլլայ բոլորիս փափանքն ու կամքը, ինչպէս նաեւ ի արեւ մաղբանք անոնց յաջողութեան: ԽՄԲ.

1. — ՅԱԿՈՐՈՍ ԶԵՐԿԵԱՆ

1. — Ո՞վ էր Յակորոս Զերեդեան. — Յակորոս Գալիլիացի մին էր, ըստ ոմանց Բեթսայիցա քաղաքէն, բայց հաստատած էր Կափառնայում: Հօրը անունն էր Զերեդէոս, իսկ մօրը անունն էր Սողոմէ, ինչպէս կը հասկցուի առ Կամարներու բազմաթեմքնէն, Մարկ. ԺԵ. 40 և Մատթ. ԻԷ. 56: Ոմանք Յովհ. ԺԺ. 25 համարին վրայ հիմնուելով Յիսուսի մօրաքորը կը համարին Սողոմէն: Իսկ Օրմանեան (Համապատում, էջ 148) կ'ընդունի իբրև Տերամօր մօրքոր զուտարը: Երկու պարագային ալ որոշ է Յակորոսի ազգակցութիւնը Յիսուսի հետ: Յակորոսէն անբաժան էր յիշուի շարունակ իր եղբայրը Յովհաննէս: Վերջինին մըշտ Յակորոսէն յետոյ յիշուելէն կարելի է նետեցնել թէ տարիքով փոքր էր անկէ: Զերեդէոս և իր որդիները կը զբաղէին ձկնորսութեամբ: Անոնց բաւական բարեկեցիկ և զիրքի տէր ընտանիք մը ըլլալը կը հասկցուի Զերեդէոսի վարձկան գործաւորներ ունեանալէն (Մարկ. Ա. 20) և Յովհաննէսի կալիքեաց քահանայապետին հետ ունեցած ծանօթութենէն (Յովհ. ԺԸ. 15-16): Ասկէ զատ յիշուած է նաև թէ Զերեդէաններն ու Սիմոն որսակիրք էին իրարու (Ղուկ. Ե. 10):

2. — Յակորոսի կոչումը. — Օր մը մինչդեռ Յակորոս իր հօրը և եղբորը հետ իրենց ուսականը կը կազմէին Գալիլիոյ ծովակիրն վրայ, նաւակի մէջ, Յիսուս կոչեց զինքն ու Յովհաննէսը, և անոնք խեղճ ձգելով իրենց նաւն ու հայրը հետեցան Յիսուսի (Մարկ Ա. 19-20, Մատթ. Գ. 21-22): Ժամանակ մը յետոյ, երբ Յիսուս իր տասներկու Առաքեալներուն զասը կը կազմէր, Զերեդէաններուն տուաւ Բաներեզէ մականունը (Մարկ. Գ. 17):

3. — Յակորոսի զիրքը. — Նախապատիւ զիրք մը ունէր Յակորոս: Տասներկու Առաքեալներու խումբին մէջ, ան կ'իյնայ առաջին քառեակին, որ կը բաղկանար երկու զոյգ եղբայրներէ՝ Պետրոս և Անդրէաս, Յակորոս և Յովհաննէս:

Յակորոս յատկապէս յիշուած է իբր ներկայ Պետրոսի զոքոսնին բժշկութեան ստեն (Մարկ. Ա. 29), Յայրոսի աղջկան յարութեան միջոցին (Մարկ. Ե. 37), Յիսուսի աշակերպութեան պահուն (Մարկ. Թ. 1), Ձիթենեաց լերան վրայ երբ Յիսուս կը խօսէր աշխարհի վախճանին մասին (Մարկ. ԺԳ. 3), և Կեթեմանիի տաքնապին գէշերը (Մարկ. ԺԳ. 33):

4. — Յակորոսի նկարագիրը. — Քանի մը զէպքեր կը գտնուին յիշատակուած որոնցմով կրնանք գաղափար մը կազմել իր նկարագրին մասին: Ատոնցմէ մին է երկու եղբայրներու առաջարկը (Ղուկ. Թ. 51-56) Սամարացոց զիւղի մը վրայ կրակ ինեցնելու, որ կը ցուցնէ թէ որչափ նախանձանիղոր էին անոնք իրենց վարդապետին պատուին, և եթէ Ան թոյլ տար կ'ուզէին խելոյն պատուհասել այդ հիւրամեծք զիւղը՝ որոտաշունչ և զայրացկատ ոգիով մը:

Ուրիշ անգամ մը կը խնդրէին Յիսուսէն որ իր աջ ու ձախ կողմերը նստեցնէր զիրենք իր փառքին մէջ, և անվեհեր սրտով կը հաստատէին թէ պատրաստ էին խմելու իրենց բաժակը (Մարկ. Ժ. 35-45): Զերեդէաններու այս քիչ մը փառասիրական խնդրանքը տեղի տուաւ Յիսուսի յանդիմանութեան և առաքեալներու բարկութեան: Իայց նկատելով որ իրենք ազգակցներ էին Յիսուսի և իրենց մայրն ալ միջնորդած էր (Մատթ. Ի. 20-28) այդ շնորհը խնդրելու Յիսուսէն, շատ դատապարտելի չի համարուի Յակորոսի և Յովհաննէսի ցանկութիւնը:

Յակորոսի նահատակութիւնն ալ, իբրև առաջինը առաքելական դասէն, ցոյց կու տայ անոր խանդավառ և անվեհեր նկարագիրը: Անիկա ոչ թէ լոկ խօսքով, այլ և զործով վկայեց իր պատարաստակամութեան խմելու Յիսուսի բաժակը:

5. — Յակորոսի վախճանը. — Տասներեակ մը տարիներ անցած էին Յիսուսի Համբարձուածէն և քրիստոնէական եկեղեցին իր նախնական կազմակերպութեան շրջանը կ'ապրէր: Հերովդէս Ագրիպպա Ա. (37-44), հարկաւ հրեաներու զրդումով և անոնց հանելի ըլլալու համար, բռնի տուաւ Յակորոսը, Յիսուսի Առաքեալներուն ամէնէն անվեհերներէն մին, եթէ ոչ առաջինը, և սրով սպաննել տուաւ զայն (Գործք ԺԲ. 1-2) 44 թուականին: Եւ տեսնելով որ այս բանը հանելի էր հրեաներուն, Պետրոսն ալ ձերբակալելով բանտարկեց (սևդ, 3-4): Եւսեբիոս (Ե. Պ. Բ. 9) կը պատմէ, կղեմէս Աղեքսանդրացիէն ասնելով, թէ երբ Յակորոս զատապարտուեցաւ, իր մատները ախքան ազդուեցաւ անոր խոստովանութենէն որ ինքզինքը քրիստոնեայ յայտարարեց, և զինքն ալ միտսին տարին սպաննելու: Ճամբան երթալու ստեն ան ներողութիւն խնդրեց Առաքեալէն, որ վայրկեան մը վարանումէ յետոյ համբու-

րեց զայն, ըսելով. «Ենազազութիւն քեզի»։ Այս պատմութիւնը կայ Սուտ-Արդիասի մօտ ալ, որ կը պատէ նաև թէ Հերմոզ գնէնէ և Փրիետոս մօզերն ալ քրիստոնեայ դարձան Ս. Յակոբի շնորհիւ (H. D. B. James, by J. B. Mayor):

Ս. Յակոբի նահատակութեան յարակից պարագաներուն մասին հետաքրքրական են նաև հետեւեալ ծանօթութիւնները, քաղուած Աստուածատուր Եպիսկոպոսի Ս. Սուրուաղիւի Պատմութեան (Ա. Հատոր, էջ 23-24):

Յակոբ Առաքելի մասին կը պատմուի Հայոց Յայմաուուրքներուն և Ճառնարտիւներուն մէջ թէ, ան զլիստուուեցաւ Պաղեստինեան Կեսարիոյ մէջ, Ղազուն գիւղը, և Տիրոջ հրեշտակը անոր պատուական գլուխն առնելով բերաւ Երուսաղէմ և զրաւ Ս. Աստուածածնին առջև, մինչդեռ Մարիամ և Յակոբս Տեսանեղբայր և Յովհաննէս Աւետարանիչ միասին նստած կը սգային Յակոբի մահը։ Երբ տեսան Յակոբի գլուխը մեծ կոծ ըրին անոր վրայ և ապա ամփոփեցին Արդարն Յակոբի կալուածին մէջ յարմար տեղ մը, որուն վրայ Հայոց հոյակապ և հուշակաւոր վանքը շինուեցաւ Գ. դարուն։ Իսկ երանելի Առաքելին պատուական մարմինն առաւ Յակոբին աշակերտող Սպանիացի կինը և սրւնի մը կապելով պահեց Յոպպէի մէջ, սպասելով նաւի սակայն, ծովուն ալիքները, հրեշտակի մը առաջնորդութեամբ, զայն տարին հաննէսի իր վիճակ Սպանիա, ուր քարոզած էր յառաջագոյն, և տեղացիք զայն պաշտեցին անգիտակցաբար՝ իրբև անգլուխ Աստուած, մինչև որ անեղբ մօտ գացին Ս. Պօղոս և հաւատացեալ կինը։

6. — Յակոբոսի քիզղոսները. — Չորս տիտղոսներ կամ մակդիրներ ունի ան։

Ա. — Զբեղեղեան, որ իր հօրը անունէն կ'աճուած մականուն է պարզապէս։

Բ. — Բաներեգես, որ կը թարգմանուի Որդիք Որոտման, և Յիսուսի կողմէ տըրուած է երկու եղբայրներուն միասնաբար։ Սոյն մակդիրը որ նոր Կտակարանի մէջ մէկ տեղ միայն յիշուած է (Մարկ. Գ. 17), յունարէն բնագրին մէջ կը կարդացուի Բոաներգես — Βοανργης — և նոյն ձևով ալ կը գտնուի Վուլկաթայի եւ այլ թարգմանութիւններու մէջ։ Բոաներգէսի ստուգա-

բանութիւնը մեկնիչներ չեն կրցած գտնել եւ անոնցմէ մին այդ ձեւը աղաւաղեալ համարելով՝ հաւանական կը նկատէ Բ՛ՆԵ բեգեւ ընթերցումը։ Թէևս բեգեւ բառին Եբրայերէն կամ Արամերէն օրոտուում նշանակիլը բացայայտ չէ, սակայն, քանի որ արարելէնի մէջ ունի այդ նշանակութիւնը, անհաւանական չէ ենթադրել որ անոր մօտիկ ազգական եղող վերոյիշեալ լեզուներու մէջ ալ ունեցած ըլլայ նոյն իմաստը։ Հայ թարգմանութեան Բաներեգէս ընթերցուածն ալ իրաւունք կուտայ այս կարծիքին։

Գ. — Վիլուգիր, սոյն մակդիրը, որ այժմ ընդհանրացած է Հայոց մէջ՝ սուրի ներքև օգլուխ-գնող՝ իմաստով, ճշգիւ կը նշանակէ Գլուխի գերեզման, և նախապէս տրուած է այն մատուոխի ուր թաղուած է Ս. Յակոբի գլուխը։

Դ. — Մեծ, զանազանելու համար փոքր Յակոբոսէն։ Նոր Կտակարանի մէջ բնաւ չէ գործածուած այս տիտղոսը՝ այլ յետնագոյն գրուածներու մէջ միայն։

7. — Յակոբոսը osuar եկեղեցիներու մեջ. — Սպանիոյ եկեղեցիին մէջ է որ ամէնէն աւելի համբաւ ունի Ս. Յակոբ։ Ան կը համարուի Սպանիոյ պաշտպան սուրբը։ Ս. Յակոբի աւանդութիւնը ընդարձակորէն պատմուած է Տիգ. Jameson-ի Sacred and Legendary Art գիրքին Ա. հատորին մէջ, էջ 230-241։ Ըստ այսմ, Աւետարանը առաջին անգամ քարոզուած է Սպանիոյ մէջ Մեծն Յակոբոսի միջոցաւ, որ ետքը վերագրած է Պաղեստին և հոն շատ հրաշքներ գործելէ յետոյ ի վերջոյ նահատակուած է Հերովդէսի հրամանով։ Անոր մարմինը Յոպպէէն նաւ գրուելով փոխադրուած է Իրիա, Սպանիոյ հրեայն-արեւմտեան կողմը, հրեշտակներու առաջնորդութեան տակ։ Շրջակայ հեթանոսները քրիստոնեայ զարձած են տեսնելով այն հրաշալիքները որոնք կը վկայէին սուրբին զօրութեան, և եկեղեցի մը շինուած է անոր գերեզմանին վրայ։ Բարբարոսական արշաւանքներու ընթացքին նուիրական վայրին յիշատակը բոլորովին կորսուած է և միայն 800 թուականին է որ վերստին յայտնուած է տեսիլքի մը միջոցաւ։ Մարմինը վերցուած է Ալփոնսոյ Բ.-ի հրամանով և դրուած է այն տեղ որ այժմ կը կոչուի Compostella

(աղաւաղ ձեւը Jacomo Postolo-ի), որ նշաւաւոր եղաւ իբրև ուխտավայր ամբողջ Եւրոպայի մէջ: Այն հաւատքը կայ թէ սուրբը շատ մը ասիկիներով երեցած է ճերմակ ձիւս վրայ նստած, առաջնորդելով սպանիական բանակները դէպի յաղթութիւն իրենց անհաւատ սորիններուն դէմ:

Սոյն աւանդապատումին անկարելիութիւնները մասնանիշ եղած են պապական գիտուններու կողմէ: 1. — Առաջին եկեղեցիին աւանդութիւններէն մէկն է թէ առաքեալները, Յիսուսի մէկ հրամանին համաձայն, երուսաղէմը չձգեցին իր Համբարձումէն մինչև տասներկու տարի յետոյ: 2. — Ս. Պօղոս կը յիշէ իր փափաքը թէ կ'ուզէ այցելել Սպանիա (Հռոմ. ԺԵ. 24) և այս՝ ուրիշ մէկու մը քարոզած տեղը չքարոզելու իր կանոնը քսելէն անմիջապէս յետոյ: Հռոմիայեցւոց թուղթին հաւանական թուականն է 58, Ս. Յակոբի մարտիրոսութենէն շատ վերջը: 3. — Ոչ մէկ որոշ յիշատակութիւն կայ Ս. Յակոբի Սպանիոյ հետ կապակցութեան մասին՝ մինչև թ. դար: Միւս կողմէ Իննովկենտիոս Ա. (Մ. 417) կը հաստատէ թէ Իտալիոյ, Գաղղիոյ և Սպանիոյ եկեղեցիները բոլորն ալ հիմնուած էին Պետրոս առաքեալէն իշխանութիւն ստացողներու կողմէ: և Վիեննիտիոս փորձունաստոս (Մղկ. Յ. 8. 600) գանազան երկիրներու սուրբերուն մասին խօսած ատեն իբր Սպանիոյ մեծագոյն փառքը կը ներկայացնէ Ս. Վինկենտիոսը, ինչպէս Ս. Ալբանը Անգլիոյ, Հիւարիոսն ու Մարտինոսը Գաղղիոյ, և և Յակոբոսներն ալ Ս. Երկրին (H. D. B. James, by J. B. Mayor):

8. — Յակոբոսը Հայ եկեղեցւոյ մէջ: — Յակոբոս առաքելը մեր եկեղեցւոյն մէջ ունի իրեն յատուկ կարեւոր տեղ մը: Ան կը տօնուի տարին երկու անգամ: Մին 12 առաքեալներու կարգին և միւսը իր եղբոր հետ, Ս. Մննուզէն քանի մը օր առաջ, Աւագ Տօներու շարքին, Ժամադրբի քանի մը մտղթանքներուն մէջ ալ կը յիշուի «Մըքք Յակոբեանց Երջանիկ Առաքելոց» բացատրութեամբ:

9. — Յակոբոսը Պաղեսիմի մէջ. — Յակոբոս Առաքելի առաւելուպէս կը յարգուի Երուսաղէմի մէջ: Սիրանի վրայ Հայոց հոյակապ վանքին պաշտպան սուրբերէն

մին է ան: Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը, որ նուիրուած է Ջերեզեան և Եսաւնեղբայր զոյգ Յակոբներուն, կը պարունակէ իր հիւսիսային որմին մէջ գեղեցիկ մատուռ մը՝ ծանօթ Ս. Գլխադիր անունով: Հոս թաղուած է նախաժկայ Առաքեալին պատուական գրուիւր: Հոս հնագոյն աւանդութեան Երուսաղէմի մէջ շինուող քրիստոնէական առաջին սրբավայրերէն մին եղած է Ս. Յակոբի գերեզմանը: Հնագիտական տուեալներ ալ կը վկային թէ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին հնագոյն մասերէն մին է Ս. Յակոբի մատուռը (հմտ. Հայկական Հից Վաճճեք ԷՆ Եկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ, Մկրտիչ Եպս. Աղաւունուի, 1931, էջ 248 Կ.):

2. — ՅԱԿՈԲՈՍ ԱՎՓԵԱՑ

1. — Ո՞վ էր Յակոբոս Ալիքեայ. — Շատ քիչ բան գիտենք այս Առաքեալի մասին: Աւետարաններու մէջ անունի պարզ յիշատակութիւններ միայն ունի, և անոնցմէ դուրս Գործք Առաքելոցի մէջ յիշուած է լոկ՝ այն ալ միայն մէկ անգամ, միւս առաքեալներու շարքին:

Յակոբոսի հայրենիքը կարելի է համարել Գալիլիան, հետեցնելով Գործքի Բ. 7 համարէն, ուր ժողովուրդին հարցումը — «Ո՞չ աւանիկ ժմենքեան սոքա որ խօսինս՝ Գալիլիացիք են», — կերպով մը վկայութիւն կ'ըլլայ թէ բոլոր առաքեալները Գալիլիացի էին (հմտ. Նաև Մարկ. ԺԳ. 70): Ասոր հակառակը հաստատելու համար ալ որոշ հասկում կը պակսին:

Այս Յակոբի ինքնութեան մասին հաստատուն փաստերու պակասը պատճառ տուած է մեկնիչներէն ոմանք, որ խախուտ հիմերու վրայ դնեն իրենց տեսութիւնները: Այսպէս, J. B. Mayor հաւանական կը զանէ թէ անիկա եղբայրն էր Ղեւիի կամ Մատթէոսի, որ նոյնպէս Ալիքեոսի որդին էր (Մրկ. Բ. 14). (հմտ. H. D. B. James): Նոյն կարծիքը կ'ըստինէ նաև H. W. Fulford, նոյն իսկ հաւանականութեան աստիճանը զօրացնելով «յոյժ» մակարայով (H. D. G. James): և տակաւին ուրիշներ ալ, հետեւելով նոյն տեսութեան, կ'ենթադրեն թէ Յակոբոս ալ արհեստով մաքսաւոր մըն էր: Այս կարծիքին դէմ արքայախոսուած է Օրմանեան, որուն շատ տրամաբանական խորհրդածու-

թիւնները մեզի կամար ալ համոզիչ են. սեպտեմբերի հայրանունը Ալփէոս է, և Մատթէոսի հայրանունին հետ նոյն լինելը առիթ եղաւ ոմանց Յակոբը Մատթէոսի եղբայր կարծել և արհեստով մաքսաւոր ենթադրել, սակայն ձրի կարծիք մըն է, որ ընաւ հաւանականութեան հիմ չուներ. որովհետեւ եթէ անանկ ըլլար, հարկաւ Աւետարանիչներ, և մանաւանդ ինքն Մատթէոս, չէր զանց ըներ այդ պարագան յիշել, ինչպէս յիշուած է Պետրոսի և Անդրէասի, Յակոբոսի և Յովհաննէսի եղբայր լինելը. այլ կը Ձեռն միայն հայրանուններու պատահական նոյնութիւն մը» (Համապատում, էջ 150):

2. — Յակոբոսի կոչումը. — Յակոբոս շատ կանուխ, Յիսուսի մկրտութենէն քիչ յետոյ կետեւած է անոր: Իր առաքելական կոչումը տեղի ունեցաւ տասներկուքին հետ (Մարկ. Գ. 13-14, Ղուկ. Զ. 12-13) լեռան մը վրայ, որ ըստ Օրմանեանի Գալիլիոյ ծովուն մօտ կափառնայումի լեռն է, քրիստոնեաներէն կոչուած՝ Երանութեանց լեռ, իսկ տեղացիներէն՝ Ճէպէլ Գորուն-Հաթթին (Համապատում, էջ 143):

3. — Յակոբոսի դիրքը. — Յակոբոս առաքելական խումբին մէջ ունի որոշ տեղ մը, երբորք քառեակին առաջին թիւը, այսինքն միշտ իններորդն է ան տասներկուքին մէջ (Մատթ. Ժ. 3, Մարկ. Գ. 18, Ղուկ. Զ. 15, Գործք Ա. 13): Յիսուսի հետ ապրած իր շրջանին վերաբերեալ ոչ մէկ յատուկ պարագայ յիշատակուած է Աւետարաններուն մէջ:

4. — Յակոբոսի վախճանը. — Յակոբոսի կեանքին վերջին մասին և իր վախճանին նկատմամբ ստոյգ տեղեկութիւն մը չէ հասած մեզի: Հիպոլիտոսի (170-236) վերագրուած երկրայական և անհարազատ գրուածներու կարգին տասներկու Առաքելական ցանկ մը կայ, որ համառօտ տեղեկութիւններ կու տայ իւրաքանչիւրին քարոզութեան և նահատակութեան մասին, հոն կը կարգաւք առ տողերը. «Թ. — Եւ Յակոբ, Ալփէոսի որդին, երբ կը քարոզէր Յրուսաղէմի մէջ, Հրեաներու կողմէն քարկոծուելով սպաննուեցաւ, և թաղուեցաւ աւճարին քովերը»:

5. — Յակոբոս Հայ Սկիզբը մեզ. — Ալփէոսի Յակոբոս մեր եկեղեցւոյն մէջ կը տօնուի երկուտասն Առաքելոց կարգին:

Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ
(Երանուիւն)

Ե Բ Բ Ա Յ Ե Ց Ե Ի Ո Ց Թ Ո Ի Ղ Թ Ը

1. — Անունը. — Թուղթ առ Երբայեցիս, որ ԺԴ. գլուխներէ կը բաղկանայ, անանուն կեդրինակի մը գործն է: Այս Թուղթին մասին, իրրեւ առաջին յիշատակութիւն չուրջ 96 թուականին գրուած, կղեմէս Հռոմէոսայեցիին Առաջին Թուղթին մէջ յիշատակուած կը գտնենք: Յետնագոյն եւ արդի ժամանակներու մէջ, բազմադիմի անստուգութիւններէ վերջն է որ, Երբայեցւոց Թուղթը Պօղոս Առաքելային վերագրուեցաւ: Ա. դարուն մէջ կապան, եկեղեցեպալան մատենագիրներու ստուգ բազմութիւն մը, այս բանին համաձայն չեն:

Այս Թուղթը Պօղոս Առաքելային չի կըրնար ըլլալ, վասն զի՝ անոր գաղափարները և ոճը իրենը չեն: Իաց ստոր, այս Թուղթին Աստուածաբանութիւնը մասնատուկ և ուրոյն բնութի մը ունի, վասն զի՝ Թուղթին ունեցած Վարդապետական կեդրոնական դրութեան այն անձուկ համեմատութիւնն է զոր կեդրինակը Յիսուս Գրիստոսի և Մեկքիսոզկի միջև կը հաստատուի:

Կարգ մը ընտիր գրչագիրներուն մէջ, այս գրքին անունը պարզապէս «Երբայեցւոցն» է: Անտարակոյս, այս անունը ըսկըզբնական Թուղթին մէջ տեղ չուներ: Սակայն, երբ այս Թուղթը սկսաւ ընդհանուր շրջաբերութեան մէջ մտնել, հաւանաբար այս անունը կցուեցաւ Թուղթին: Այսուամենայնիւ, կրնալ ըլլալ որ, Թուղթը այս անունը հին աւանդութեամբ մը զգեցած ըլլալ, կամ պարզապէս Թուղթին պարունակութենէն մակաբերուած: Հակառակ արդի քննադատութեանց, բացորոշապէս ստոյգ է որ, այս Թուղթը Երբայեցի Գրիստոնեաներու համար գրուած էր: Արդեօք, ո՞ր կը ընակէին այս Երբայեցի Գրիստոնեաները, որոնց համար այս Թուղթը գրուեցաւ, այդ մասին որոշ բան մը չենք գիտեր: Այս Թուղթին Բ. գլուխի 3 էն թեքստ կրնանք ենթադրել որ, անոնք Պաղեստինի (Երուսաղէմ և շրջակայք) մէջ չէին բնակեր, ուր՝ Տիմոթէոսին (ԺԿ. 13) ժամանակակիցները Տէրը անձամբ լսած ըլլալու էին: Իսկ Թուղթի վերջի մասերուն մէջ յիշուած «ողջոյն տան ձեզ որ ի կողմէնս»

Իտալացւոց են և (ԺԿ. 13) պարբերութեանէն կարելի է ենթադրել թէ՛ Թուղթը կամ Հռովմի կամ Հռովմէն դուրս բնակող անձի մը կողմէն գրուած է: «Հռովմէն դուրս» բացատրութիւնը աւելի հաւանական կը թուի ըլլալ, վասն զի՛ կղեմէս Հռովմէացին (Յ. Ք. 95-96), այս Թուղթին ծանօթ էր, ան՝ նոյն իսկ այս Թուղթէն ինչ ինչ մէջբերումներ կատարած էր:

«Երբայցեցիք» զան հասարակութիւն մը կազմած էին, անոնք մեկուսացած անձեր չէին, և ո՛չ ալ աստանդական մեծ խմբաւորումներ կազմած էին:

Անոնք, սփռուելով մէջ, իրենց մասնալատուկ պատմութիւնը և փորձառութիւնը ունէին (ԺԿ. 4), ինչպէս նաև իրենց անձնական յարաբերութիւններն ու կապերը (Ձ. 12, ԺԿ. 12, 23):

Թուղթին հեղինակը զանոնք իբրև մը շակուած և զարգացած ունկնդիրներ կը նկատէ, որոնք պիտի կրնային «կաթ» ծծել իր խօսքերէն քան անոնք որ պարզունակ քրիստոնեաներ եղած էին ճաշակելու համար «հաստատու կերակուր»ը կամ եւս առաւել ծածկեալ վարդապետութիւնը (Ե. 12): Հաւանական է որ, անոնք «Առաւին եկեղեցի» մը կամ «Առաւին եկեղեցի»ներ ունէին քրիստոնեական ընդհանուր եկեղեցիէն բաժնուած վիճակով մը, զոր օրինակ Հռովմի կամ սփռուել ծանօթ քաղաքներէն մէկուն մէջ:

2. — Հեղինակը. — Այս Թուղթին հեղինակը, ինքզինքը Հրեայ Հասարակութեան մէջ կը գնէ, թէև՝ ինքը այդ ժամանակ անոնցմէ հեռացած ըլլալ կը թուի (ՏԵ՛ ս. 3, ԺԿ. 19): Նկատի ունենալով հեղինակին օրինաց մանրամասնութեանց մէջ ի մասնաւորի զոհերու մասին իր ցոյց տուած մեծ շահագրգռութիւնը և հետաքրքրութիւնը որոշ կերպով կը յայտնեն թէ, ան՝ հաւանաբար քահանայապետական ընտանիքէն սերած կամ անոր հետ խնամիացած հրեայ մըն էր:

Եթէ երբեք հրեայ մըն է, հետեւաբար հելլենական մշակոյթը ընդգրկած և բարձր կրթութեան տէր անձ մըն էր: Իր փաստարկութեանց սարքաւորումը, իր ժամանակին հետտորական ոճին լաւագոյններէն է: Նոր հասկարանին գրքերուն մէջ, իր յուշարէն լեզուն, իր քերականութիւնը և հա-

մաձայնութիւնը լաւագոյններէն է: Հեղինակը իր ոճաբանութիւնէն զատելով, ցոյց կուտայ թէ, հելլենականութեան մշակոյթի կեդրոն եղող Աղեքսանդրիոյ դպրոցին ազդեցութեան ենթարկուած հզօր միտք մըն է:

Ան՝ Հին Կտակարանին յունական (իմաստով Աղեքսանդրեան) Կանոնը և Բնագիրը (Եօթանասնից) կը գործածէ: Ասով՝ իր բառերու և ոճերու ընտրութեամբ, բազմաթիւ և յատկանշական խնամաւթիւններ ցոյց կուտայ Աղեքսանդրեան Հրեայ Փիլոնին հետ, որ հրէական Աստուածաբանութիւնը յունական փիլիսոփայութեան հետ զօդեց և միացուց: Այսուամենայնիւ, զօրաւոր փաստ մը գոյություն չունի ձայնացուցանելու համար որ հեղինակը Փիլոն Երբայցեցիին գաղափարները իւրացուցած և ընդունած ըլլայ: Այս Թուղթին հեղինակը երբ Հին Կտակարանի մասին կը խօսի տարբեր տեսակէտ մը ընդգրկած է: Իրեն համար Հին Կտակարանին անձերը, օրէնքները և սարուածքները նախատարրական և անկատար տիպարներ և օրինակներ են Նոր Ուստիին բարձրագոյն լրումին և կատարման:

Ուստի՝ հեղինակին այս տեսակէտով դիտելու և տրամաբանելու այս եղանակը բոլորովին կանոնակ է Փիլոն Երբայցեցիին (ՏԵ՛ ս, Ուխտի, Սերալեցիք, էջ՝ 200):

Թուղթին կերտնական գաղափարներէն մին երկու հանդանոցայ աշխարհներու գոյութեան հարցն է: Երկնային, հոգեկան, իրական, անտեսանելի եւ յաւիտենական աշխարհը. իսկ միւսը՝ երկրային, Ֆիզիքական, անիրական, տեսանելի և անցաւոր աշխարհը: Այս երկու աշխարհներու միջև եղած զանազանութիւնները, կերպով մը երկնային և յաւիտենական իրականութեանց օրինակը և շուքն է: Սակայն և այնպէս, այս Թուղթին մէջ նշանակալից տարբերութիւններ կան (տԵ՛ ս. Ը. 5) և կասկածելի է որ կարենանք ապացուցանել թէ՛ Աղեքսանդրեան դպրոցին Նոր Պատոնականութեան գաղափարները ազդեցութիւն գործած ըլլան ժամանակին տիրող և մշակուած գաղափարներուն վրայ: Նոյն բանը կրնանք ըսել հեղինակին կողմէն իբրև Արիստոտէլեան եզր գործածուած «Էնօթիստիս» «Hypostasis» բառին համար (Ա. 3, ԺԲ. 1 շար.): Կարգ մը մեկնիչներու կողմէն, հեղինակին Աղեքսան-

գրիս հաստատուած ըլլալը ցոյց տալու համար, միտում մը կոյ հեղինակին Ազեք-սանգրեան փիլիսոփայութեան և դպրոցին ազդեցութեան ենթարկուած ըլլալը հաստատելու:

Գալով ամենամօտիկ ռուսացութեան մը մերձեցման գաղափարին, Բ. Վարու վախճանին Հիւսիսային Ափրիկէի մէջ տիրող կարծիքին համաձայն, որուն արձանագրէ Տերտուզիանոս միզի կ'աւանդէ, այս Թուղթը Բաւնարասի կ'ընծայուի:

Առաջին երեք դարերու, Արեւելեան եկեղեցիները (Յոյնք, Հայք և Ասորիք), այս Թուղթը Ս. Պօղոս Առաքեալին ընծայած են, մինչդեռ Արեւմտեան եկեղեցիները (ի մասնաւորի Լատինք) մերժած են Պօղոսին հեղինակութեան պարագան:

Դ. գարէն վերջն է որ, Լատին եկեղեցին ընդունեց Պօղոսին հեղինակութիւնը: Այդ ժամանակէն սկսեալ, «Թուղթ առ երկայեցիս» մակագրութեամբ ընդհանրացաւ: Բողոքական շարժումներու ժամանակ, դարձեալ անոր մասին տարակարծութիւններ և քննադատութիւններ ծագեցան:

Ժամանակ մը վերջ, երբ արեւկարգութեան առթիւ Լատին և Բողոքական եկեղեցիներու միջև բարբառած կիրքերը հանդարտեցան, դարձեալ Պօղոս Առաքեալին ընծայուեցաւ և այսպէս մնաց մինչև ժ. գար:

Գրքին հեղինակութեան մասին շատ մը ենթադրութիւններ կան:

1. Լուտեր՝ Ապօղոսը կ'ենթադրէ կամ հաւանական կը նկատէ:
2. Հարնաք՝ Ղուկասի և կամ Ակիւզասի տիկնոջ Պրիսկիլայի կուտայ հեղինակութեան իրաւունքը:
3. Իւմաէյ՝ Փիլիպպոս Աւետարանչի կը վերադրէ:

4. Ուրիշ մեկնիչներ եւ քննաբաններ, Աղեքսանդրեան հելլենիսթիկ կրթութիւն ստացած, շատ հաւանաբար քահանայական դասակարգէն սերած հրեայ քրիստոնեայի մը կը վերագրեն:

Կլեմէս Հռոմէականին իր Թուղթին մէջ չի յիշատակեր Թուղթին հեղինակը:

Ա. դարուն մէջ, եկեղեցական բազմաթիւ մտտեանագիրներ կ'են ընդունի Պօղոսին հեղինակութիւնը: Երբայեւոց Թուղթը Պօղոս Առաքեալին չի կրնար վերագրուիլ, վասն զի՝ անոնք ո՛չ իր գաղափարներն են

և ո՛չ ալ իր ոճը: Բաց աստի, Թուղթին Աստուածաբանութիւնը եղապան է, Թուղթին վարքապետական թէչը Նոր Ռուտին գերազանցութիւնն է Հին Ուլտին վրայ:

3. — Թուղթը. — Բննաբաններէն ուսմանք՝ Թուղթին Ը. գլխուն առաջին հատուածները քննելով կը ջանան եղբայրացի թէ, Հրէից Տաճարը գեռ չէր կործանած և թէ հոն կրօնական պաշտամունքը և զոհագործութիւնները տեղի կ'ունենային, իսկ ուսմանք ժ. գլխուն 32-34 համարները Ներոն կայսեր հալածանաց ակնարկութիւնն եղած ըլլալը կը փաստարկեն: Եթէ երբեք ճշմարիտ ևս չկրի բացատրութիւնները, Թուղթը կարելի է 64-70 թուականներու միջև դնել: 64ը թուական իբրև հալածանաց տարի. իսկ 70ը Երուսաղէմի աւերման և կործանման տարին:

Այսուամենայնիւ, զժուրը է ճշգիւ թէ, Թուղթին մէջ եղած ակնարկութիւնները Ներոն կայսեր քրիստոնէից դէմ հալածանաց մասին եղած ըլլան (ժ. 33-34): Տաճարին մէջ, պաշտամունքը դադրած չէր, այս կէտը մեզի աւելի հաստատուն կուսուն մը կրնայ ըլլալ (Ը. 4, Թ. 6-9, Ժ. 1 և շ. ԺԿ. 10): Ճշմարիտ է որ, ուրիշ մտտեանագիրներ եւս, օրինակի համար Յովսեփոս Պատմագիր և ուրիշներ, Տաճարին կործանումէն վերջն ալ, զոհերու մասին սահմանական ներկայ եղանակով կը խօսին: Ասկայն այս Թուղթին հեղինակը, իթէ երբեք Տաճարին մէջ զոհերը գաղթած ըլլար, անպայման անոնց մասին ակնարկութիւն մը ըրած պիտի ըլլար, մինչդեռ ինք այդ մասին ու է բան մը չ'ըսեր:

Թուղթին գրութեան թուականին մասին ուրիշ ակնարկութիւններն են հետեւեալները:

1. Ժ. 3, ԺԲ. 4, ԺԳ. 7 որոնք ցոյց կուտան թէ՝ առաջին հաւաստեցաններու սերունդը վերջանալու մօտ էր, և երկրորդ սերունդը գալու վրայ էր:
2. ԺԳ. գլխուն 23 համարը ցոյց կուտայ թէ՝ Տիոթիմոս զեռ կենդանի էր: Բուր այս ցուցմունքները կը յայտնեն թէ, Թուղթը 70 թուականէն առաջ, հաւանաբար Հռոմի մէջ 64 թուականին գրուած էր: Այժն պարագայի տակ, այս Թուղթին թուականը կ'ընծայ Հռոմէականին Թուղթին թուականէն շատ առաջ էր (Յ. Գ. 95), քանի որ կ'ընծայ այս Թուղթէն մէջբերուած

ներ կ'ընէ, ինչպէս որ վերև յիշեցինք արդէն:
4. — Թուրքիին ծրագիրը. — Նախարան
Ա. 1-4:

Առաջին Մաս. — (Վարդապետական).
Քրիստոնէական կրօնքին գերազանցութիւնը
Հին Ուխտին վրայ:

Առաջին Հատուած. Ա. 5 — Դ. 13 Յիսուս
Քրիստոսի գերազանցութիւնը իբրև
Նոր Ուխտին միջնորդ. —

ա) Յիսուս Քրիստոսի գերազանցութիւնը
հրեշտակաց վրայ 1-5 Բ. 1-18:

բ) Յիսուս Քրիստոսի գերազանցութիւնը
Մովսէս մարգարէին վրայ Գ. 7-Գ. 13:
Երկրորդ Հատուած. Դ. 14 — Ժ. 18:

ա) Աստուծոյ Միածին Որդին Յիսուս
Քրիստոս ըստ կարգին Մեղքիտեգեկի քա-
հանայապետ է Դ. 14 — Զ. 20:

բ) Քահանայապետութեան գերազան-
ցութիւնը ըստ կարգին Մեղքիտեգեկի Ղեւ-
տական քահանայապետութեան վրայ Է.
— Ժ. 18:

Երկրորդ Մաս. — (Բարոյական). Ընդ-
հանուր յորդորականներ և խրատներ Թուր-
քին ուսուցումներէն առնուած:

ա) Յարսուկութիւն ի հաւատոս քրիս-
տոնէական վարդապետութեան և ուսուց-
ման Ժ. 9 — ԺԲ. 13:

բ) Առաքինութիւններ կրօնական կալ-
ուածին մէջ, զորս պարտին հաւատացեալք
ի գործ գնել հալածանաց ժամանակ ԺԲ.
14 — ԺԳ. 17:

Վերջաբան. — ԺԳ. 18-25:

5. — Թուրքիին բովանդակութիւնը եւ
նպատակը. — « Եբրայեցիք » յորձանքէն
քուեկու վտանգի մէջ էին դէպի ուխտա-
դրժութիւն (Բ. 1, ԺԳ. 9): Ուխտագրժու-
թեան իրողութիւնը և անոր պատճառաւ
տեղի ունենալիք հետևութիւնները հեղի-
նակին միտքը աւելի կը զբաղեցնեն քան
կրօնքին ձևը որուն իրենք կապուած կը
մնային: Այս փոխհերքութիւնը Յուդա-
յականութեան մէջ նորութիւն մը ըլլալ կը
թուի (ԺԳ. 9-13):

Եբրայեցւոց այս ընթացքը բոլորովին
հակոտնեայ պարագայ մըն էր Գաղատա-
ցիներէն, որոնք՝ հեթանոս ըլլալով հան-
դերձ հետզայականութիւնը Քրիստոնէու-
թեան նստ կը փորձէին պատուատել: Մինչ-
դեռ բուն Եբրայեցիները Քրիստոնէութենէն
բոլորովին հեռանալու միտում մը ցոյց կու

տային (Գ. 12, Զ. 4-8, Ժ. 29, ԺԲ. 25):

Իրենց չգիտեցողներէն համար ցոյց տըր-
ուած այս պատճառարանութիւնները հե-
ղինակը մի առ մի հերքելով, Նոր Ուխտին
գերազանցութիւնը Հին Ուխտին վրայ ցոյց
կուտայ: Նոր Ուխտը գերազանց կրօնքն էր,
Հին Ուխտը իբրև պատկեր, աւետիք և ռուք
կը կենար միայն, մինչդեռ Նորը յաւիտե-
նական և կատարեալ կրօնք մըն էր: Աստ-
ուած՝ իր վերջին յայտնութիւնը յայտնած
էր, իր Միածին Որդին աշխարհ առաքելով.
Յիսուս՝ ճշմարիտ Աստուածը հրեշտակնե-
րէն ալ բարձր էր, Ան՝ որ Մովսէսին օրէնքը
տուած էր, ոչ միայն Մովսէսէն այլ Ան-
բնէն ալ բարձր էր, Քահանայապետ մը որ
իր անձին վրայ ճշմարիտ զոհը կ'անձնաւո-
րէր գերազանցելով բոլոր հին զոհերը . . .
(Ա. 2, 3, 10, 12, Ա. 4-14):

Վա՛յ ուրեմն անոր որ, այսպիսի գերա-
զանց և Աստուածառայ Նոր Ուխտին մէջ
մտնելով և Աստուածային օրհնութիւններ
և շնորհքներ ստանալով հանդերձ կը հե-
ռանայ ճշմարիտ կրօնքէն . . . : Յիսուս
Քրիստոս իր մահուամբ և յարութեամբ մար-
մնացեալ Աստուծոյ Որդուն յաղթութիւնը
իր վրայ կը կեդրոնացնէր: Իր շարչարանք-
ները և իր խոնարհութիւնը անհրաժեշտ և
էական տեղը գրաւած էին Քահանայապե-
տութեան պատրաստութեան համար (Բ.
17-18, Գ. 15 և շար., Ե. 7-10):

Հետևարար հեղինակը Եբրայեցիները կը
յորդորէ որպէս զի պատրաստ ըլլան տոկա-
լու և համբերելու ամէն տեսակ նեղու-
թեանց և տառապանաց որոնք կրնան գալ
իրենց վրայ և պէտք չէ փորձուիլն աշխար-
հային հեռուութեան և խարուսիկ ճոխու-
թիւններէն և փորձութիւններէն այսպիսի
ճշմարիտ հաւատք մը և կրօնք մը ոտնա-
հարելու համար (Ժ. 11-13): Աստուած
կատարած և վերջացուցած է իր կատա-
րելիքը Նոր Ուխտով: Հաւատացեալին կը
մնայ արժեցնել Աստուածային այս անհուն
շնորհքը: Թէև Թուրքը սկիզբէն ողջոյնի
հատուած մը չունի, սակայն վերջաբանին
մէջ օրհնութիւններով կը փակէ զայն:

Ամփոփեց

ՊԱՐԳԵԻՒ ՎՐԳ. ՎՐԹԱՆԵՍԻԱՆ

(Վերջը յաջորդով)

ԲԱՆՍՍԻՐԱԿԱՆ

Կ Ի Լ Ի Կ Ի Ո Յ

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

ՍԻՍ ԿԱԶԱԿՆ ՈՒ ՄԻՋՆԱԿԵՐԻՆԸ

Ըստ Հայր Ալիշանի, Ս. Սոֆիա եկեղեցիէն զատ Սոսյ մէջ կային ուրիշ 22 եկեղեցիներ, որոնք հետեւեալներն էին.

1. — Էլջիածին կոչուած եկեղեցին, որ հաւանաբար Լևոն Բ. ի շինած մայր եկեղեցին է ուր իր մարմինը թաղուեցաւ և սիրտն ալ թաղուեցաւ Ակններ վանքին մէջ:

2. — Ս. Մարիամի մեծ եկեղեցին:

3. — Ս. Սարգիսի եկեղեցին որ աւմէնէն հիններէն է, փոքր և մութ:

4. — Ս. Հովփսիմէի եկեղեցին՝ որ 1269ին յիշատակուած է արծաթ մասնատուփի մը վրայ:

5. — Ս. Յակոբ եկեղեցին:

6. — Հոգւոյն Սրբոյ եկեղեցին, 1280ին նորոգուած Վահկացի Ստեփան քահանային կողմէ:

7. — Ս. Ոսկ եկեղեցին՝ ուր շատ մը գրչագիրներ օրինակուեցան ԺԳ. եւ ԺԴ. դարերուն: Հաւանաբար քաղաքին զլիսաւոր եկեղեցիներէն մէկն էր այս:

8. — Ս. Սիմէոն եկեղեցին:

9. — Ս. Կոյսի եկեղեցին, որուն դասը միայն հին է, քանի որ քանցած մասը նորոգուած է: Սիւնի մը վրայ կը կարդացուին «Ս. Կոստանդին» բառերը:

10. — Ս. Նիկողայոս եկեղեցին:

11. — Ս. Ստեփանոս՝ որ նաև Գունգասապ կը կոչուի, ի յիշատակ Սմբատ Գունգասապի, հայ աւագ իշխան Հեթում Ա. ի եղբոր և Պապեանի նշանաւոր ամրոցի կառավարին:

12. — Ս. Մակարիոսի եկեղեցին՝ որ բոլորովին աւերակ է և քաղաքին պարիսպներուն մօտը կը գտնուի:

13. — Ս. Պետրոս և Ս. Պօղոս եկեղեցիները, նոյնպէս աւերակ:

14. — Ս. Աթանազիէն եկեղեցին:

15. — Ս. Աննա եկեղեցին, քովի մեհպատանին հետ 1422ին կառուցուած: Ժա-

մանակակից պատմագիր մը գովեստով կը խօսի Պօղոս կաթողիկոսի մասին եւ կը վկայէ թէ այս վերջինը օվերստին նորոգեց Կիլիկիոյ մայրաքաղաքին սթոուը եւ իր նախորդներու քայլերուն հետեւեցաւ: Սոսյ հարաւային կողմը ան կանգնեց Ս. Պօղոս վանքը՝ Վանկոյի Ս. Սաշին, Ս. Գրեգոր Լուսաւորչի Աջին և Ս. Կոյսի Մօր՝ Արբուհի Աննայի պաշտպանութեան ներքեւ: Եկեղեցին կը կրէ Ս. Աննա սնունը:

16. — 1252ին մեռնող Հեթում Ա. ի կողմ՝ Ջապէլ թագուհիին շինել տուած փոքր եկեղեցին, որ երկրաշարժէ մը կործանեցաւ:

17. — Երեք տաճարներով Ս. Կոյսի եկեղեցին: Հաւանաբար սա թիւ 9ին հետ նոյնն է:

18. — Ս. Լուսաւորչի եկեղեցին:

19. — Ս. Բարսեղ եկեղեցին, շինուած Լևոն Բ. ի կողմէ՝ որ ԺԷ. դարու կիսուն աւերակ դարձաւ, ուրիշ շատ մը եկեղեցիներու հետ միասին:

20. — Ս. Դաւիթ եկեղեցին:

21. — Ս. Յովհաննէս եկեղեցին:

22. — Իբր «Մայր եկեղեցի» նկարագրուած եկեղեցի մը, Կոստանդին Պալիէֆի որդի՝ Վասիլի ձեռքով շինուած. կըսուի որ զեղապարզ շատ մը առարկաներ — աւետարաններ, զգեստներ և այլն — նուիրած է այս եկեղեցիին:

Սիւղոնցի նուիրակ Լէոնարտոս, որ 1587ին Սիս այցելեց, Ս. Սոֆիային և Լևոն Բ. ի շինած մայր եկեղեցիէն զատ, 12 ուրիշ եկեղեցիներ կանգուն գտաւ: Ան կ'ըսէր թէ առաջին երկուքը հսկայ եւ վսեմ երեւոյթ մը կը պատկերացնէին, «ամրոցի պէս» շինուած ըլլալուն համար: «Իրբաւ կըրնային նորոգուիլ, կը յարէք, բայց Հայերը չնորոգեցին զանոնք թուրքերու վախէն»: Ան տեղեկութիւն կու տայ Սոսյ կաթողիկոսին իրաւասութեան սահմանին մասին որ կը տարածուէր Եպիսկոպոսական և արքեպիսկոպոսական 24 թեմերու, 20 մենաստաններու կամ վանքերու, 100 վանահայրերու, 300 քահանաներու և շատ մը սարկաւազներու և տիրացուներու վրայ:

Կաթողիկոսը տէր էր որոշ քանակով եկեղեցական կանկարասիներու, մեծ թիւով աւետարաններու և այլ նուիրական գերքերու, միայն քանի մը Ս. Գիրքերու, ոչ

րոնք բուրն ալ խնամքով կը պահէին ժողովուրդին կողմէ ընտրուած քահանաներ: Կաթողիկոսը կ'ընտրուէր զբացի թեմերու 12 եպիսկոպոսներու կողմէ:

Արբակոնն առատաձնու Ջապէլ թագուհին (Հեթում Ա.ի կինը) հետաքրքրական մէջ յիշատակարանը գտնուեցաւ Թուրքի մը պատկանող արաբի մը մէջէն, կաթողիկոսարանին արեւելիքն պատին մօտ: Ան մարմարեայ սկաւառակի մը ձևը ունէր, որուն վրայ կարգադրուեցաւ հետեւեալ արձանագրութիւնը. «Այս հիւանդանոցին շինութիւնը լրացաւ բարեպաշտ Ջապէլ թագուհին հրամանակ, Ի փառս իւր, Հայոց 690 (է 1241) թուականին»:

Ու է մասնաւոր գրութիւնն երեւան չէ եկած ցոյց տալու դպրոցական և զինական այլ հաստատութիւններ: Հաւանաբար վանքերու մէջ է որ կ'ուսանէին, որոնք ո՛չ միայն Սոյոյ մէջ կը գտնուէին, այլ նաեւ շրջակայքը:

Պր. Վիկտոր Լանկուա կաթողիկոսական եկեղեցիէն զատ, հետեւեալ եկեղեցիներու գլուխներն ալ կը մասնանշէ Սիսի մէջ, ժժ. դարու կիսուն.

ա. — Սուրբ Սարգիսի եկեղեցին՝ որուն դասին երկիքը (roof) Հեթում Ա.ի շինել տուած շրջանին կը պատկանի, մինչդեռ մօթ ու փոքր շէնքին մնացած մասը փայտով և հողով ծածկուած է: Արբակայրին երկիքին իբր նեցուկ ծառայող չորս սիւնները միևնոյն դերը կը կատարեն նոր տանիքի դերաններուն: Այս եկեղեցւոյ որմներուն վրայ կը տեսնուին քանդակուած քանի մը քարեր, որոնցմէ ոմանք ծաղիկներով զարդարուած խաչեր կը կրեն, իսկ ուրիշներ քանդակուած դէմքեր, որոնք կը ներկայացնեն խորաքանդակ սուրբերու դէմքերու բնկորները:

բ. — Ս. Պետրոսի և Ս. Պողոսի նուիրուած ուրիշ եկեղեցի մը: Պր. Լանկուա կը նկարագրէ իբր բուրոյզի ունչացած, որմէ խորանը միայն կը մնայ:

գ. — Ս. Յակոբ եկեղեցին, նոյնպէս աւերակ, թէ է պատերթի ու տանիքը տակաւին կանգուն կը մնան:

դ. — Ս. Կոյսի եկեղեցին, որ իր այցելած տարին տակաւին նոր էր նորոգուած կ'ըսէ և ուր յաճախ կու դային հաւատացեալներ:

ե. — Լուսաւորչի նախկին եկեղեցին՝ որուն 1734ին ենթարկուած նորոգութիւնը արդէն յիշեցինք՝ լաւ վիճակի մէջ մնացած է. բայց իբր զպրոց կը գործածուի: Երեք խորաններն ու ժժ. դարու կիսուն քանդակակարուած կաթողիկոսական փայտեայ աթոռը տակաւին կը մնան իրենց նախկին սեղը, մինչ տաճարը հիմնողին օպիտակ մարմարինն է գերեզմանը կը տեսնուէր եկեղեցին մտնելուդ պէս աշակողման խորանին առջև:

Պր. Լանկուայի Սոյոյ մէջ գտած կաթողիկոսական շէնքերու ժժ. դարէն աւելի հին չեն: Ու է յիշատակութիւն չկայ հաստատող թէ աթագաւորներու շրջանին եպիսկոպոսներու, արքեպիսկոպոսներու եւ ծայրագոյն կաթողիկոսներու շէնքերը Սիս կը գտնուին, սակայն ծանօթ իրողութիւն է որ կարգ մը՝ պարագաներու մէջ բարձրաստիճան եկեղեցականներ թաղուած են Դրապարկի վանքին Արքայական Գերեզմաննոցը, որուն տեղւոյն ճշգրտմը հաւանաբար երևան պիտի բերէ կարեւոր նշանակութիւն ունեցող արձանագրութիւններ:

Պր. Լանկուայի յիշուած գերեզմանները, իրենց արձանագրութիւններով, հայկական կիրիկեան թագաւորութեան շրջանին ապրող եկեղեցական բարձրաստիճան պաշտօնեաներուն հանգստարանը չեն անշուշտ, հետեւաբար պատմական կարեւորութիւն չեն ներկայացնեն:

Անժխտելի իրողութիւն մըն է որ կաթողիկոսական Աթոռին 1441ին էջմիածին փոխադրման բուն գրդապատճառը Սիս քաղաքին բացարձակ անկումն էր, մեծ մասով. իբր արդիւնք Եգիպտոսի Մեմլուք Սուլթաններուն յաջորդական ջարդերուն, որոնցմէ առաջինը յիշեցի արդէն: Այժմ պիտի գրեմ յաջորդող արշաւանքներու մասին, որոնք վերջացան Հայ Կիրիկեան Թագաւորութեան անկումովը, 1375ին:

Այսպէս, այդ թուականին յաջորդող դարեր տեսած են թէ ի՞նչպիսի կործանում և աւերածութիւն հետզհետէ աւելի ամուր սեղմած են իրենց ընթացքին մէջ հայ թագաւորներուն Ռուբինեան իշխանութեան երբեմնի հմայիլ մայրաքաղաքը: Բրքական աղտոտ, փոքրիկ Բօզան քաղաքին մէջ 1936ին նետուած միայն վարչանցուցակ նարկով մը կարելի էր գերակազմել միջ-

նագարեան այդ քաղաքը, զոր նկարագրել ջանացի, վասն զի անկարող եղայ ու է հետք գտնել, հոն, անոր վաղեմի սրբավայրերէն, որոնք կա՛մ թշնամութեամբ ոչնչացած են և կա՛մ ձգած են որ բոլորովին և անդարմանելիօրէն քայքայուին: Միայն բերդին՝ որ բոլորովին տարբեր է հին քաղաքին և մայրաքաղաքին զիրքէն՝ քննութիւնը հնարաւոր կը դարձնէ գէթ մասամբ երևակայել այն հոյակապ և նկարագրել ամբողջները՝ որոնք կը զարգարին հայկական մայրաքաղաքը, որ այժմ կ'իշխէ միայն խուճաք մը բնակարաններու՝ որոնք տափաթափ տանիքներն են: Հարց շարքի վրայ ամփոփութարոնի մը ձևով կը բարձրանան այդ անարկու բերդաքարին արևելեան կողին վրայ: ԺԳ. դարուն և ամէնէն աւելի հայկական կիլիկեան թագաւորութեան չպաշտօնապէս օժուած առաջին երեք արքայներու (*) իշխանութեան միջոցին, հակառակ Իսուս և մուսլ իմընաշըլաններու, երկիրը քաղաքատար աւելի խաղաղ և յառաջադէմ շրջան մը բոլորեց: Այս իշխանները մեծ եռանդով ինքզինքնին նուիրեցին իմացական բարենորոգման: Արտագրուած կարևոր շատ գործեր ցրուեցան ո՛չ միայն մարդիկ կիլիկիայ, այլ նաև թէ՛ արևելեան և թէ՛ արևմտեան վանքերու մէջ՝ ուրկէ հմուտ և զիտնական անձեր հայկական թագաւորութեան այս նոր մայրաքաղաքը կու գային, հոն կատարելու համար իրենց ուսումնասիրութիւններն ու հետախուզութիւնները: Անոր շքեղ շրջանին, Հեթում Ա.ի և իր որդւոյն Հեոն Գ.ի իշխանութեան օրով թէ՛ աշխարհականներ և թէ՛ կրօնականներ պալատին մէջ կը բնակէին: Beocart անուն պալատական մը, ԺԳ. դարուն, ամօրւան մը շափ պալատին մէջ մնաց: Սա կը յիշէ որ այդ ատեն հինգ կամ վեց թաթար պաշտօնեաներ կը գտնուէին պալատին մէջ, վասն զի Հեթում ինքզինք թաթարներուն հպատակ հռչակած էր: Քրիստոնեայ պաշտօնեաներուն թիւը 500ի կը հասնէր, ինչ որ ապացոյց է պալատին շքեղութեան և հարստութեան: Brocart կը յիշէ նաև ներքիններուն թիւը՝ որոնցմէ ոմանք այդ վիճակին ենթարկուած էին իրենց չար ա-

րարքներուն համար: Անոնցմէ քառասունի չափ մը թագուհիին կը ծառայէին: 1266ին Եգիպտացւոց կատարած անելի արշաւանքէն վերջ՝ զոր արդէն նկարագրեցինք՝ պալատը իր շքեղութեան մեծ մասը կորսնցուց, և աւելին ըլլալով, կանգուն ճինացած շէնքերն ալ շատ չանցած քանդուեցան երկրաշարժի մը պատճառաւ: 1274ին Եգիպտացիք դարձեալ յարձակեցան մայրաքաղաքին վրայ, բայց նուազ աւերիչ ելքով և երբ 1276ին վերական իրենց սասպտակութեանց, չարաչար պարտութիւն մը կրեցին Հեոն Գ.ի կողմէ: Բայց այս ճակատամարտի ընթացքին էր որ երևելին Սմբատ Գունտուպը, Հեթում Ա.ի եղբայրը, արկածով սպանուեցաւ: Հեթումի եղբոր՝ Հեոն Գ.ի (1269-89) իշխանութեան շրջանին, որուն համար Հեթում հրաժարած էր, մայրաքաղաքը խնամով պահպանուեցաւ, ինչպէս որ տեսնք Ս. Սոփիայի մասին խօսած ատեննիս: այս կապեր իշխանութեան օրով երկիրը ընդհանուր առմամբ խաղաղ և բարգաւաճ շրջան մը վայելեց: Իր որդւոյն և յաջորդին՝ Հեթում Բ.ի օրով — սուրբի մը պէս բարի թագաւոր մը բայց բոլորովին անյարմար իր արքայական պարտականութիւնները կատարելու մէջ — Հայաստանի Գերագոյն կաթողիկոսական Աթոռը, ինչպէս յիշեցինք, Սիս փոխադրուեցաւ, որովհետև Եգիպտոսի Միմլուքները բռնազրակեցին Հոռմկլայի Աթոռը: Անկէ յետոյ և մինչև թագաւորութեան անկումը, կաթողիկոսներու ձեռնադրութիւնը կը կատարուէր Ս. Սոփիայի մէջ, մեծ շուքով և հանդէսով: Կարճ շրջան մը միայն պաշտօն վարելէ վերջ Հեթում Բ. հրաժարեցաւ, զահը յանձնելով իր Թորոս Գ. եղբորը: Այս վերջինը երկու կամ ըստ ոմանց երեք տարի թագաւորելէ յետոյ, հարկազրուեցաւ աթոռը լքել և Հեթում, յակամայս, նորէն գահ բարձրացաւ: Երբ այս վերջինը իր Թորոս եղբոր հետ կը բացակայէր, Կ. Պոլսոյ մէջ գտնուող իր քրոջը այցելութիւն մը տալու համար, գործերը յանձնեց Մարտա անուն իր ուրիշ մէկ եղբորը, փոքատենիչ և պատերազմիկ նկարագրի տէր անձ մը:

(*) Հեոն Բ. (1195-1219), Հեթում Ա. (1223-1269), Հեոն Գ. (1269-1299),

Թարգմանեց
ԱՐՏԱՒԱՁԳԻ ԱՐԻԵՊԻՍԿՈՊՈՍ
(Մարտիկեմ)

ԲԱՆԱՍՏԻՂՄԱԿԱՆ

ՀՈՒՆՏԻ ՄԸ ՊԷՍ, ԳԸՏՆԵԼՈՒ...

«Մե՛ղբ է...» ըսին հեռուէն, «մե՛ղբ այդ սրղուն որ կ'երթայ
Հոգին փակել ոչինչին», ըսին շատեր, ու լացին:

Մե՛ղբ է: Լըռիկ ամէն օր, կուգամ սակայն յամբաստան
Ինձմէ Քեզի, Տէ՛ր, պահուած գիրկն իղձերուս անիմաց:

Որքան հոսի հոգիէս, ցաւ ու մորմոք, միշտ ծածուկ,
Եւ սրժգունի ամէն օր որքան երազն իմ աղուոր,
Ու թողուն զիս մի՛ս մինակ անապատին մէջ կեանքին,
Նորէն Քեզի՛ պիտի գամ, հունձը ինչպէս իր ծառին:

Բայց, Տէր, ինչպէ՛ս խոնացան աչքերն անոնց, յուզումէն,
— «Գուցէ մեծնայ... չընասնի» — որ ես այնքան սրբազին
Անոնց լացէն, լուռ լացի: Ի՛նչ փոյթ, հոգիս միշտ կուգայ
Մերթ իյնալէն, կանգնելէն, քաղցր ցաւը գրկելէն

Հունձի մը պէս, գրսնելու յաւերժ թափուիլը Սիրոյդ...:

1943

ԱՇՏԻՇՍ



Վ Ա Ն Ք Ի Տ Ր Տ ՈՒ Մ Օ Ր Ե Ր Է Ն...

Ա

Երէկ, գիտե՞ս, ծո՛վ, այնպէ՛ս երգել ես քեզ ուզեցի...
 Մտաբան՝ ձայնե՛ր հոգիէս՝ ալիքներուդ արձագանգ.
 Աւաղակներդ՝ հազի՛ւ, ներմական իրենց խրոնովին,
 Ափերուդ շուրջ, նեւքի պէս, խօսող շքունք կ'ընէին...
 Երէկ, գիտե՞ս, ծո՛վ, այնպէ՛ս երգել ես քեզ ուզեցի...:

Ծրփումն շեշտն մէջ ձայնիդ, հասկընա՛լ քեզ կարծեցի...
 Արեւայագ ջուրերուդ, հօտաղներուն ալ դարձի
 Արբեցույթին երջանիկ իրիկնամուտն էիր դուն.
 Ծո՛վ, հոգիիս դարձուցիր սրտուքիւններն իր ծրփում...
 Ալիք շեշտն մէջ ձայնիդ, հասկընա՛լ քեզ կարծեցի...:

Ե՛րգ՝ ամէն գիծ, էր իմ շուրջ, խաղաղութիւն, սրբութիւն...
 Գեղջուկ շրդաք, ջուրի ծափ, ծիծաղն արձա՛կ՝ ծառերուն.
 Ձրկնորսին կ'անչը՝ քրքի՛նք, լուրորդին նե՛ւք՝ նեւտանք,
 Աւ բընութիւնը ամբողջ՝ ժրպատն աղջիկ, սիրոյ հանք...
 Ե՛րգ՝ ամէն գիծ, էր իմ շուրջ, խաղաղութիւն, սրբութիւն...:

Ան նեղանա՛լ քեզմէ, ծո՛վ — հազնիլ դըժո՛խքն է օրին...
 Հեռուն, մարդերը ուրի՛՛ց տառապանքով մը կ'ապրին.
 Ինչ որ քեզմէ, քաղցրութեամբ, կուտաս սրտի մը փոխան,
 Հոն վանառքի են հաներ՝ վանառական, քանանան...
 Ան նեղանա՛լ քեզմէ, ծո՛վ — հազնիլ դըժո՛խքն է օրին...:

Տիբերական, 1943 Օգոստոս

ՇէՆ - ՄԱՀ



Ա Ղ Օ Թ Ք

ՀԱՄԲՈՐԳԻՆ

Գնա՛ հոգի, երազով, խաղաղութեամբ դուն գնա
Այն երկրնե՛ն, ուր ես քեզ գաղտնիքի պէս ապրեցայ,
Գաղտնի՛ ինչպէս է հոգին իրաւ ու մեծ սէրերու...
Քալէ հիմա, քեզ համբան սանի որքան ալ հեռու...:

Ես՝ սրտութեամբ, ապրեցայ քեզ լրտելեայն ամէն օր.
Ամէն ռուպէ, հոգւոյս մէջ կ'իյնար սէրէս կայծ մը նոր.
Սէր՝ որ գիշեր մ'աղօթօքով ծընաւ իմ մէջ, ու մեծցաւ,
Ստուերներու մէջ երբ դուն էիր աշխարհ մը իրաւ...:

Գնա՛ հոգի, քաղցրօրէն, օրօրի պէս, ու սիրս-բաց
Նոր քու նամբէն մքաւօղ...: Ու երբ սրսմիս՝ միշտ յիշէ
Թէ քեզ համար, ճեղ մը հին, սիրս մը՝ միմանկ, կ'աղօթէ...:

Գնա՛ հոգի, թերեւ-սիրս. — Դուն ինձ ոչինչ խոստացած.
Ինչո՞ւ ցաւիս՝ խղճահար...: Գնա թերեւ ու արի.
Սէրն է ամուր ու անուշ, սիրող հոգին երբ սրսմի...:

24 Յուլիս 1944

ԱՆՏԷԼ



ԻՐԱՆՏԵՍԻՐԱԿԱՆ

Գ Լ ՈՒ Ի Բ .

ԱՐԺԷՔԻՆ ԸՄԲՈՆՆՈՒՄԸ

Կրնայ թուիլ որ թէև իտէալ ճշմարտութիւնը, Գեղեցկութիւնը եւ Բարութիւնը բացարձակ արժէքներ են, բայց կարելի չէ մեզի անոնց իբր այդ փորձը ունենալ: Էսչն կերպով այս այսպէս է ճշմարտութեան համար, բայց ոչ Գեղեցկութեան: Ասիկա տեսնելու համար, կը բաւէ քննել Գիտութեան եւ Արուեստի մէթոտները: Գիտութիւնը՝ տրամախոհական է եւ վերլուծական: Կը ջանայ իր ուսումնասիրութեան տարկան հասկնալ կա՛մ վայն բաժնելով իր բաղկացուցիչ տարրերուն, եւ ցոյց տալով թէ ինչպէս այդ մասերը իրարու հետ կը բաղդատուին, եւ կա՛մ զայն կարգաորոշելով երկար շարքի մը մէջ, կարգաւորով անոր իջնուց, ու այդ պատասխանին վրայ զարծեալ հարցնելով Իճնուց: Բայց կարելի չէ ունէ սահման դնել այս գործողութեան, և հետեւաբար ամբողջական բացատրութիւնը երբե՛ք ձեռք չի բերուի: Եթէ ամբողջ իրականութիւնը մէկ է, այդ կը նշանակէ թէ ունէ մարդի ծանօթութիւնը չի կրնար բացարձակ ըլլալ: Յայտնի բացառութիւն մըն է Քանակագիտութիւնը. բայց Քանակագիտութիւնը իր ճանաչման կատարելութեան կը հասնի այնքան ամբողջական վերացումով մը որ կարելի է ըսել, կոնակ կը զարձնէ Իրականութեան և կ'ըլլայ յղացքներու գիտութիւն մը միայն: Եռանկիւնի մը երեք անկիւնները հաւասար են երկու ուղիղ անկիւններու. ասիկա բացարձակապէս ճշմարտ է, բայց միայն, որովհետեւ «Եռանկիւն» և «Ուղիղ անկիւն» նշանակութիւնը ճշգրտած է սահմանումով: Ասիկա գիտնալով միջոցս մէջ գոյութիւն ունեցող, ունէ առարկայի, ունէ բացարձակ ծանօթութիւնը չի տար մեզի, այլ բացարձակ ծանօթութիւնը կուտայ միայն մեր՝ սահմանումներով ենթադրածներուն: Այս վերացումներու ընթացքով մէջ է միայն որ բացարձակ

ճանաչման կրնանք հասնիլ: Ճշմարտութիւնը կը պահանջէ մեր հաւատարմութիւնը, և միշտ ալ կը խուսափի մեր հասողութենէն. բայց Իրականութեան և իմացականութեան համապատասխանութիւնը կըրնայ կատարեալ նկատուիլ ու իմաստով թէ՛ միտքը միշտ պատրաստ է ճիշտ ըմբռնել, նոյնիսկ երբ շատ բան կայ որ իրապէս տակաւին չէ ըմբռնուած:

Գեղեցկութեան ըմբռնումը կը գործէ ուրիշ մէթոտով մը: Հոս, ուշադրութիւնը սեղմ կերպով կեդրոնացած է որոշ առարկայի մը վրայ. անոր հասկացումը կը կայանայ ըմբռնման մտերմութեան մէջ, և ոչ թէ վերլուծման ամբողջականութեան մէջ: Այս պատճառաւ, Արուեստագէտը պէտք է ընտրէ: Չննք կրնար գլուխ հանել մտերմ ըմբռնում մը իրողութիւններու ընդարձակ բաժինի մը համար: Ընտրութիւնը պէտք է երթայ այն կէտին՝ ուրկէ ըմբռնումը կարելի է. ուշադրութեան կեդրոնացեալ միայ՛կ սկստով մը — որքան ալ որ աս երկարաձգուած ըլլայ: Մենք պէտք է կարենանք տեսնել ամբողջ նկարը մէկէն, և ոչ թէ զայն իր մասերով վերակազմել. իմացական խորհրդածուած կառուցմամբ մը: Ասիկա կը սահմանէ հասկնալի Գեղեցկութեան զաշտը, բայց այդ կը նշանակէ նաև որ բացարձակ Գեղեցկութեան, բացարձակ ըմբռնում մը կարելի է մեզի համար: Որովհետեւ թէև կրնայ ըլլալ որ ոմանք աւելի հարուստ Գեղեցկութեանց ըմբռնման ատակ են, ունենալով կարողութիւնները աւելի վեր աստիճանով մը, և սակայն որովհետեւ գեղագիտութեան մէթոտին իսկութիւնը՝ կեդրոնացում է ոչ թէ վերլուծում, կարելի է Գեղեցկութեան փորձառութիւն մը որ կատարեալ է իր տեսակին մէջ: Հոմերոսի նիւթը նուազ հարուստ է և այլապէս, քան Շէյքսպիրինը. բայց Շէյքսպիր Հոմերոսը ժամանակէն դուրս չէ նետած, այդ պարզ նիւթը իր արժէքը երևան կը բերէ սակայն, անոր՝ որ միայն իր ուշադրութիւնը անոր վրայ կը կեդրոնացնէ: Հետեւաբար, կարելի է մեզի, բացարձակ ըմբռնում մը, բացարձակ Գեղեցկութեան՝ մինչդեռ կարելիութիւն չկայ բացարձակ ճշմարտութեան համար:

Նոյնը ճշմարտ է Բարութեան համար. բայց հոս, մեր պարտականութիւնն է ոչ

այնքան սքռնչանալ Բարութեան վրայ գուրքը, որքան՝ զայն ստեղծել մեր մէջ։ Մարդուն պարտականութիւնը Բարութեան վրայ սքռնչանալ չէ մանաւանդ, այլ՝ ինք բարի ըլլալ։ Եւ, ինչպէս ըսինք ու պիտի ըսենք աւելի երկարօրէն շուտով, ասիկա կը կայանայ ներքին և արտաքին միութիւնը իրազօրծելու։ Սթէ մարդ իր անձին ամբողջութեամբ կազմակերպէ միակ նպատակի մը իրագործմանը համար, և այդ նպատակը ըլլայ իր գործակցութիւնը տիեզերական Բարիին, այն ատեն այդ մարդը հասած կ'ըլլայ կատարեալ բարութեան։ Ասոր համար անհրաժեշտ չէ որ ինք ամենագէտ ըլլայ։ Սթէ կարենայ դիտել իր կեանքը ոչ թէ իր անձնական շահու տեսակէտէն, այլ՝ Աստուծոյ տեսակէտէն որ վերէն կը նայի մարդկային ամբողջ ընկերութեան վրայ, որով՝ ինք կատարելագոյն արդար կ'ըլլայ ոչ միայն իր խղճմտանքին մէջ, այլ նոյն իսկ իր փափաքին մէջ, և կրնայ կատարելագոյն տրեւելիք իր մղուձներուն, ապրելու համար իրաց կարգին մէջ իր յատուկ տեղւոյն համաձայն, այսպիսին՝ կատարելագոյն բարի մարդ մըն է։

Այսպէս, Աստուծոյ ամբողջական ձըլմարտութիւնը պիտի չկրնար արտայայտութիւն գտնել մարդկային կեանքի մը մէջ, բայց՝ իմացական առաքինութեան կատարելութիւնը կրնայ։ Ըմբռնելի Գեղեցկութեան ամբողջութիւնը կարելի պիտի չըլլար կեզրոնանալ միակ մարդկային գիտակցութեան մը մէջ, բայց որոշ տեսակներու և աստիճաններու կատարեալ Գեղեցկութիւնը կրնայ հոն իրազօրծուիլ։ Աստուծոյ ամբողջական Բարութիւնը իր կատարելութեամբ կրնայ՝ արտայայտութիւն գտնել մարդկային կեանքի մը մէջ։ Խնդրոյ նիւթ չենք ընել արժ, թէ ինչ պայմաններ անհրաժեշտ են որպէսզի ասիկա կատարուի, միայն՝ կը ջանանք ներկայիս, հաստատել ասոր սկզբունքով կատարելիութիւնը։

Ճշմարտութիւնը, Գեղեցկութիւնը եւ Բարութիւնը երեքն ալ բացարձակ Արժէքներ են, ըստ-ինքեան բարի են, անկախաբար ամէն հետեւանքներէ։

Իայց իրականութեան մէջ, անոնք կըրնան մրցակից դառնալ պարզապէս երբ մամբ. կրնայ ժամանակը բաւարար չըլլալ իրագործելու նոյն ատեն թէ՛ ընկերային

յայտնի պարտականութիւն մը և թէ՛ այլպէս Գիտութեան կամ Արուեստի ամբողջական նուիրում մը։ Հոն՝ ուր այս տեսակ ընտրութիւն մը կայ կատարուելիք, ոչ ոք կրնայ իր եղբայրը դատապարտել։ Բայց սկզբունքով, Բարութիւնը նախապատուութիւն մը ունի միւս երկուքին վրայ, որովհետեւ ան յատկանշականօրէն արժէքի մարդկային տիպարն է. և մենք՝ մարդեր ենք։ Անշուշտ, երբ մենք դէպի Ճշմարտութիւնը և Գեղեցկութիւնը կը դիմենք բացարձակ նուիրումով մը, առանց լքելու ուրիշ և աւելի զօրաւոր պահանջներ՝ Բարութիւն իրագործած կ'ըլլանք։ Բայց կարելի է զանոնք հետապնդել եսասիրաբար, ոչ իրենց բացարձակ արժէքին համար, այլ՝ իրենց մեր իսկ հաճոյքը փնտռելով, հետապնդմանը և իրենց ստացմանը մէջ։ Այդ ատեն մեր վարժուցը սխալ կ'ըլլայ, որովհետեւ ատով մենք չենք պատասխանել ու է բացարձակ պարտաւորութեան, այլ մեր անձնական փափաքին՝ մեր անձնական վայելքին համար։ Բարութիւնը այսպէս կարելի չէ հետապնդել։ Մենք կրնանք բարութեան զօրծել կատարել եսական շարժառիթներէ մղուած — ինչպէս՝ հիացման առարկայ դառնալու փափաքէն և կամ պարտաւան առարկայ գտնալու երկիւղէն։ Բայց ըստ ինքեան նկարագրի բարութիւնը, պէտք է փնտռուի ինք՝ իրեն համար, այլպէս երբեք փնտռուած չըլլար։ Ճշմարտութիւն և Գեղեցկութիւն բացարձակ արժէքներ են, և լա՛ւ է որ մենք փնտռենք զանոնք. բայց անոնք յատկանշաբար մարդկային չեն։ Ճշմարտութիւն՝ կ'ըմբռնենք բայց չենք ստեղծել. Գեղեցկութիւն՝ թէ՛ կը գնահատենք և թէ՛ կը ստեղծենք, բայց գնահատանքը կը գերելիսէ, որովհետեւ աշխարհի Գեղեցկութեանց մեծ մասը գոյութիւն ունին մեր ստեղծագործութենէն անկախաբար, և որքան որ ալ մեր գործունէութիւնը գեղեցկութիւն կը ստեղծէ, ան մեծ չափով նմանողական է։ Ճշմարտ է անշուշտ որ Գեղեցկիկն հայեցողութիւնը շատ իրաւ գործունէութիւն մըն է և ես կը հաւատամ թէ ան իրապէս, գտնելու գործունէութիւն մըն է, Արուեստին կամ Բնութեան մէջ, մտերիմ Ոգին Արուեստագէտին (Աստուածային կամ մարդկային) որ հոն՝ ինքզինք արտայայտած է, և Գեղեցկու-

թիան ստեղծման և հայեցողութիան էական պահը Ոգույ այդ արտայայտութիւնը և վերանանաչումն է: Ճիշտ կը մնայ այնուհանդերձ թէ այդ հայեցողութիւնը ստեղծում մը չէ: Բայց Բարութիւնը, որքան որ կը ճանչնանք ամենուրեք աշխարհի մէջ, մարդկային ստեղծում մըն է, հոս ևս կը գնահատենք և կը նմանցնենք: Բայց իւրաքանչիւր մարդ պէտք է ի՛ր յատուկ կեանքը սպրի, նմանութիւնը երբ՛ք պէտք չէ որ գերիշխէ, և բարոյական Բարութիւնը մարդկութեան իրագործումն է, այնպէս որ եթէ մարդկութիւնը առնենք իբրև միութիւն, հոս՝ այս միութեան մէջ կը գտնենք ինքնատիպ մասնակցութիւն մը իրաց կարգին, ուր անկարելի է ունէ նմանութիւն, բացի՛ նոյնինքն Աստուծոյ նմանեցումէն:

Այժմ տեսած եղանք Արժէքի զանազան տիպարներ, պէտք է անցնինք հարցնելու թէ ինչ է ըստ-ինքեան Արժէքին բնութիւնը: Եթէ ողջմտորէն դատենք, սահմանում կարելի չէ. չէք կրնար ցոյց տալ ձեր բարձրագոյն սկզբունքին Սնուր (Genus) և Տեսակարար սարբերութիւնը (Differentia): Բայց յատկանիշէրը կրնան ցոյց տրուիլ: Ուրեմն կը հասկնանք թէ ունէ իրական Արժէքի կամ Բարիի համար, երկու ազգայնիւր պէտք է գտնուին որոշ յարաբերութեան մը մէջ,

— Եարժէւորք առարկան, ըմբռնող և զնահատող ենթական, և ասոնք պէտք է իրարու հանդիպին, փորձառութեան մը մէջ, որ Ե կը զոհանցնէ և կամ ի յայտ կը բերէ մնայուն պատշաճութիւն մը: Աւելի վերջ պիտի տեսնենք թէ Քբարիս նկարագրը միայն կ'ընծայէ ենթակայական կողմէն մնայնութեան ներքին պայմանը, այնպէս որ ցած հանգիքներով ներկայացող Արժէքի ըստ երևոյթի՝ իրագործումը խթականք է միայն: Աւելի շտտյ պիտի տեսնենք, թէ Քբարիս նկարագրը այն է որ կ'իրագործէ ներքին և արտաքին ամբողջութիւնը կամ համապարփակ միութիւնը. այն առարկաներ որոնք այսպիսի նկարագրի մը կողմէ Եարժէւորք կը նկատուին, ի յայտ կուզան օժտուած նոյն այդ յատկութեամբ. անոնք ամէնքն ալ յատկանշուած են ամբողջականութեամբ: Գիտութիւնը՝ կը փնտռէ յարատեօրէն ընդարձակուող ամբողջութիւն մը. Արուեստը՝ կը փնտռէ ներքին կատարելագործեալ միութեան մը ամբողջական

նութիւնը. Բարութիւնը՝ իրագործումն է անհատին մէջ ներքին միութեան, ընկերութեան մէջ արտաքին միութեան — երկուքին մէջ ևս իբրև Ամբողջականութիւն: Արժէքը, մէկ կ'ստացով, փորձառութեան գրութիւնը մըն է, որուն մէջ ենթակայ մը, սպաս՝ փոփոխութեան ներքին պատճառներէ, գոհացում կը գտնէ առարկայի մը մէջ, զոր (հետեւ արար) չի ջանար փոխել: Ասոր տիպարը՝ Աստուծոյ յանձնարական հայեցողութիւնն է Իր կատարելագործումն Ան, ենթակայի և առարկայի, կամ, առարկայի և առարկայի յարաբերութիւն մը չէ. ան, փորձառութեան միացեալ գրութիւն մըն է, ուր այդ տեսակ յարաբերութիւն ներ իրինց տեղը կ'ընեն: Որովհետեւ ան՝ ենթակայի—առարկայի գրութիւն մըն է, կատարելապէս համապատշաճ, ուր առարկան կը յայտնէ Միտքին յստկանիշէրը, և ուր ենթական՝ զբաւուած է առարկայն մէջ: Այսպէս ի յայտ կ'ուզայ Արուեստի գործերուն մէջ իմացական կամ արամասնական կառուցումքին պահանջը: Միտքը ինքզինքը կը գտնէ իրականին մէջ, և այդ գիտին մէջ կ'իրագործէ իր ամբողջ ինքնութիւնը, այս է Արժէքը կամ Բարին: Բայց Միտքը միայն կատարելապէս պիտի գտնէր ինքզինքը ուրիշ միտքերու մէջ, հետեւարար Բարեկամութիւնը՝ Արժէքին ճշմարիտ կանոնն է, և Աէբը՝ իր կատարեալ իրագործումը:

Ուրիշ նկատողութիւն մը կը պահանջէ մեր ուշագրութիւնը — Արժէքին յարաբերութիւնը ժամանակին հետ: Բարձրագոյն արժէքներէն շատեր՝ կը գտնուին գործունեութիւններու կամ փորձառութիւններու մէջ, որոնք ժամանակի մեծ շրջաններ կը գրաւեն, հաւանաբար ամէնէն բարձր կը գտնուի այն փորձառութեան մէջ որ ժամանակի և Միջոցի ամբողջ կարգը կը համագրուէ: Երբ որ կը քննենք այն փորձառութիւնները որոնց մէջ մեր հունուար միտքը կրնայ ըմբռնել Արժէքը և որոնք կը պահանջին ժամանակի ընթացք մը իր իրագործման համար — ինչպէս թատերգութիւն մը, կամ մարգու մը կեանքը, և կամ ազգի մը պատմութիւնը — կը գտնենք որ ամբողջին արժէքը բնաւ նոյնը չէ, զայն կազմող բոլոր փոփոխութիւն գումարին կամ միջինին հետ:

Այսպէս կրնանք նկատել երեք արարով
 երկու խաղեր. մէկուն մէջ՝ առաջին արարը
 ուրախալի է, երկրորդը չէզոք, երրորդը
 տխուր: Հոս՝ ամբողջական տպաւորութիւնը
 տխուր է: Միւսին մէջ՝ առաջին արարը լե-
 ցուն է թախծութեամբ, երկրորդը ցոյց կու-
 տայ յոյսի ծագում մը, և երրորդը ուրա-
 խալի է, հոս՝ ամբողջական տպաւորութիւ-
 նը յաղթական է: Ժամանակի մը ընթաց-
 քին զարգացող փորձառութեան մը Արժէ-
 քը կատու ունի իր ձգտումէն և եզրա-
 կացութիւնէն և ոչ թէ իր տարանջատուած
 փուլերէն:

Ասիկա կը կապուի այն ամենակարեւոր
 սկզբունքին հետ թէ՛ թէ և անցեալ եղելու-
 թիւնները չեն կրնար փոխուիլ, բայց իրենց
 արժէքը կրնայ փոխուիլ, այնպէս որ չա-
 բին ներկայութիւնը աշխարհին մէջ, և և է
 վարկեանի մը կամ ժամանակի ու է շքե-
 ջանի մը մէջ՝ սկզբունքով, և և է փաստ մը
 չէ՛ ընդգէմ Ամբողջին կատարեալ բարու-
 թեան:

Ասիկա զերագոյն կարեւորութեամբ ներ-
 կայացուող նկատողութիւն մըն է, այն
 սերտ յարաբերակցութեան պատճառաւ որ
 գոյութիւն ունի Արժէքին և Ամբողջակա-
 նութեան միջև: Ամէն Արժէքի մէջ, ինչ-
 պէս քիչ առաջ ասեանք, Ամբողջականու-
 թիւնը՝ յատկանշական գործն է: Ամբողջա-
 կանութիւնը՝ Բարիին ձեռն իսկ է. այս է
 «կատարելութիւն»ը որուն համար Ս. Թով-
 մաս ակնարկութիւն կ'ընէ այն բառերով
 զորս նախապէս յիշեցինք. թէ՛ «Ամէն ինչ
 բարի է այնչափով՝ որչափով որ գոյութիւն
 ունի»: Բայց Ամբողջը մեզ համար, Աս-
 տուծոյ կամքն է և այդ կամքին ստեղծա-
 ծը. հետեւաբար Արժէքի ամէն ըմբռնում,
 սկզբունքով, կրօնական փորձառութիւն մըն
 է: Hocking կ'ըսէ թէ մեր բնութեան զգա-
 յաբանական ըմբռնման մէջ, արդէն Աս-
 տուծոյ ըմբռնումը կայ: Կը խորհիմ թէ
 սակիս ճշմարիտ է: Արդարև չկայ Արժէքի
 ըմբռնում մը որ ներքին առնչութիւն մը
 չունենայ Աստուծոյ հետ, և չկայ մարդ-
 կային փորձառութիւն մը՝ որ բոլորովին
 զուրկ ըլլայ արժէքէ:

ԱՍՏՈՒԵՆՈՒԹԵԱՆՆԵՒԿԱՆ

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՈՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ՅՈՎՀԱՆՆՆՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ ՄԵՋ

Տեղը Աւեստարանին մեջ. — Այն հա-
 մարները Աւեստարանէն, ուր հանդիպումը
 կ'ընենք Ս. Հոգւոյն եւ հետեւաբար անոր
 վարդապետութեան, ամէնէն աւելի մաս
 կը կազմեն Քրիստոսի քարոզներուն, ուր
 մեր Տէրը իր երկրաւոր կենսի վախճանին,
 կը խօսի, կը խրատէ, կը քաջալերէ, և զե-
 րագոյն յայտնութիւններ կ'ընէ իր աշա-
 կերաներուն և զինք ունկնդրող ամբոխին:

Այս առթիւ յատկանշական է Յովհանն-
 նէս Մկրտչի վկայութիւնը Ս. Հոգւոյն, երբ
 իր և Քրիստոսի մկրտութեան կերպի մա-
 սին կը խօսի. «Վկայացաք Յովհաննէս և ասէ,
 թէ տեսանէի զՀոգին՝ զի իջանէր իբրեւ
 զաղաւնի յերկնից, եւ հանգչէր ի վերայ
 նորա: Եւ ես ոչ գիտէի զնա. այլ որ ա-
 ռաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս,
 յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջա-
 նիցէ և հանգչիցէ ի վերայ նորա, նա է որ
 մկրտէ Հոգւովն Սրբով» (Ա. 32-33). — Բայց
 պարզ այս վկայութիւնէն աւելի, Աւեստա-
 րանին մէջ գոյութիւն ունին համարներ ու-
 բոնք վարդապետական երանգ՝ մը ունին ի-
 րենց մէջ Ս. Հոգւոյն մասին: Անոնցմէ մին
 է այն, ուր՝ երբ Քրիստոս բողոքուած իր
 աշակերտներով, հրաժեշտի իր նախորեա-
 կին, կը քաջալերէ զանոնք ըսելով՝ «Եւ
 ես աղաչեցից զՀայր, եւ այլ մխիթարիչ
 տացէ ձեզ. զի ընդ ձեզ բնակեսցի ի յա-
 լիտեան. զՀոգին ճշմարտութեան, զոր աշ-
 խարսն ոչ կարէ ընդունիլ. զի ոչ տեսանէ
 զնա, եւ ոչ ճանաչէ զնա. բայց զուրք ճա-
 նաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցի՝ եւ ընդ
 ձեզ եղցի» (ԺԴ. 16-17): Ուրիշ մը՝ նման
 առիթով ըսուած. «Իսկ մխիթարիչն Հոգին
 Սուրբ՝ զոր առաքեսցէ Հայր յանուն իմ,
 նա ուսուսցէ ձեզ զամենայն, և յիշեցուսցէ
 ձեզ զամենայն՝ որ ինչ ասացի ձեզ» (ԺԴ.
 26): Ուրիշ մը՝ «Լաւ է ձեզ՝ եթէ Ես երթամ.
 զի եթէ Ես ոչ երթայմ՝ մխիթարիչն ոչ ե-
 կեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առա-

Քրդմ. Ի. Ա. Ղ. W. TEMPLE

քեցից գնա առ ձեզ» (ԺՁ. 7)։ Վերջապէս, վարդապետականորէն խիստ յատկանշական են հետեւեալ երկու համարները, մին՝ «Բայց յորժամ եկեցէ միսիթարին», զոր Սո առաքեցից ձեզ ի Հորէ, Հոգին ճշմարտութեան՝ որ ի Հորէ ելանէ, նա վկայեցէ վասն իմ» (ԺԾ. 26)։ և միւսը՝ «Յորժամ եկեցէ նա՝ Հոգին ճշմարտութեան, առաջնորդեցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ։ զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսքի, այլ զոր լսիցէ՝ խօսեսցի, եւ զգարոցն պատմեցէ ձեզ։ Նա զիս փառաւորեցէ, զի յիմէ անտի առնուցու եւ պատմեցէ ձեզ։ Զամենայն ինչ զոր ունի Հայր՝ իմ է։ վասն այնորիկ ասացի ձեզ, թէ յիմէ անտի առնուցու՝ եւ պատմեցէ ձեզ» (ԺՁ. 13-15)։ Ահա այն գլխաւոր համարները Յովհաննու Աւետարանին, որոնց վրայ կարելի է ըսել թէ հիմնած և մշակած է Եկեղեցին Ս. Հոգւոյն վարդապետութիւնը։

Ինչ է այդ վարդապետութիւնը.— Երկու երես ունի անիկա՝ Մին այն՝ թէ Ս. Հոգին անձնաւորեալ Աստուծոյ է Հօր և Որդւոյ նման, յաւիտեանակից, էակից և համագոյակից անոնց, ինչպէս նաև անդամակից Երրորդութեան, իբրև «մին յերրորդութեան»։ Միւսը, որ քրիստոնէական տեսակէտէն նուազ կարևոր է, քան վերոյիշեալը, քանի որ վարդապետական սկզբունք մը ճշդիւնէ աւելի, բառերու հասկացողութեան անխմստ պայքար մըն է, ծանօթ է իբրև Ս. Հոգւոյն՝ թղթման վարդապետութիւնը։ Գրիստոնէական եկեղեցւոյ համար, որքան անհրաժիշտ նոյնքան և էական է Ս. Հոգւոյն աստուածութիւնը։ Վասն զի այդպէսով Երրորդութեան հիմնական վարդապետութիւնը կը մնար անխախտ իր անձերու հրեքութեամբ և գոյութեան նոյնութեամբ։ Հոգևորական տեսակէտէ՝ Ս. Հոգւոյն աստուածութեան ըմբռնումը կ'արժեւորէ եւ լիապէս կը բացատրէ Ս. Հոգւոյն ունեցած գործունէութիւնը շախարհի և մարդոց մէջ, իբրև շնորհաբաշխ ազգակ, իբրև միսիթարիւ, իբրև ներշնչիչ, իբրև սրբոյ, իբրև հրաշագործ, իբրև բաշխիչ սիրոյ և վերջապէս իբրև թողիչ մեղքերու։ Իսկ միւսը, Ս. Հոգւոյն թղթման վարդապետութիւնը, որ ամէն բանէ աւելի աստուածաբանական արժէք ունի, Եկեղեցւոյ մէջ մասնաւոր կարևորութիւն կը ստանայ անոր համար,

որ Եկեղեցին ընդունելէ վերջ Ս. Հոգւոյն աստուածութիւնը Հօր և Որդւոյ հետ. այժմ այդ վարդապետութեամբ պիտի ճշդէ Անոր ունեցած յարաբերութեան կերպը Հօր և Որդւոյ հետ, հետևաբար տայ անոր տեղ մը Երրորդութեան մէջ։ Արդ, Եկեղեցին, շատ բնականորէն, այսպիսի խիստ էական կարևորութիւն ունեցող վարդապետութեան մը առջև կանգնած պիտի պաշտպանէր և ջատագովէր զայն, և պատրաստէր բոլոր այն հակազդեցութիւնները զորս ի գործ դրաւ ընդդէմ Հոգեմարտներուն, Ս. Հոգւոյն աստուածութիւնը ուրացողներուն, և վերջապէս ընդդէմ անոնց որոնք տարօրինակ և նորամուտ կերպերով ուղեցին բացատրել անոր յարաբերութիւնը Երրորդութեան աստուածային անձնաւորութեանը հետ։

Նախընթացը.— «Հոգի», «Հոգի Աստուծոյ» և «Ս. Հոգի» եզրերուն կը հանդիպինք շատ մը հայեցողական և կրօնական գրութեանց մէջ։ Զրազույտականութեան մէջ կը խօսուի Ս. Հոգւոյն մասին, իբրև աստուածութեան անձնաւորեալ հեղու մի մը, որ յաճախ նոյնացուած է գերագոյն ստեղծիչին՝ Անուրամաղչային։ Այդ Հոգին իր մէջ կը կրէ ստեղծագործ զօրութիւն, բարոյական յատկութիւններ, և ունեցական պաշտօններ, որոնք յար եւ նման են Քրիստոնէական տեսակէտին։ Յոյն կրօնի խորհրդապաշտ կարգերուն մէջ կը հանդիպինք Ս. Հոգիին, որ կուզայ Աստուծոյ՝ հանգչելու համար բոլոր անոնց վրայ որոնք կը մասնակցին այդ խորհուրդներուն։ Աւելի վերջը սոյոյկեանները կ'ուսուցանեն աստուածային Հոգւոյ մը մասին, որ ունի նիւթական հրեղէն շունչի նկարագիր, որ իմացական սկզբունքն է տիեզերքին, բնական նաև մարդուն մէջ։ Առաջին անգամ Երրայեցիներն են որ ճշմարտապէս կ'ըմբռնեն Աստուծոյ Հոգւոյն յղացքը, որ Հին Կտակարանի մէջ անորոշ, բայց Թալուտական գրականութեան մէջ աւելի յստակ կերպով կը մօտենայ ենթակայականացման։ Արդ, այս բոլորէն վերջ կարենալ մօտենալու համար Ս. Հոգւոյն քրիստոնէական ըմբռնման, հարկ է մասնաւոր որոշապէս տեսնել անոր եղափոխական ամբողջ պատկերը հրէական կամ Հին Կտակարանին մէջ, որմէ, որոշ հասկա-

ցողութեամբ կը միկնի Գրիստոնէութիւնը իր ամէն երեսներով, իբրև իր ստուերէն:

Ս. Հոգւոյն կամ Աստուծոյ Հոգւոյն յղացքը խիստ հետաքրքրական զարգացման փուլեր կը յայտնաբերէ բովանդակ Հին Ուխտին մէջ մինչև Գրիստոնէութիւն: Պատմականորէն մտտեանով կարցին, կրնանք ըսել որ նախագերութեան կանոնական գրականութեան, մասնաւորաբար Հնգամատեանի մէջ՝ Ենովյայի Հոգին կամ ruach-ը կը ներկայացուի նիւթական կերպով: Այդ ruach-ը նախնական բանաստեղծութեանց մէջ նկատուած է մերթ հով. «Եւ հողմով սրտմտութեամբ քով պատահացն շուրջ, պաղեցան իբրև զպարիսպ ջուրք, պաղեցան ալիք ի մէջ ծովուն» (Յւք ԺԵ. 8). մերթ փոթորիկն է անիկա, իբրև արտայայտութիւն Աստուծոյ բարկութեան, «Եւ լսելի արասցէ զփառս բարբառոյ իւրոյ, և զսրտմտութեամբ բազկի իւրոց ցուցցէ բարկութեամբ և սրտմտութեամբ և բոցով որ ուտիցէ. և սաստիկ բարկութեամբ հրացանից, և ջրով և կարկոտե միանգամայն հոսելով բռնութեամբ» (Յս. 30³⁰): Նախագերութեան մարգարեական գրականութեան մէջ, այս անգամ, Հոգւոյն բնութիւնը նկատուած է նուազ ֆիզիքական: Ruach-ը «Վերին էութիւն» է, կենսական սկզբունքը, որ կը հոսի բարձունքէն, յարաբերութեան մէջ մտնելով աշխարհին հետ: Այսպէսով անիկա ծնունդ կուտայ երկրի բեղմնաւորութեան և իր ժողովուրդին՝ Իսրայէլի մէջ բարոյական արժէքներու «մինչև եկեցցէ ի վերայ ձեր Հոգի ի բարձանց, եւ եղիցի յանապատ Քերմէլ, եւ Քերմէլ յանապատ համարիցի. եւ հանգիցին իրաւունք յանապատի . . . Եւ բնակեցցէ ժողովուրդ իմ ի քաղաքին խաղաղութեան, եւ բնակեցցէ յուսով, եւ հանգիցեն մեծութեամբ» (Յս. ԼԲ. 15-18): Գերութեան շրջանը, այսինքն Ն. Ք. Ջ. դարը, յատկանշական է իմացական ընդհանուր շարժումով և կրօնական յառաջդիմութեամբ մը: Այս շրջանին մէջ կը սաղմնաւորուին և կը տարածուին երկու մեծ կրօններ՝ կոնֆիւկոնսականութիւն և Պուտտայականութիւն: Յունական հանճարը այդ օրերուն կը ծաղկի բանաստեղծութեան, արուեստի եւ իմաստասիրութեան մէջ. եւ վերջապէս պէտք է ըսել, Իսրայէլեան մարգարէութիւնն ալ կը հասնի իր

զազաթնակէտին: Ընդհանուր յառաջդիմական այս շարժման, նպաստաւորուելով անշուշտ անկէ, իր մասնակցութիւնը կը բերէ նաև Հոգւոյն վարդապետութիւնը: Հոգին հոն կը բարձրանայ Աստուծոյ մէջ energy-ի ըմբռնման, որ եղաւ Անոր իմացական գործարանաւորութիւնը ստեղծագործութեան աշխատանքին մէջ, կարգ և օրէնք հաստատելով սկզբնական քառօն ծոցը. «Եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրք» (Մնն. Ա. 2). կամ «Ո՞ գիտաց զմիտո Տեառն. և ո՞ եղև նմա խորհրդակից՝ եթէ խելամուտ արասցէ զնա. կամ ընդ ո՞ւմ խորհեցաւ և արար զնա խելամուտ, կամ ո՞ եցոյց նմա զգատաստան եւ զճանապարհ իմաստութեան» (Յս. Խ. 13). այնուհետև Հոգին եղաւ իրագործիչը Աստուծոյ նպատակներուն պատմութեան մէջ, նոյնիսկ մինչև ստորին արածները: Եղաւ շարժումին ուժական պատճառը «ի գնալն նոցա գնալին, եւ ի կալն նոցա զտեղի առնուին, եւ ի վերանալ նոցա յերկրէ եւ անիւքն ընդ նոսին վերանալին զի ոգի կենդանի գոյր յանիւն» (Եզ. Ա. 21). Եղաւ կեանքի սկզբունքը որ կը հոսի մեռելի ծոցին մէջ, վերակենդանացնելով զայն համաձայն Ենովյայի հրամանին. «Այսպէս սօէ Տէր ցոսկերսդ ցայգոսիկ. ահաւասիկ ես ամից ի վերայ ձեր շունչ կենդանի. եւ տար ի ձեզ ջիւս, եւ ամից ի վերայ ձեր մորթ, և ամաց զոգի իմ ի ձեզ. և լինիջիք կենդանի, և ծանիջիք թէ ես եմ Տէր» (Եզ. ԼԷ. 5-6): Եղաւ իմացական՝ աննիւթական սկզբունք և գործարանաւորութիւն մարդուն մէջ «Եւ ոչ այնպէս. այլ ոգի է մարդկան, և շունչ ամենակալի է որ ուսուցանէ» (Յովք ԼԲ. 8): Եւ վերջապէս ան եղաւ մարդուն բարոյական վերանորոգման ազգակը. «Եւ տայ նոցա սիրտ այլ, և ոգի նոր պարգևեցից նոցա» (Եզ. ԺԱ. 19): Յետ գերութեան շրջանին քննմը կը շեշտուի Ս. Հոգւոյն անճանաւորութիւնը, թօթափելով հետզհետէ իրմէ այն նիւթականութիւնը որ երեսն իբր եղաւ: Այս յառաջդիմութիւնը յայտնի կ'երեւայ Սոսայի մէջ, երբ Ս. Հոգի բացատրութիւնը կը գործածէ զուգահեռաբար «պատգամաւոր հրեշտակին» որ Աստուածային առաջնորդութեան միջնորդը հանդիսացաւ Իսրայէլին, անապատին մէջ: Այդ հրեշտակը

ցոյց կուտար վերանցական Աստուծոյ մը էջքը, տեսանելիին մէջ, ժամանակաւորապէս Ս. Հոգին ալ նոյնպէս կը ներկայացնէ Աստուծոյ կենդանի ուժը ի գործունէութեան, իր զորովորդին մէջ. «Ոչ պատգամաւոր ոք և ոչ հրէշտակ, այլ ինքնին տէր փրկեաց զնոսա . . . բայց նոքա հետեցին, և բարկացուցին զՀոգի նորա սուրբ» (Ես. 47. 9-10): Պաղեստինեան արտականական գրականութեան շրջանին «Ս. Հոգի» եզրը գործածուած է աւելի անոր բարոյական նկարագիրը ցոյց տալու համար, և մանաւանդ տարրորշելու համար զայն օդին մէջ խմբուած հոգիներու ամբողջութեամբ Ս. Հոգին կը նշանակէ նաեւ այն բարեպաշտ տրամադրութիւնը որ գոյուցութիւն ունի անհատներու մէջ: Այս շրջանին Հոգւոյն անձնաւորումը կը հասնի իր լրութեան: Անոր առաքելութիւնը ստեղծագործութեան մէջ որոշապէս շեշտուած է. Ան կը գործէ անկախաբար Աստուծոյ, և տեղ տեղ, հաւանաբար քրիստոնէական ազդեցութեամբ, Ս. Հոգին մայրն է Յիսուսի, և խորհրդատուն Քրիստոսի, և յաճախ Աստուծոյ տեղը կը բռնէ իրբն պաշտամունքի աւարկայ, թէ և միշտ հրէշտակային ձևով: Հոգին աղեքսանդրեան դպրոցին, այս ուղղութեամբ, յատկանիշն է շնանլ միացնել հրէական ըմբռնումը Հոգւոյն, ստոյլկեան ըմբռնման հետ: Իմաստութեան գրքին մէջ Հոգին նոյնացուած է իմաստութեան հետ, և այդ իմաստութիւնն ալ, պէտք է ըսել, ստորագելիք մը չէ Աստուծոյ, այլ անձնաւորութիւն մը:

Հին Ուխտէն երբ անցնինք Ն. Կտակարանին, պիտի տեսնենք որ անիկա Քրիստոսի հետ, գերազանցապէս Ս. Հոգւոյն գիրքն է: Իւրաքանչիւր Աւետարանը կը բացուի անոր զեղման խոստումով: Գործքը նուիրուած է Քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ անոր ունեցած գործունէութեան եւ արտայայտութեան. եւ վերջապէս Թուղթերը մշտապէս կը խօսին այն աշխատանքին մասին որ ան կ'ունենայ հւատացեալներու անհատական եւ հաւաքական կեանքին մէջ: Համատեսական աւետարաններով, Ս. Հոգին կը ներկայանայ Հին Կտակարանական ըմբռնումներով, և անոր անհարկութիւնը կ'ըլլայ Քրիստոսի մեխականութիւնը ցոյց տալու ստեան Ս. Հոգին

անձնաւորութիւն մըն է հոն, մասնաւորաբար անոր դէմ եղած հայհոյութեան պարագան, այդ կը թեղարդէ ուժգին Ս. Հոգւոյն ներկայութեան նշան էն, գերական զօրութիւնը, որ կը յայտնուի ընդհանուր և յանկարծական կերպով: — Գործքի մէջ Ս. Հոգին յատկանշուած է իր ունեցած գործունէութեամբ, հրաշքներու, մարգարեութիւններու, խօսքի և մանաւանդ Հոգեգալստեան զէպքին մէջ: Ս. Հոգին հոն նկարագրուած է իրբն անանձնական շնորհք մը ընձեռուած Հօր կողմէ Որդւոյն միջոցաւ, թէ և անձնական արարքներ վերագրուած են անոր, ան «կը խօսի», «կը վերկայէ», «վէճերը կը կարգադրէ» և այլն: Վերջին այս պարագաներուն մէջ, Հոգին համակարգ է Աստուծոյ, բայց ոչ մէկ ճիգ կ'երեւայ հոն, ճշգրտու Անոր ունեցած յարաբերութիւնը Հօր և Որդւոյ հետ: Ընդհանրական Թուղթերուն, Երբայեցոց եւ Յայտնութեան մէջ, Ս. Հոգւոյն մասին եւ զած անհարկութիւնները քրիստոնէական փորձառութեան և մարգարէութեան կապուելէ աւելի, անոր գործունէութեան մեծ շեշտը կ'ուզեն տեսնել բարոյական կեանքին մէջ: Այսպէս Ս. Հոգին աղբիւր է սըրբութեան (Ա. Պետ. Ա. 12), մթնոլորտն է ազօթքի (Ս. Պետ. 20), և խրախոյս հեղութեան մէջ (Ա. Պետ. Գ. 14): Ս. Հոգին իրբն գերբնական ուժ, մղում տուաւ աւետարանչութեան, և անոր այլազան արդիւնքները ճշմարտեցին փրկութեան այն աստուածային նկարագիրը որ աւետարանինը եղաւ: Անձնական արարքներ վերագրուած են անոր. ան «կը վկայէ», «կը գուշակէ» (Ա. Պետ. Ա. 1), «կը խօսի» (Յան. Բ. 7), «կը փափաքի» և «կը ներբնակի» (Յկը. Գ. 5): Ս. Հոգին Պետրոսի և Յուզայի մէջ կը նկատուի առնչակից Հօր և Որդւոյ: — Պօղոսեան գրականութեան մէջ Ս. Հոգին ունի աւագ տեղ: Անիկա ամէն բանէ առաջ բարոյական սկզբունքն է քրիստոնէական կեանքին: Այս հւատարմումը առաւել քան երբեք տիրական է հոն: Հոգին Աստուծոյ ուժն է, որ կ'իջնէ մարդկային կեանքին մէջ, և քրիստոնէական հաւատքին գործակցութեամբ, կը փրկէ մարդը մեղքէն, մահուանէն և օրէնքէն, և կ'առաջնորդէ ազատութեան օրհնութեան: Այս օրհնութիւնը արգարացումն է և վստահութիւնը

Աստուծոյ Որդիութեան, համագործակից է ան մարդկային գործերուն և աղօթքին. ան կը սրբացնէ մարդկային հոգին, միտքն ու մարմինը, և զանոնք կ'ընէ տաճար Աստուծոյ: Գալով Ս. Հոգւոյն բնութեան, Պօղոս ոչ մէկ կերպով կը ջնանայ սահմանել զայն. անիկա ամէնէն աւելի մտազբաւուած է շեշտել Անոր ներկայութեան և գործունէութեան մասին, զորս ներկայացուցած է թէ անանձ և թէ անձնաւորեալ եզրերով: Անանձնապէս Ս. Հոգին այն «ուժն» է կամ «պարզեւր», որ կը տրուի, կը մատակարարուի և կը հեղու հաւատացեալներուն մէջ. անիկա այն «իւղն» է որով մարդ կ'օծուի. այն «մելանն» է որով կը ստորագրենք Քրիստոսի համար. վերջպէս երախտայիքը երկնային ժառանգութեան: Անձնաւորութեան եզրերը առաքեալին մօտ աւելի յաճախուէպ են քան Ն. Կտակարանական կանխադոյն գրուածքներուն մէջ: Այս մասին յատկանշական են «բնակի», «առաջնորդի», «փնտուի», «գիտնալ», «կամիլ», «գործել», «վշտակրիլ» և այլն արտայայտութիւնները: — Դիտելի է դարձեալ որ Պօղոս իր բոլոր գրութեանց մէջ հազիւ թէ ակնարկութիւնը կ'ընէ այն առընչութեանց մասին զոր ունի Ս. Հոգին Հօր և Որդւոյն հետ: Այս մասին չենք մըտնէր մանրամասնութեանց. միայն կը բաւականանք ըսել թէ առաքեալին այս կերպ վարմունքը արդիւնք է հաւանաբար անոր՝ որ ինք տարուած է մանաւանդ Ս. Հոգւոյն Գալուստը, ներկայութիւնն ու գործունէութիւնը մատնանշելու:

ԱՆՁՈՒՄԿԻՏԱԿԱՆ

ԱՍՈՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԵՐԷՆԻ ՎՐԱՅ(*)

Այս անունները գործաւաճան են Լ.Գ.Լ. նաև հայոց մէջ, այսինքն հայ անհատներ կըրել են այդ անունները. բայց ասորական ձեւով օտար անունների թիւը շատ աւելի մեծ էր. այսպէս անձնական յատուկ անուններին՝ Մար Աբաս Կասիմայ, Աղդէ, Ղեւրուբն կամ Լաբուրբն, Աբգիեոյ, Բարդեւան, Բարձումայ, Բարձում, Բերթոյ, Շմուկ, իսկ տեղական անուններից՝ Գիղաթ, Խաղաբ (Հալեբ), Մաւլեք, Մուր (Տիւրոս), Մեծաւայլմ (Եգիպտոս), Մժբիմ, Յորգանան, Նիմուկ, Շամրիմ (Սամարիա) և այլն: Երբ քրիստոնէութիւնը մտաւ հայոց մէջ, որովհետեւ առաջին եկեղեցականները ասորի էին և Ս. Գիրքը առաջին անգամ ասորերէնից թարգմանուեց (և ոչ յունարէնից) ուստի և քրիստոնէական — երբայական անունները ասորական ձեւով մտան հայոց մէջ. յետոյ երբ եկան յոյն քարոզիչները և Ս. Գիրքը յունարէնի վրայից երկրորդ անգամ թարգմանուեց, ասորական ձեւերը քննուեցին և հետզհետէ վերացան: Այս պատճառով անց հնագոյն գրուածքներում մենք գտնում ենք միևնոյն անունը երկու ձեւով. այսպէս՝

ԱՍՈՐԱԿԱՆ ՁԵՒՈՎ

ՅՈՒՆԱԿԱՆ ՁԵՒՈՎ

Աբեաղովմ
Շղիաբէք
Մեղեկիա
Յիւով
Շեմ
Շեոն
Աւարովմ
Գիղաթ
Շղիեք
Մուր
Հարեկ
Մուտե
Շամրիմ

Աբխողով
Շղիաբէք
Սեղեկիա
Յեսու
Սեմ
Սամփսոն
Շուաղովմ
Տիգրիս
Նիխե
Տիւրոս
Աբեկ
Մովսես
Սամարիա

ԳՐԻԿՈՐ ԱՔՂ. ՈՍԿԱՆՆԵԱՆ
(Շարունակելէ)



(*) Շարունակութիւն՝ մեծամուն հեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործէն (ԺԱ. Գլուխէն):

Շուուղ
Շմաւոն
Շուուէլ
Ուոհայ

Սաւուղ
Սիմեոն
Սամուէլ
Յդեսիա

Յեռագայում, ինչպէս սասցիւնք, ա- սորական ձեւերը տեղի տուն յունականին և այսօր շատ քչերն են միայն՝ որ շարու- նակում են իրենց գոյութիւնը (ինչպէս Ե- դիտ, փոխանակ Եդիտ) եւ այն էլ իրբեւ տարբեր անուն կարծուելով, ինչպէս Մուտ, Շմաւոն, որոնք շատեր չգիտեն թէ միևնոյն են Մովսէս և Սիմոն անունները հետ:

Հայերէնը անշուշտ ստացել է ստորե- րէնից նաև ոճական ձևեր, բայց այս մա- սին մի առանձին ուսումնասիրութիւն չու- նինք տակաւին: Այդ բոլոր բառերը՝ որ յի- շեցինք վերևում, ստորերէնից հայերէն անցնելու ժամանակ առհասարակ հետևում են հետևեալ տառադարձութեան.

ի-ի	լ-լ
ե-ե, է	կ, յ-բ
ու-աւ	լ-ղ
ո-ո, ոյ, ու	մ-մ
ը-ա, - , ք	ն-ն
ա-բառավերջում այ, այուր ա	ւ-ւ
բ-բ, լ-բ, լ,	օ-ջնջում է
գ, դ-գ	պ-փ, Ֆ-փ, է
դ-դ, ր	ց-ծ
հ-հ	կ-կ
գ-գ	ր-ր
խ-խ	տ-տ
ս-ս	ս, ք-ք

Տառադարձութեան ժամանակ կարելի է նկատել հետևեալ պարագաները.

1. Ասորերէնի բ, գ, դ, պ, ս բաղա- ձայնները ձայնաւորից յետոյ հնչում են սեղմ, լ, դ, դ, Ֆ, ք. բայց որովհետև հա- յերէնը չունի այս կարգի ձայներ, ուստի գնում է նրանց փոխարէն պարզ պայթական բ, գ, դ, փ, ք. երբեմն էլ լ, Ֆ սեղմերի տեղ գտնում ենք լ (ինչպէս կախաւ, հա- յիւ, տախիլ, քաւ, և կեղիւ, սեբեւ, սու- սեւ) և դ ձայնի տեղ գտնում ենք ր, ինչ- պէս և պարսկերէնից փոխառելի բառերի մէջ. այսպէս են հեթայ և տամիուր, ծարիր:

2. Որովհետև հայերէնը կրկնակ բա- ղաձայն չի սիրում, ուստի ուր որ ստորին ունի այդպիսին, հայերէնի մէջ գտնում ենք միայն մէկը. այսպէս բբ գառուն են բ, գգ-գ, օօ-ք կամ ս, լլ-ղ, նն-ն, պպ-փ,

ցց-ց, կկ-բ (ինչպէս գուբբա-գուբ, խաց- ցիճա-կացիճ, քննարա-քնար և այլն): Այս պարագային, ինչպէս նկատելի է, շատ ան- գամ բաղաձայնի ասորեանը բարձրանում է թաւի, որ շատ համապատասխան է կրկ- նակին, այսպէս կակկաւ տալիս է կախաւ, ուր սեղանաձայն պարզ կ դարձել է կ, բայց միջին կրկնակ կկ դարձել է ք. նոյնպէս մինչդեռ պարզ ց գառնում է ծ, կրկնակ ցց դարձել է ց՝ խացցիճա- կացիճ բառի մէջ:

3. Մի խումբ բառերի մէջ՝ ուր որ ստորին ունի կրկնակ բաղաձայն, հայերէնի մէջ առաջինը դառնում է ն. այսպէս են՝ քազգարա- քանգար, մազցբլա- մանգար, քաբբա- քանբա, ցեցբլա- ծննդալ, տալ- պուլա- տամիուր, ազգաւա- անկան:

4. Ասորերէնի մէջ գոյականները երբք ձեւ ունին. բացարձակ ձեւ, սաստկական ձեւ և բաղադրեալ ձեւ: Առաջինը ներ- կայացնում է բառի պարզ կամ նախնական ձեւը, երկրորդը աւելացնում է նրա վրայ ա վերջաւորութիւնը՝ որ նախնական շրջա- նում ստորերէնի որոշեալ յօդն էր, բայց յետոյ իր այս արժէքը կորցնելով՝ դարձաւ բառի անբաժան մասը, այնպէս որ ստորե- րէնի ամենահին գրական լեզուի մէջ ան- գամ բառի զլխաւոր ձեւը համարում է սաստկականը, և միայն բարբառների մէջ այդ ա վերջաւորութիւնը համարում էր յօդ: Վերջապէս երրորդ ձեւը ներկայացնում է այս երկուսի միջինը կամ խառնուրդը: Այսպէս գաղուք բառի ստորերէն ձեւերն են՝ բացարձակ գալու, սաստկական գալու- քա, բաղադրեալ գաղուք: Սակայն ամէն բառ այս երբք ձևերով էլ գործածական չէ- կան բառեր որ միայն բացարձակ ու սաստ- կական ձևերն ունին, ինչպէս սեբեւ — քա- ցարձակ սեբեճ և սաստկական տարպա, իսկ շատ բառեր միմիայն սաստկական ձևով են գործածական: Հայերէնի փոխառութիւն- ները առհասարակ ստորերէնի սաստկական ձևից են. միայն թէ սաստկականի ա վեր- ջաւորութիւնը հայերէնի մէջ երբեմն պահ- ուած է — այ ձևով և երբեմն էլ բոլորովին կտրուած: Առաջինի օրինակներն են՝ աբե- ղայ, սահբայ, մնղնայ, տուփայ, սոսանայ, քահանայ, մաքարայ, մնիճայ, պապկայ, զոպայ, տուբայ, տուբայ, սակամուխայ, փեգեճայ, բուբայ, արուբայ, հեգեճայ, քի- սոբայ, փիլիսոփայ, ծննդայ, մղրեայ, քե-

փորայ, ռուկայ, բբուռայ, ազուգայ, կապե-
լայ, փուսկայ, գուլայ, ռուփայ, բուսիբայ,
հանանայ, կասկարայ, շղբայ, ապուղայ,
կարսայ, կարայ, կրխայ, զուգայ, լուհայ,
ժափուղայ, սափիրայ, սիդայ, կարկուռայ,
պղոցայ, սոփայ, վալայ, ամիրայ, սասրա-
ժիգայ (49 բառ), երկրորդից յիշենք խարբ
- ասորերէն խարբա, մաֆա - ասորերէն
մաֆսա, գաղուբ - գաղուբա, խանուբ -
խանուբա եւ այլն: Թէ հայերէն փոխառու-
թիւնները ասորերէնի սաստկական ձեւից են
և ոչ բացարձակ ձեւից, դրան իբրև ապա-
ցոյց կարող են ծառայել այն բառերը, որոնց
բացարձակը հայերէնից բոլորովին տարբեր
է և միայն սաստկականն է՝ որ նման է հա-
յերէնի. օրինակ

ՀԱՅ	ԲԱՅԱՐԱԿ	ՍԱՍՏԿԱԿԱՆ
զգար	զեզգա	զեզգըբա
ժաբար	ժաբբա	ժաբբըբա
ուրբար	ըբոււա	ըբուվթա
մագաղաթ	մըղալլա	մըղալլթա
շղբա	շեբլա	շեթալթա

Այնու ամենայնիւ կան սակաւաթիւ բառեր,
որոնք բացարձակ ձեւից են փոխառեալ.
ինչպէս սերել - բացարձակ օրբեմ, իսկ
սաստկականը օարպա:

5. Տառադարձութեան սովորական կա-
նոնից շեղումներ նկատուած ենք հետեւեալ
բառերի մէջ.

Ասորերէն զ, որ սովորաբար դառնում
է զ, միայն ձեք բառի մէջ լինում է ձ. այս
հանգամանքը պատճառ է դառնում կարծե-
լու որ ձեք թերևս իրանեան ձամբով է հա-
սել մեզ. հմմտ. ձիւք, ձագ, անդեմ, վարձ
եւ այլն, որոնց մէջ իրանեան զ ձայնի զէմ
ունիքը հայերէն է: Նոյն ձայնը գիկա - սիք
բառի մէջ դարձել է ս, իսկ Զաւղաի - Մաւ-
ղիք յատուկ անուան մէջ եղել է ծ.

Ասորերէն ի, որ սովորաբար դառնում
է հայերէն իս. մի քանի բառի մէջ լինում
է հ. այսպէս են՝ հանուք (խանուք, հաեիւ,
հադք եւ Շուփնադիեոյ (յատուկ անուն,
ասորերէն Շուփնալիեո): — Մի զէպքում
դառնում է կ. այն է խացցիմա - կացիմ.
այս երևոյթը թոււմ է թէ հայ հողի վրայ
առաջացած է. — մի զէպքում էլ իսպառ
ընչոււմ է. յախմուրա - յախմուր:

Ասորերէն կ, որ սովորաբար տալիս է
հայերէն ք, բացառաբար տալիս է կ մի

քանի բառի մէջ. այն է կասկարայ, կուպր,
մանիթակ, մաւկ (վերջընթեր ձևը կարելի է
բացատրել հայերէն նուազական ակ մաս-
նիկով, իսկ մաւկ կամ իրանեան ազդեցու-
թեամբ կամ Շ-ի պատճառաւ): Նոյն ձայնը
մախսա - մախ բառի մէջ թէև հնչոււմ է
սեղմ, բայց հայերէնի մէջ դարձեալ տալիս
է ք:

Ասորերէն պ, որ սովորաբար տալիս է
հայերէն փ, բացառաբար լինում է պ՝ զո-
պայ, կուպր և շարք բառերի մէջ:

Ասորերէն ս, որ սովորաբար լինում է
հայերէն ս, միայն երկու դէպքում տալիս
է շ. այն է սապպիլիս - շիփիղա, մասարա -
մասար:

Ասորերէն կ, որ սովորաբար դառնում
է հայերէն կ, մի դէպքում եղել է ք. այն
է զիկա - սիք:

Ասորերէն ց հնչումը, որ սովորաբար
հայերէնի մէջ ջնչոււմ է, մի անգամ դար-
ձել է իս. այն է շարբայա - խարբալ:

Ասորերէն Տ, որ սովորաբար տալիս է
հայերէն ք, մի անգամ եղել է Տ, այն է
Տարմայա - Տարմալ բառի մէջ:

Ասորերէն ց, որ սովորաբար տալիս է
հայերէն ց, մի անգամ դարձել է մ. այն է
Նցիւլից - Մծբից քաղաքի անուան մէջ.
այս փոփոխութիւնը յառաջացել է անշուշտ
հայերէնում: Բըթնային ազդեցութեամբ:
Բայց հենց հայերէնի մէջ էլ կայ պահուած
Նծբից ձևը՝ Բուշ. էջ 140:

Ասորերէնի ձայնաւորները մինչդեռ սո-
վորաբար հետևում են վերի ցուցակի մէջ
նշանակուած ձայնափոխութեանց, բայց
անկանոն ձևափոխութիւններ են կրում հե-
տևեալ բառերի մէջ. սարճա - սեռն, օրյա-
ճա - ռուփայ, սեմրա - սուփեր, կրյաճա -
կեղեւ, կլեփ (փոխանակ լինելու կարգով),
ցարթա - ծարթ, խարզրլա - խարգուլ (փո-
խանակ լինելու խարգալ կամ խարգալայ):

Վերիվայր շըջուած մի ձեւ է յառկա-
պէս շեռայա - շղթայ:

6. Ասորերէն բառերը հայերէնի ան-
ցած ժամանակ մասամբ հետևում են սղման
և ամփոփման օրէնքներին և մեծ մասամբ
ոչ. այսպէս Նցիւլից - Մծբից, րուվրթա -
ուրբար, աղուլա - ազուկայ, հուկայա -
հեթալ, հեղիմանայ - հեգեմայ բառերի մէջ ի,
ու ձայնաւորների սղման և ոյ - ու, եա -
ե ամփոփման օրէնքները գործադրուած են.

մինչդեռ արուքա - արուքայ, ռուկա - ռուկայ, նիլիս - նիլիսայ, լուսմ - լուսմայ, շիճուրա - շիփուրայ և այլն բառերի մէջ ի, ու պահուած են:

Այս բոլոր մասնաւոր գէպքերը կամ անկանոնութիւնները երեւան են հանում ասորական փոխառութեանց աղբիւրն ու ժամանակը: Հայերէն լեզուն՝ որ իր ձայնական հարստութեամբ շատ անգամ ընդունակ էր ծիրա տառագրմանու ասորական հնչումները, ինչո՞ւ տեղ տեղ պիտի թերանար: Օրինակ եթէ ասորերէն Աբալ յատուկ անունը կամ մաքա բառը արտասանուէին Աւա, մախա, կարող չէ՞ր հայերէնը դնել Աւա, մախա, փոխանակ դնելու Աբա, մաք, ինչպէս գտնում ենք, քանի որ թէ՛ ւ և թէ՛ խ ձայնները շատ ծանօթ և սովորական ձայներ էին հայերէնի մէջ: Իսկ եթէ այսպէս չէ վարուել, նշանակում է թէ այն աղբիւրը՝ որտեղից օգտուել է հայերէնը, հնչում էր ո՛չ թէ Աւա, մախա, այլ Աբա, մաքա: Արդէն այս բառերի գրութիւնը եւ նրանց ծագումն ու ստուգաբանութիւնը միաձայն ստում են՝ որոնք Բ, կ հնչուում աւելի հին է. Աւա, մախա բառերի մէջ ւ և խ հնչումները գրուում են Բ, կ տառերով և միայն ասորերէնի ընթերցանութեան մասնաւոր օրէնքների համաձայն՝ հակառակ գրութեան կարգացում են ւ, խ: Ստուգաբանութեամբ էլ Աւա ծագում է աբ «հայր» բառից եւ մախա կցում է արաբ. մաքս և ասոր. մախու բառերին: Այդ աղբիւրը այն ասորական բարբառն է, որ խոսում էին հարաւային Հայաստանի յարակից գաւառների ասորիները, և որոնք հետ շարունակական յարաբերութեան մէջ էին հայերը:

Ընդունելով որ հայերէնի ասորական փոխառութիւնները մի որոշ ասորական բարբառից են, ոչ միայն բացատրում են վերոյիշեալ բոլոր մասնաւոր պարագաները (որ մենք անկանոնութիւն էինք կարծում) իբրև բարբառային առանձնայատկութիւններ, այլ և պարզուում է զանազան ասորերէն բառերի գաւառական հնչումը: Միւս սեմական լեզուների համեմատութիւնը և ուրիշ հանգամանքներ շատ անգամ գալիս են հաստատելու այդ հնչումը և նրա հետ էլ մեր ենթադրութեան ճշտութիւնը: Թիչենք այստեղ դրանցից մի քանիսը:

Ասորերէն բազառա, մագզրա, քափբա, ցրըա, օափուդա և այդպէս բառերը հայերէնի մէջ ունենալով քանգառ, մանգաղ, քանգառ, ծննդալ, օափուրա և անկան ձևերը, ցոյց են տալիս՝ որ ասորերէնի յիշեալ անծանօթ կամ կորած բարբառի մէջ զոյգ բազառայններից առաջինը հնչուում էր ց: Արդարև կարելի չէ սասել որ դրանք հայերէնի մէջ այդպէս Անգափուրած լինէին, որովհետև նման մի երևոյթ՝ որ առհասարակ ասորիների է, հայերէնի մէջ գոյութիւն չունի: Գզ, կկ, ցց, պպ չեն կարող յանկարծ դառնալ նկ, նգ, նծ, մփ, մինչդեռ հակառակը կարելի է. այսպէս հայերէն լսննոր որ փոխառութեամբ անցել է ասորերէնի, դարձել է այս լեզուի մէջ խաղաղութա, նախապէս անցնելով խանգութա ձևից: Նմանապէս վերոյիշեալ 6 բառերը նախապէս ունէին ռնգային ձև. քազառա գալիս է քանգառա ձևից, և մանրալերէնի մէջ բառս ունի քանգառա ձևը. — մագզրա գալիս է մանգրա ձևից (հմտ. արաբ. ինզանա). — ցեցըրա թէև ծագում է ցըրըրա ձևից (հմտ. երբ. ցեցըրիմ, արամ. ցըրըրա, արմաբ ցը հնչել), բայց տարանջանութեամբ զոյգ լ-երից առաջինը անուշառնոյն անծանօթ ասորական բարբառում դարձել էր ց և բառը հնչուում էր ցեցըրա, ինչպէս ունինք եթովպ. ցանցըր = ծննդալ. — քափբա թէև կցում է երբ. քիփբա, արամ. քիփբա, սաբ. քափբա, եզիպ. քիբ և երբի հետ, որոնց մէջ ռնգական չկայ, բայց ահա ունինք և խպտ. շիննոր, որի մէջ ց ձայնը երևում է և որից հետեցնում ենք որ ասորական նոյն բարբառում էլ բառը հնչուում էր քանգրա — միայն օափուրդա — օամփուր բառն է, որ համազօր սեմական ձևեր չունենալով՝ կարող չէ իր նախաւոր ռնգաձայնը երևան հանել, բայց որ միւսներից հետեցնելով պէտք է ընդունենք թէ այս բառն էլ յիշեալ ասորական անծանօթ բարբառում հնչուում էր օամփուրդա, ամէն կասկածից զուրս է: Ռնգականի գործածութիւնը յիշեալ բարբառում ոչինչ չունի տարբերակ, որովհետև շատ սեմական լեզուների մէջ սովորական երևոյթ է և դդ, սս, բբ հնչում են նկ, նս, նք:

(Մարտիկեյ) ԳՐՈՅ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

Տ Ե Ղ Ա Կ Ա Լ

ԱՐԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԱՆՆ

№ 136

10 Մայիսի 1944 ամի

Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

Ամենապատիւ Պատրիարքին Ապիմայ

Գիրք. Տ. Մետոյ Ս. Արեւայիսկոպոսի
Նսանեան

Այսու ուղարկում է Գերաճոճոճու-
թեանց 30 օրինակ Ս. Էջմիածնի Պրզան
«Էջմիւռնի», ամսագրի Յունուարի հա-
մարը: Հանեցե՛ք վանաւել սալ՝ հասը մի
դոլլարով: Մի օրինակ ընդունեցե՛ք որպէս
Յուէր՝ Ս. Էջմիածնի կողմից:

Ներուրիւն կրեցե՛ք ամսագրի իմբագրու-
թեան կողմից Մամուլում յայտարարել սալ,
որ ընդունում է բաժանորդագրութիւն եւ
արժէ սարեկան 8 դոլլար: Այլ եւ յայտարա-
րել, որ խնդրում է հայ Հոգեւորականու-
թեան, բանասերներին եւ ընդհանրապէս
հայագէտներին բերել իրենց մասնակցութիւնը
«Էջմիւռնի», ամսագրին այն համոզմամբ,
որ այդ պիտի նպաստէ Հայութեան երկու
հասուածների մէջ տիւումն ու մերձեցումն
յառաջ գալուն, որի կարեւորութիւնը ան-
ժրխելի է սարագիր եւ ցիրուցան ազգի հա-
մար:

Յարգանաց եւ սիրոյ ողջունե՛ր՝

Ազգընչիւր Տեղակալ

ԳԵՆՐԳ ԲՐԻՔԵՊՍ. ՉԷՌԷՔՉԵԱՆ

(ԿՆԻՔ)

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԱԶԳԵՆՏԻՐ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՌԱԳԻՐԸ

Կ. ԱՅՈՒՌՈՅ Մ. ԳԱՀԱԿԱԼ

ԱՄԵՆ. Տ. ՄՆՍՐՈՊ ՍՐԲ. ՊԱՏՐԻԱՐԿԻՆ

Մեծ Մարաշախտ Ստալինէն ստացանք
հետեւեալ հեռագիրը ի պատասխան մեր
երկրորդ հաղորդագրութեան. «Հանեցե՛ք
հաղորդել Մեր ողջոյններն ու շնորհակա-
լութիւնները յանուն Կարմիր բանակին Հայ
գաղութիւնընդհանրոն որոնք միջոցներ հայթայ-
թեցին կառուցանելու Սասունցի Դաւիթ
Երկրորդ Զօրասիւնը»:

ՏԵՂԱԿԱԼ ԱՐԻՔԵՊՍ. ՉԷՌԷՔՉԵԱՆ

ԳԵՐ. Տ. ՌՈՒՐԷՆ ԱՐԻՔԵՊՍ. ՄԱՆԱՍԵԱՆ

Մ Ե Ր Մ Է Ջ

Իրաքի Հայոց նախկին առաջնորդ Գեր. Տ.
Ռուբէն Արքեպօ. Մանասեան, նախապէս փա-
փաք յայտնած ըլլալով Ս. Զատիկ առիթով ուխ-
տաւորաբար Ս. Քաղաքը գալ, Ապրիլ 8, Շարաթ
կէտօրին, ժամանեց նրուսպէմ: Գերաշնորհ Սըր-
բազանը իրեն հետ ունէր խուճը մը հետեւորդներ
Պալատար Հայ աստարակութիւնէն, Նոյնպէս ուխ-
տաւորաբար Ս. Քաղաքը ժամանած: Մինչև Յու-
նիս 23 Գերաշնորհ Հայրը բնակեցաւ Ս. Աթոռոյս
մէջ Զատիկական հանդիսութիւններուն եւ սունա-
կան արարողութիւններուն նախագահելով, ժա-
մերգութեանց մասնակցելով եւ պատարագելով:
Ապրիլ 8ի երեկոյին նախագահեց ղէպի Ս. Յա-
րութիւն հանդիսաւոր թափօրին եւ շրջափառով
մուտքին: Նոյնպէ՛ս՝ յաջորդ առտուան Ծղղկա-
ցաղի արարողութեանց՝ Քրիստոսի Ս. Գերեղմա-
նին շուրջ: Նոյն երեկոյին՝ Ս. Յակոբայ Մայր
Տաճարին մէջ հանդիսապետեց Գոնքացէի խոր-
հրդաւոր հանդիսութեան: Աւագ Հինգաբարսում
յետ միջօրէի Ոսնալայի կարգը, Գիւրիւն՝ Մեծ
Հնկավին ժամերգութիւնները, Աւագ Ուրաքի Խա-
չիքութեան կարգը, Աւագ Շարաթի Թղղամն կարգը,
Լուսաւորայի, ճրագալոյցի արարողութիւնները եւ
պաշտաման ջները կատարուեցան պատշաճ հան-
դիսութեամբ եւ Գերաշնորհ Սրբազան շոր նախա-
դատութեամբ: Իսկ Ս. Զատիկ առաւօտուն, Մե-
ռեւոյցին, Հոգեգալստեան տօնին Սրբազան Հիւրը
պատարագեց եւ քարոզեց թէ՛ ի Ս. Յակոբ եւ թէ՛
ի Ս. Փրկիչ:

Գեր. Տ. Ռուբէն Արքեպօ. Մանասեան, Ս.
Աթոռոյս մէջ իր բնակութեան շրջանին, կատա-

րեց նաև փոխադարձ շնորհագործիան պաշտօնական ընդունելութիւնները եւ այցելութիւնները Պատրիարքարանին կողմէ: Կերկայ գտնուեցաւ Յնկէլիքան եկեղեցւոյ Ս. Գեորգ Մայր Տաճարին մէջ կատարուած գործարանական մարմանըին: Անդրիոյ Վեհ. Թապաւոր-Վայոսբ Երևանի Տարեգարծին առիթով, Կոմանայէս Իրաքի Վեհ. Թապաւորին Ս. Քաղաքս ժամանումին առիթով, Պատրիարքարանի կողմէ այցելութիւն մը տուաւ Քաղաքիս Իրաքեան Հիւպատոսարանին մէջ:

Եւրջ երկու և կէս ամիսներ մեր մէջ ապրելէ յետոյ Գերաշնոր Սրբազան Հիւրը վերադարձաւ իր ընկալմայրը: Կը յայտնենք մեր շնորհակալութիւնը այս շրջանին Ս. Աթոռոյս մէջ եկեղեցեական արարողութիւններուն իր բերած օժանդակութեանը համար:

ՏՕՆԱԿԱՆՔ ԵՒ ԲԵՄԱԿԱՆՔ

Ձ 30 Մարտ ԵՂ. — Հակոբէն քարոզեց Տ. Հայկազուն Վրդ. Վիլ մարզ, ուրկէ՞ կուգաւ, ո՞ր կ'երթնար ընթացումը. ներկայացուց անմիտներու, յուսահատներու խումբերը մարդոց որոնք գտնուած են իրենց ականջները այդ կողին: Պարտիկ Բիւրը այն խումբին որ գտնէր Երկրակութեան ուղին: Ասոնք տէրն են իրենց կամքին ու գործերուն:

Ձ 2 Ապրիլ Կիր. — Փայտեան. Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, քարոզեց Տ. Պարզև Վրդ. Շես եկի զի զկեանս ունիցիք եւ առաւել ևս ունիցիք ընթանալով. ցոյց տուաւ թէ մարդիկ որպէսզի կարենան իրենց մեղքերէն ազատի ու բարձրագոյն արժէքներու ձգտիլ: պէտք ունին զերթազոյն զօրութեան մը օժանդակութեան: Յիտու մարմնացումն է այդ զօրութեան: Անով մարդկութիւնը պիտի գտնէ ճշմարիտ, կատարելալ կեանքը:

Ձ 6 Ապրիլ ԵՂ. — Հակոբէն քարոզեց Տ. Սեղալքէ Վրդ., մասնանշելով Մեծ Պանոց Կիրակիներու խորհուրդը, ըսաւ թէ անտեք պատկերացուցը կ'ընեն մարդկութեան երջանկութեան և դժբախտութեան: Վերջին շարաթը խորհուրդն է Աստուած-Մարգուն կրած տառապանքներուն: Եւ այս վերջինը, նոյնպէս, մարդոց երջանկութեան սիրոյն:

Ձ 8 Ապրիլ Կիր. — Ծաղիկազար. երկէ, յետ միջօրէին ամբողջ Միաբանութիւնը, զիմառորութեամբ Գեր. Տ. Թուրքէն Արքեպօ. Մանասեանի, Կանդիպատր երթով Ս. Յարութեան զնաց, եւր շէրջափառուով մուտքէն յետոյ, կատարուեցաւ Կիրակմտից ժամերգութիւնը և Ծաղիկազարի նախատեսակը, Ս. Յարութեան Տաճարի Հայկազան Վերնատան բաժնիին մէջ: Այսօր, կանոնաւ առաւուսով, Միաբանութիւնը գործեալ Ս. Յարութեան մեր վերնատան մէջ կատարեց Գիւրեալին և Առաօտեան ժամերգութիւնները: Մատուցուեցաւ Ս. Պատարազը նոյն վերնատան

Ս. Սեղանին վրայ. և ապա մեծահանգէս թափօրով, շատուցէ ձիթնեղէն և արմաւենեօք Քրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ կատարուեցաւ Կանդիպատրութիւնը, Կանաչեղ սովորութեան նամաձայն մեզի կտնեղք ունենալով Ղարիներ և Ասորիներ, անտեք ևս իրենց եկեղեցեական գառով թափօր կազմած: Այս հանրիտութիւնէն յետոյ Միաբանութիւնը Ս. Յակոբ վերադարձաւ, համբան երգելով «Որ զխորհուրդ ք Քալստեան» շարականը:

— Դոնքացիք. երեկոյն Ս. Յակոբեան Մայր Տաճարին մէջ, խառն բազմութեամբ ախտաւորներու և կառատացեալներու ներկայութեան, կատարուեցաւ նոյնացէքի խորհուրդու արարողութիւնը, նոյնքան խորհուրդու ու զանգեցեցողութեամբ: Վարագուբուած ըլլալ իորանները, Սեղանները, Տէրուանկան ու Բրքոց պատկերները Ս. Յակոբեան Մայր Տաճարին, բացուեցան ախտաւոր ու ընկի կառատացեալ խնդրամատոյցներու կողմէ: — Ղոգ. Տ. Հայկազուն Վրդ. քարոզեց, Կրահէր կարգալով մասնակցիլ Ազուհէյի Թոքատարութեանին ի նպատակ մէն տարի կատարուող այսօրուան հանգանակութեան: Մարդուն եղբայրը այն արարածն է որ պէտք ունի, կարօտ է իր օգնութեան: Եղբայրսիրութեան գեղեցիկ օրինակ մը ունենալու համար միշտ ի մտի, մասնաւոր օր ևս յատկացուցած ենք բուժարանի կարօտալներուն օժանդակելու համար:

— Գեր. Տ. Թուրքէն Արքեպօ. Մանասեան նախագահեց զանցէքի արարողութեան: Եկեղեցւոյ զոյգ զոններն մտակը, գաւիթին մէջ, զրուեցան զոյգ պիսակներ, ուր ամէն ոք իր բարեպաշտի լուսնի դրաւ մէկնելու պատուը:

Ձ 10 Ապրիլ ԳՂ. — Ասպ Երեմեաթի. Ս. Պատարազ մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի գաւիթին մէջ. Ս. Յովնանէն Աւետարանիչի մատուցան Սեղանին վրայ: Ս. Պատարազի աւարտումէն յետոյ, ախտաւորներուն համար մասնաւոր թափօր կազմուեցաւ Ս. Յարութեան Տաճարին մէջ մեղապատեալ Ս. Վայրեքը տառնին տառնիին այցելելով, ինչպէս սովոր ենք ամէն շարաթ ընել՝ Որբաթ, Նարաթ և Կիրակի երկուները: Եւ ներկայ կատարուեցաւ ուխտաւորներուն տրուեցան պատմական տեղեկութիւններ իւրաքանչիւր Սրբալույսի մասին:

Ձ 13 Ապրիլ ԵՂ. — Ասպ Հնգեաթի. առաւուսուն, Ապաշխարառքեան կարգի կատարումէն վերջ մատուցուեցաւ Ս. Պատարազ՝ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Յետ միջօրէին կատարուեցաւ Ռոմալուայի կարգը, զիմառորութեամբ Գեր. Տ. Թուրքէն Արքեպօ. Մանասեանի և ի ներկայութեան խառն բազմութեան, ախտաւորներու և այցելուներու: Իսկ իրիկնագէմին՝ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ գաւիթէն յատուկ թափօրով այցելութիւն տրուեցաւ Առաւջին բանօնէ յետոյ, Կայրափայ քահանայապետի տան տեղը եղող Մըրցոզ քանդ, որ է այժմու Ս. Փրկչի մեղապատեան վանքը:

Գիշերը կատարուեցաւ Մեծ Հակոբէ խոր

կերպարոր պաշտամունքը: Փառք ի բարձունսն ի աւարտումն Տ. Իղիշէ վրդ. տուա խաւարման Գիշերի քարոզը: Վնտուած իմ, Աստուած իմ, ընդէ՛ր թողեր զիս քնաքանով: Յոյց տուա մի-նակութիւնը, իր բարեկամներէն, ի սիրելիներէն լքուած ըլլալու տապալակքը Աստուծոյ Ուր-գիին: Եւ սակայն տկարութիւն չէր այդ լքումը: Որովհետև Գեթեմանին խորհրդանշանէ մարդ-Աստուծոյ յայթանակին:

✳ 14 Ապրիլ Ուր. — Աւագ Ուրբաթ. առաւօ-տուն հայկուրիական կտորէ, երեկոյնի՝ Թաղ-ունն նախատունաց կատարուեցաւ հանդիսարար պատշաճութեամբ: Սովորութեան համաձայն Մայր Տճճարի զապին կերպով Թաղաման կտորին հա-մար յատուկ քերթման մը պատրաստուած էր, ծաղիկներով և ժամեղէններով պարզարուած:

✳ 15 Ապրիլ Եր. — Աւագ Ծառաթ. իրաւական սովորութեանց համաձայն, Շարաթ առաւօտ, առժամանակ թարգման Տ. Գրիգոր Արեղայ ընկե-րակցութեամբ քանի մը վարդապետներու, Սար-կաւազներու, և Ս. Յարութեան Տճճարքի իւրով զոնապաններու, ժամը Յին, պարտուողէն զայցին Ս. Յարութեան Տճճարին զուններ բաւալու: — Ուխտաորները գրիթէ ամբողջ, նախորդ գիշեր-ուրնէ վերելի եղած էր Տճճարին մեղապատ-կան վերնասան մէջ տեղաւորել, ուր կէս գի-շերուան ժամերգութեան եւ Ս. Գեղեցիկներին վրայ մատուցուող Ս. Պատարագին ներկայ զրու-նըւցեան ու մասնակցեցան: — Ժամը 11.30ին Մեթախուրթիւնն ու աշակերտութիւնը, զիխաւ-րութեամբ Գեր. Տ. Թուրքին Արեղայ Մանա-եանի, համբայ կ'ելլէ հանգիստար թափօրով, խուռն և բազմացող բազմութեան մը սեղծ գի-ծերուն մէջէն, ժամը 1ին Ս. Գեղեցիկներին զուր-կն քուեկէն յետոյ հայ և յոյն երկու վարդապետ-ներու ձեռքով, յոյնքով թափօրի կ'ելլեն Ս. Գե-րեղմանի շուրջ: Ընդ լուստեսներ՝ Նոգ. Տ. Սուրբն Վրդ. Քէմհանեան, յունաց պատրիարքին հետ միասին, կնիքը քակելով կը մտնեն Ս. Գե-րեղման, և միակ վառ պահուած կանթիկէն ի-րենց ձեռքի մոմերը վառելով, կը փոխանցեն Ս. Գեղեցիկներին երկու քովերէն բացուած ճենրուն զուրք սպասող ճառագիւրջներուն, որոք ձեռ-քէ ձեռք փոխանցելով, լոյսը վայելեան մը ժա-մանակի մէջ կը հասցնեն մեր վերնատունը: Ու Գեղեցիկներ Սրբազանը, վերէն, Ս. Գեղեցիկներին նայող պաշտամունք վրայէն Կ'որնէ այդ լոյսով, Գեղեցիկներին շուրջը հարիւրներով խոնուած բազմութիւնը ուխտաորներուն:

Ապա հայերը թափօր կազման. Ս. Գեղեցիկ-ներն շուրջ երեք անգամ զառնալով՝ զիրար կ'ող-լունեն աւետելով շարժուած յարմար ի մեռե-լոցն: Թափօրապետն էր լուսան Տ. Սուրբն Վրդ. եպիսկոպոսական խոյր ի զլուսի: Իսկ հայերուն հետ միասին թափօր էին կազմած զպոխներ և ասորիներ իրենց եկեղեցական զատով:

Աբարդութեան աւարտումին, Միաբանու-թիւնն ու Ժողովուրդ, թափօրով: Երբով ու լուս-ուած մոմերով, նուիրակն լոյսը իրենց հետ, վաճէ վերադարձան: Մատուցուեցաւ ձրագա-

լոյցի խորհրդաւոր ու յանկուցելի իրիկնաղէմի Ս. Պատարագը:

✳ 16 Ապրիլ Կիր. — Չափիկ. կէս գիշերէն քիչ յետոյ, Միաբանութիւնը, աշակերտներով և ուխ-տաւոր բազմութեամբ, Ս. Յարութեան Տճճարը իշան, ուր պաշտուեցան Գիշերային ժամերգու-թիւնը, մեղապատկան վերնատան մէջ: Յետոյ Առաւօտեան ժամերգութեան սկիզբը՝ շարժու-չարկուած երգելով, ամբողջ եկեղեցական զարը, շուրջաւազեցան, մոմեղէններ ի ձեռին իշան վար, Ս. Գեղեցիկներն շուրջ թափօր կազմած, և ժամերգութիւնը ամբողջ կատարելով:

Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գեղեցիկներին վրայ: Պատարագէ Գեր. Տ. Թուրքին Արեղայ Մանաեանն: Ս. Պատարագէն վերջ Միաբանու-թիւնը վերադարձաւ վաճէ, թափօրով և շարժու-ած յարմար ի մեռելոցը երգելով: Պատրիար-քարանի Գրգիւրին մէջ Ամեն. Ս. Պատարագ շարժ ընդունեց Յարութեան աւետար և օրննց ներկայ ուխտաւորութիւնը:

Երեկոյնի, առանդական սովորութեան համա-ձայն կարելի չեղաւ վաճէի մեծ բազին մէջ տեղաւասակի արարութիւնը կատարել, ան-նպաստ օդին և անձրևի պատճառաւ:

✳ 17 Ապրիլ Բշ. — Բ. օր Ս. Չափիկ, Յիւսակ Մեռելոց. Ս. Պատարագը մատուցուեցաւ Սրբա-Յակոբեան Մայր Տճճարի Ապգ Սեղանին վր-բայ: Պատարագն և քարոզիչ Գեր. Տ. Թուրքն Արեղայ Մանաեանն, Չափիկ յարութեան, ա-զատութեան գաղափարին զուղեկ թաղաբարձու-նանցելով Նայ Ժողովուրդին, Նայ Նայրնիքին և սաղատագրութիւնը, կանգնումը իր անցեալ վի-ճակէն, և բարգաւաճումը: Ու ասիկա՛ շնորհիւ Ժողովուրդի առաջնորդներու այսլուրութեան ու նուիրումին, որոնց օրինակով ամբողջ երկիր մը, կատարեալ կազմակերպութեամբ, իր ծաղ-կումը և յաղթանակները կը տեսէ:

Ս. Պատարագի աւարտումին, հանդիսաւոր թափօր կազմուեցաւ Մայր Տճճարին մէջ, զըլ-խաւորութեամբ պատարագիչ Գեղեցիկներ Սրբա-զանին, որ կենաց փայտի մասունքը պարփակող հանձնը ի ձեռին կ'օրնէր հաւատացեալ բազ-մութիւնը, մինչ զպրիւրներ կ'ղանակէին ճշա-նաւ ամենայալ թ խաչիւղ քօ Բրիտոսոս շարա-կանը. թափօրական վարդապետ Նայրեք ամենքն ալ իրենց ձեռքը ունէին մէջ մէկ ախիւր սրբոց մասունքները պարունակող, թափօրի վերջաւո-րութեան հանդիսական Սրբապետ կենաց փայ-տի մասունքով արտասանեց Պրահայի իջը, փա-կելով զատական շրջանի հանդիսութիւնները և ապակով զարձ ու անվտանգ ճանապարհորդու-թիւն մաղթելով ներկայ տարուան ուխտաւոր-ներուն զեպի իրենց ընտանեկան յարկերը:

✳ 20 Ապրիլ Եշ. — Ախետմն Ս. Աստուածամի, շարժարտաւոր կանդիսարար մուտքէն յետոյ, Ս. Աստուածամիայ Տճճարին մէջ, Ս. Գեղեցիկ-ներուն վրայ մատուցուեցաւ Ս. Պատարագը Քարոզիչ Տ. Գեղեցիկ վրդ., ցոյց տուա թէ անխա-ղ կատարել ինքզինքը պատարագի և սրբու-թեան վիճակի մը: Փնտանին և ճշմարտութիւնը,

սայթաքումի, մտորանքի, ապականութեան կամ բանեղեն թող չտալով իր մարմինն որ զինք տանի:

Ք 23 Ապրիլ Կիր. — Կոր Կիրակի (Կրկնագոթի). Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ: Ապա ազգային գերեզմանատան մէջ կանգնուած Արարայի նահատակներու, հայ ջաշերու իշխատակը պանծացնող կրթողին շուրջ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ: Յուշարձանին առջև խօսեցաւ Տ. Նիշիէ Վրդ., երևան բերելով հետաուծիւնը Հայ ցեղին իր գոյութեան պայքարին մէջ: Ատոր գերականց օրինակ իբրև մատուցեց այս կրթողը որ ամեն տարի մտածել կու տայ մեր ժողովուրդին պատագրումի նուիրական գործին կամար իբրեց արեւը չսակարկող հերթաններուն:

Ք 30 Ապրիլ Կիր. — Աւխարամասրան (Կանանչ Կիրակի). երեկ հանդիսարէ Ներշափառ»էն յետոյ Ս. Յարութեան Տաճարէն շքու, Հայոց վերջնատան մէջ կատարուած էր երեկոյան ժամերգութիւնը և նախատանար: Այսօր Գիշերային և Առաստեան ժամերգութիւնները պաշտուեցան նայն վերջնատան մէջ, իսկ Ս. Պատարազը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ մատոյց Գեր. Տ. Թուրքե Արքեպս. Մանասեան: Քարոզեց Տ. Կիրակի Վ. Վրդ., ցոյց տալով Յարութեան խորհուրդը և այդ իրողութեան անհրաժեշտութիւնը Քրիստոնէական կրօնին կամար: Մարդոց կեանքին մէջ ևս նոյնքան էական է վերատին նորոգուելու իրողութիւնը:

Ք 14 Մայիս Կիր. — Տօն Երեսմով Սրբոյ Խայիմ. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութ. քարոզեց Տ. Նորայր Վրդ. «Եւ ապա երևեցիք նշան Որդւոյ Մարդոյ յերկինս» բնաբանով: Կերկայացուց իսպը իբրև Քրիստոնէաներու ցրոյակը, աւեր մէջ է գերազանց բարոյականը ինքնազոհութեան, որով մարդ կը զոհէ իր անձը, փրկելու կամար գործութիւնը ուրիշներուն:

Ք 21 Մայիս Կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն. քարոզեց Տ. Հայկազուն Վրդ. «Սիրտ սուրբ հաստատեալ յիս Աստուած» բնաբանով. շնորհք թէ օրով մաքրուած թիւնէ և միակ միջոցը մարդը Աստուծոյ մտեցնող, և զայն վեր առնող աշխարհիկ ապրումներէն:

Ք 25 Մայիս Եւ. — Համբարձում. երեկ յետ միջօրէին Միաբանութեան և աշակերտութեան մէկ մասը Ձիթիկաց լեռը բարձրացաւ, ուր պաշտուեցան երեկոյան ժամերգութիւնը, նախատանար, Հակոբի Կարգը և յաջող օրուն Գիշերային և Առաստեան ժամերգութիւնները:

Այսօր, ամբողջ Միաբանութիւնը գլխաւորութեամբ Գեր. Տ. Թուրքե Արքեպս. Մանասեանի, Համբարձման սարը բարձրացաւ Ս. Պատարազի խորհուրդը մատուցանելու: Հաշտագուշով կանգնուող հաւատարմէն յետոյ Ս. Պատարազը մատոյց Գեր. Տ. Թուրքե Արքեպս., իսկ Տ. Պարգի Վրդ. բովանդակութիւց քարոզ մը խօսեցաւ «Ի քաղում արուեստս յաւուրս քառասուն երեւել նս»

ցա, և սակ վան արքայութեանն Աստուծոյ բնաբանով, ներկայացուց տուր իբրև տնօրինական խորհուրդներու լրումը, վառքը. ու ցոյց տուաւ թէ Քրիստոսի Քաջաւորութիւնը յաիտեանկան է. ու ստոր մեծագոյն փաստը և փառաւոր հրաշքը, Անոր կեանքն վերջին հրաշալի գորուայն իսկ է — Համբարձումը:

Ք 28 Մայիս Կիր. — Ներքող Շողկազարդ. Երեկ, երեկոյան ժամերգութիւնն ու նախատանակը կատարուեցան ի Ս. Հրեշտակապետաց Եկեղեցին: Այսօր Ես անդ պատուեցան Գիշերային և Առաստեան ժամերգութիւնները, և մատուցուեցաւ Ս. Պատարազը: Քարոզեց Տ. Սերովբէ Վրդ., քաջատեղեց խորհուրդը Յիսուսի յալկական մուտքին, երկնքի կայքերէն ներս: Ու մատուցեց բարոյական հողմը գորուային, որով աշխարհիկ այս աշխարհի կեանքէն իսկ ձեւն իրենց զերինը հոգեւոր իրականութիւններու պատկերով:

Ք 4 Յունիս Կիր. — Հոգեգալուս. երեկ յետ միջօրէին, Միաբանութիւնը, գլխաւորութեամբ Գեր. Տ. Թուրքե Արքեպս. Մանասեանի, Ս. Փրկչի վանքին մէջ շքուաւ քառասուն մուտքէն յետոյ, կատարեց երեկոյան ժամերգութիւնն ու նախատանակը: Այսօր, Ս. Փրկչի Սեղանին վրայ մատուցուեցաւ Ս. Պատարազը: Պատարազից եւ քարոզեց Գեր. Տ. Թուրքե Արքեպս., մատուցելով Սուրբ Հոգիին զգրը առաջին օրը վերջնատան մէջ առաքելաներուն վրայ, և զարուց ի զարմ մինչև այսօր, մարդոց հոգիներունէջ: Յոյց տուաւ թէ անիկա խորհրդանշանն է խաղաղութեան, եկտութեան, զօրութեան:

Երեկոյին, առջեւ, Ս. Փրկչի վանուց մէջ, պաշտուեցաւ երեկոյան ժամերգութիւնը, որով վերջ, ազգային գերեզմանատան մէջ թափօրով և երգիցողութեամբ Հոգեհանգստեան Կարգը կատարուեցաւ:

Ք 11 Յունիս Կիր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, քարոզեց Տ. Նիշիէ Վրդ. «Ոչ եկի զօրէնս լուծանել: այլ լուռը բնաբանով. ցոյց տուաւ թէ առհասարակ բնկերութիւնները հետզհետեւ կը զարգանան և իրենք որիկնք կը նորոգեն: Հարկ չկայ անպայման քանդելու, կազմակերպութիւն մը նորոգելու կամար:

Ք 17 Յունիս Կիր. — Տօն Կարողիկէ Եկեղեցւոյ Սրբոյ Էլմիսիմի. երեկ նախատանակը, այսօր Ս. Պատարազը կատարուեցաւ ի Ս. Յարութ. Ս. Պատարազը մատոյց Գեր. Տ. Թուրքե Արքեպս. Մանասեանի, Ս. Յարութեանց Մայր Տաճարին մէջ: Քարոզեց Տ. Հայկազուն Վրդ. «Եկայք շինեցուցէ սուրբ յոբանան լուսնոյ բնաբանով. ցոյց տուաւ թէ Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրակութեան և կազմակերպութեան մէջ խորհուրդը կայ Հայուն միասնականութեան, Եկեղեցին եւ առաւելն ազգակը որ խառնակ զարու մը մէջ միացուց արգիւ և կազմակերպեց:

ՆՈՒԷՐ ՍՏԱՅՈՒԱԾ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՊԱՏՄ. ԲՆԱԿԱՍՏՈՒԹԻՒՆԸ, Հեղինակ՝ Խ. Ս. Գուրեան: Տպր. «Նուպար» Գահիրէ, 1942, էջ 144: Նուէր Հեղինակէն:

ՆԻԻԹԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ — Ա., Գրեց՝ Արաբեա Հ. Գարսեան: 1943, Տպր. «Նուպար» Գահիրէ, էջ 304: Նուէր Հեղինակէն:

ԵՐԱԶԻ ԱՐՔԱՆ (Պատմական տրամ 3 արար), Հեղինակ՝ Ա. Սեմեկ.: Տպր. «Մոզերն» Թեհրան, 1943, էջ 80: Նուէր Հեղինակէն:

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՊԱՍԱՆՔԻՑ ԵՒ ԱՌԱՍՊԵՆԼՆԵՐԻՑ ՌՈՏՏԵՐԻ ՆԿԱՐՆԵՐՈՎ, Հրատ. Ամերիկահայ Յառաջդիմական Միութեան Ն. Ե., 1943: Նուէր Հրատարակիչներէն: Ստացուած ձեռամբ Ամենք Տ. Միսրոպ Պատրիարքի:

ՄԵՂՐԱԼՈՒՍԻՆ, Հեղինակ՝ Ժագ Յակոբեան: Գահիրէ, 1943, էջ 176: Նուէր Հեղինակէն:

ԻՄ ԲԱՆՏԸ ԵՒ ԵՐԱԶՆԵՐԻՍ ԱՇԽԱՐՀԸ, Հեղինակ Ա. Ահարոնեան: Հրատ. «Հայրենիք» Տպր. «Հայրենիք» Պոսթն, 1943, էջ 173: Նուէր «Հայրենիք» Վարչութեանէն:

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱԻԹ, Հեղինակ Յովհաննես Թումանեան: Հրատ. Եգիպտահայ Ուսուցչ. Միութեան: Գահիրէ, 1939: Տպր. «Գալֆա», էջ 50: Նուէր Հրատարակիչներէն:

ԱԿՆ ԵՒ ԱԿՆՑԻՔ, Ազգագրական ու կենսագրական յիշատակարան: «Մշակոյթ» Հրատարակչականի Իսթանպուլ: Տպր. Յ. Արբահամեան, 1943, էջ 130: Նուէր Հեղինակէն:

ՍԱՅԵԱԹ-ՆՈՎԱՅԻ ՏԱՂԵՐԸ, Ուսուցիչներու թիւն, Ռ. Աբրահամեան: Տպր. «Մոզերն» Թեհրան, 1943, էջ 195: Նուէր Ուսուցիչներուէն:

ՄԻՋԻՆՔ, Հեղինակ Արիս Տափեան: Հալէպ 1943, էջ 78: Նուէր Հեղինակէն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, Հեղինակ Թ. Թորամանեան: Արմֆանի Հրատարակչութիւն, Երևան. 1942, էջ 403: Նուէր Բրոֆ. Ա. Աբրահամեանէն:

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱԻԹ, Նկարազարգ ալպոմ, Լուսերատ, 1939: Նուէր Նոյնէն:

ՏԻՆՉԵՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՈՄԱՐ, Անանիա Եփրակացի: Պետրատ, 1940, էջ 93: Նուէր Նոյնէն:

ՎԻՇԱՊՆԵՐ, Կոչուած Կոթողներն իբրև Ասորիկ-Դերկետո Դիցունու արձաններ: Հեղինակ Բրոֆ. Մ. Աբեպեան: Արմֆանի Հրատարակչութիւն, Երևան, 1941, էջ 98: Նուէր Նոյնէն:

ԽԱԶԱՏՈՒՐ ԱՐՈՎԵԱՆ - ԸՆՏԻՐ ՅԵՐԿԵՐ, Պետրատ, էջ 398: Նուէր Նոյնէն:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՅՈՒՇԱՐՁՁԱՆՆԵՐԸ, Երևան, 1938, էջ 29: Նուէր Նոյնէն:

“ՄԻՈՆ,” ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Պաղատեան

Գեր. Տ. Ռուբէն Արքեպս. Մանասեան

Տիկին Սառա Թաղէոսեանին (Պաղատա)

Տիար Յովհաննէս Յովհաննէսօֆին (Թէկրան)

Տ. ք. Սեդրաք Յովհաննէսօֆին (Պաղատա)

Տիար Իսքէնտէր Ստեփանին (Պաղատա)

Տիար Իսրայէլ Զօհեանին (Պաղատա)

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ Ս. ԱԹՈՒՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ

ՍՐՈՑ ԲԱՐԳՄԱՆՁԱՅ ԵՐԶԱՆԱԲՐՏԻՑ ԾՌՈՒԹԻՒՆ, ՄԱՏՆԱՇԱՐ ԲԻՒ 1

Յ. ՕՇԱԿԱՆ

ԵՐԻ ՄԵՌՆԻԼ ԳԻՏԵՆՔԻ

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐԷՆ

(ԵՐԵՎ ՊԱՏԿԵՐ)

ՋԱՆԱԳՐԵԱԼ ԵՐԳԵՐՈՎ ԵՒ ՄԷԿ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏԿԵՐՈՎ

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ

ՏՊԱՐԱՆ ՍՐՈՑ ԾԱԿՈՐԵԱՆՑ

1944